




1918 - 1938

ՔԱՂԱԿԱՄԵԱԿ

Հ . Պ . Ս . Ա . Ր . Ա . Կ . Ո . Խ . Թ . Ի . Ի . Ն
Հ . Յ . Դ . Ա . Ր . Ե . Ա . Մ . Տ . Տ . Ե . Ա . Վ . Ա . Յ . Ա . Յ .
Կ Ե Գ Ր Ո Ւ Ն Ա Կ Ա Ն Կ Ո Մ Ի Տ Ե Ւ Ն - Փ Ա Ր Ի Զ




ՄԱՅԻՍ

28

1918 - 1938

ՔԱԱՆ ԱՄԵԱԿ

Պատ
355



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ
Հ. Յ. Գ. ԱՐԵՒՄՑԵԱՆ ԵԽՐՈՓԱՑԻ
ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ
ՓԱՐԻԶ
1938

Պատ
1938



$\langle \hat{P} - \hat{Q} \rangle$



ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ,

Ճիշդ քսան տարի առաջ մեր հայրենիքին մէջ տեղի ունեցան գէպքեր, որոնք հիմնովին չրջեցին Հայոց պատմութեան ընթացքը: Մեր գարաւոր թշնամին յանկարծակի բերելով Հայ հրամանատարութիւնը, գրաւեց Ալեքսանդրապոլի (Շիրակ), և արգէն կը մօտենար Հայոստանի սրահն՝ Երևանին և էջմիածնին: Հայ ժողովուրդը կ'ապրէր ճակատապրական օրեր: Հարուծ մը եւս եւ հայ ժողովուրդը պիտի ոչնչանար Փիղիքապէս: Այդ բախտորոշ օրերուն յեղափոխական վճռականութեամբ առարկէ իջաւ անմոռանալի Սրամը, որ օր եւ գիշեր աշխատելով կողմակերպեց համաժողովրդական դիմադրութիւնը:

Սրաբատեան գաշտի հայութիւնը մէկ մարզու պէս ոտքի կանդնեցաւ: Գործի անցան բոլորը: Աղջային Խորհուրդը կը վարէր բանակի բրացման, կաղմակերպման ու պարհանաւորման գործը: Հրամանատարութիւնը կը բարձրացնէր զօրքի մարտական ուժը: Ամէնքը լծուած էին աշխատանքի: Կիներ, օրիսրդներ ուտելիք, ծխախոտ կը հասցնէին եւ վիթակապ եր կը պատրաստին: Հոգեւորականութիւնը խաչ ու քարոզով կը մտնէր ժողովուրդին եւ զօրքին մէջ: Կը կը կնուէին Վարդանանց պատմական օրերը... Բազմաթիւ կամաւորներ՝ ծեր ու երիտասարդ՝ սազմաճակատ կը շոտապէին: Ճակատի զինուորը չէր միայն — ամբողջ երկիրը մէկ մարդ, մէկ շունչ զարձած կը կուռէր մահացու թշնամիին դէմ: Եւ ահա Սարդարապատի, Բաշ Արարանի եւ Պարագիլիսէի ահաւոր, ճակատապրական եւ արիւնահեղ կոփւները, ուրնք ծնունդ տուինք մանուկ Հայաստանին: Մեր քաջարի բանակը զեկավարութեամբ զօրավարներ նազարէ կանի, Սիլիկեանի եւ

Դրօի խիզախօրէն նետուեցան առաջ: Եւ սկսաւ կատաղի ճակատամարտներու շարքը: Մայիս 28ին թուրքերը գիտեցին փախուստի: Յաղթանակը մէրն էր: Այդ յաղթանակին վրայ, թուրքերը առաջարկեցին հաշտութեան բանակցութիւններ եւ բաժումի գաշնապըով թուրքիան ճանչցաւ Հայաստանի անկախութիւնը:

Այսպիսով, 600 առարտան գերատիւնէ վերջ, հայ ժողովուրդը նորէն հիմնեց իր անկախ պետութիւնը, խարիսխը ապագայ ամբողջական Հայաստանի: Մայիս 28, Հայաստանի ծագման օրը զարձակ նրական հայ աղջին համար եւ հանդիսաւոր կերպով կը տօնուի 1919էն ի վեր:

Փոքր էր Հայաստանը, չը թափառուած կատաղի թշնամիներով, անհաց եւ անօպնական: Սակայն հաւատը, զոր յայտնեց Հայաստանի Ասրչըգալանի նախագահ Ա. Սահակեանը, թէ մէր երկրի սահմանները կ'ընդարձակուին կեանքի երկաթէ ուժով, իրականացաւ: Վրայ հասաւ Դաշնակցիցներու յաղթանակը եւ լուսաւոր հեռանկարներ բացուեցան մէր առջև՝ Կարսի նահանգի կցումով: Եւ եթէ Հայութեան թշնամիները միացեալ ուժերով չխորակէին անոր անկախութիւնը, մէր Հայրենիքը այսօր պիտի ըլլար բարգաւաճ եւ երջանիկ:

Այսօր երբ Հայաստանը կը խօսքուի օտար կրունկներու տակ, հայ ժողովուրդը աւելի շատ կը զբայ կարօւը իր երկրի անկախութեան:

Բոլշեվիկներու վարած քաղաքականութիւնը եւ Թուրքիոյ բանադիրքը անվամ մը եւ կ'ապացուցաննն թէ հայ ժողովուրդի վերջնական փրկութեան մխակ ելքը Հայաստանի ամրողջացումը եւ անկախութիւնը: Մէկ խօսքով՝ լուծումը Հայկական գատին, որոն բոլորանուէր զինուորազբանած է Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը:

Փա՛ռք այն բոլոր սապմիկներուն որ հերոսարար ինկան ազատութեան ճամբուն վրայ:

Կեցցէ՛ աղաս, անկախ եւ ամբողջական Հայաստանը:

Կեցցէ՛ հայ աղբը:

Կեցցէ՛ Հ. Յ. Դաշնակցութիւնը, արթուն պահակը հայութեան:

Հ. Յ. Դաշնակցութեան

ԱՐԵՒՄՏԵԱՆ ԵՒՐՈՊԱՅԻ ԿԵԴՐՈՒՆԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

ՄԱՍԻՄ

Հայոց աշխարհի հսկայ նահապետ ,
Աստղերի կայան ,
Փոք-որդիկներմ տէր .
Մրգի Աստուած ,
Շամբ-ու ամպրոպի ահարկու վարպետ ,
Մասիս զարդուրամբ .
Տիեզերական ցասումից ծնար
Աշխարհի հիմունիքը ցեցող տնեցող ,
Թէ՞ հիւթի ու կրքի աստուածը բառ
Եր բացեղ արգանդից ֆեզ դուրս շարտեց ,
Մի մեռած Աստծու խօսական արձան :

Բարձրանում է նա տիեզերքի սրտին
Ալեքարդ զլուխը Աստծու կրծքին .
Ու յաղը թիկունքին դարերն է շալկել .
Ժամանակների սահանքը փակել .
Մենակ ու մռայլ հովիւ ահարկու
Չեռքը նակատին՝ նայում է հեռու
Եր ցրիւ եկած հօտն է որոնում
Հայոց աշխարհի ցաւը որոնում :

Արքայ է Մասիսը վաղ առաւօտին
Եւ իր զարք-օնիք՝ կրաշք բնուրեան .
Ցուռքի Արագած եւ սարն Արայի ,
Բիւրակն ջրառատ , Ախիան ծաղկաշատ ,
Նօրերը կիտած Նեմրուր ու Գրգուռ
Ժամանակից դուրս՝ մի անհուն յոն է նա ,
Երկնիքը կախուած հսկայ մտածումն .
Տիտանեան հոգի , որ արձանացել է
Հայոց աշխարհի բաղդի նակատին ,
Աւերածներից վեր ,
Մահերից բարձր .
Աստղերի մէջ ,
Աստծու կողքին ,
Աշխարհին ասելու ,
«Ես կա՛մ եւ կը լինիմ» . . .
Անդունդների կրակի մրբիկը տիեզերքի հիմունիքն է
Բանդում
Եւ աշխարհներ են զահավէժ ընկնում , նորերը ծնւում ,
Լեռներ են մեռնում մանուկների պէս , նորերը
բարձրանում ,
Մովիրն են եռում կաքսաների պէս ,

Երկինք ու երկիր իրար են խառնւում,
Տիեզերքի վախճանն է ահա.

Մասիսը տնելում է, հուր ու ծուլս ժայր-քում.
Եւ հուր ու ծխի հետ կարմիր արեւներ երկինք

^{շպրտում.}

Օրհասը մօս է, աշխարհն է դողում սոսկումով
բռնւած

Սոսկավիթ խար լերան տագնապից.

Եւ ահա կարմիր հողմերի ծոցից

Ամպերի բոցալառ ծիրանին ուսին,

Նորից ցնցում է տիտան ծերութին

Աւերածներից, մահերից բարձր,

Աստղերի մեջ, Աստծու կողքին

Աստծու նման աշխարհին ասելու,

«Ես կա'մ եւ կը լինիմ»...

Անապատների շեկ մրբիկների մէջ՝

Վայրազ յուժաններ եռում են ձանձրոյքից,

Փրփրում ծովի ալիքների պէս,

Իրար իրում յութայեղօրէն.

Վիշապն է անցնում Հայոց աշխարհով,

Հազար գլխանի նեռն է մոնչում,

Եւ երիվարների սմռակների տակ

Կեանիքի յետին ծիւերն են մեռնում.

Մշուշի շղարշը գլխներին քաշած՝

Նայում են ծածուկ երկչուտ հմայքով

Երբ արշալոյսի բիւր երանգներով

Արքան է զուգում, ինչպէս մի տիտան

Ու երա յոնդոռ հայեացքի առջեւ

Շունչերը պահած մանուկների պէս

Շունկի ներ գալիս:

Ահա ուսերից նետում է մեղմիւ խաւար գիշերայ

^{ֆողը սեւամած,}

Ու կապոյտ շղարշը, ոսկեշաղ մշուշ, թիկունքն է

^{սունում.}

Ալեգարդ նակտին ներմակ ամպերի պսակ բոլորուն,

Եւ արշալոյսը ոսկէ մատներով պսակի շուրջը գոհար

^{է շարում,}

Փիրիւզ ու յալիմբը, գմրուխոտ, աղամանից

Ցոլք են արձակում աստղերի նման: ու հուր-իրատում.

Նայում են լեռները, աշքով են անում իրար ու ժպտում

^{աղջամուղչի մէջ:}

Ու յանկարձ Մասիսը փառքից ձանձրացած ծեր

^{արքայի պէս,}

Քաշում է ուսից շղարշը կապոյտ ու դէն շպրտում.

ձակտից շորքում է պսակն ակնակուռ,
Ալեգարդ զլիին ոսկու շողշողուն փոշի է ցանում,
Վրան է առնում արշալոյսի գոյներից հիւսուած մի
նոր ծիրանի,
Ուսերին՝ բոսքը, ծռպերը՝ ծփան երանգ ու երանգ,
Թիկունիքը՝ վարդագոյն լոյսի խուրձերով,
Ներքեւը մանուշակ զորշ երիզներով.
Եւ համայն լեռները հետում են նայում մշուշի միջից:
Արևն է բարձրանում դեպի հորիզոն.
Վիթ խարի հսկան զրահ է կապում իր ահեղ կրծքին
զրահը ոսկու,
Ալեգարդ զլիին ոսկէ սաղաւարտ ցոյք է արձակում,
Հայոց լեռների աչքը խտղում ամէն առաւօս,
ամէն առաւօտ:

Որպէս խունապած ուղտերի կարաւան,
Դարերն են սահում իրար իրիրելով.
Մասիսը նայում է անհաս բարձունիքից,
Նայում է խոկում.
Դահեր են խորտակում,
Ազգեր են փոշիանում իրենց կատաղի գալարումների
մէջ,
Եւ Մասիսը նայում է բարձրից, խոժոռ ու մոայլ.
Զուլումն է տեսնում իր ուտքերի տակ,
Եւ կարկտահար արտերի նման
Փշրադ ազգերի խշրտուքն է լուսմ.
Նայում է նորէն ասողերի միջից
Աշխարհին ու մահին ասելու համար,
«Ես կա՛մ եւ կը լինիմ»...


Մասիս, ջա՛ն Մասիս, մանուկ օրերից
Մի երիվարի խրխինց եմ լսում քն անդունդներից.
Քն ծոցն է շղթայած իմ երազ արքան
Աէգ Արտաւազդն իր բոց երիվարով.
Եւ պիտի ելնի գէնք ու զրահով
Իր զաւակների արիւնն ուզելու
Արար-աշխարհից.
Հզօր օրերին՝ իմ ցեղը զգաստ
Բեղ է պահ տւել իր աստուածներին,
Աժդահաներին, հին-հին քաջքերին.
Աւերիչ դեւերին, իր հսկաներին,
Կայծակը ծամող իր վիշապներին.
Մանուկ օրերից քն կոսնեների զրեզոցն եմ լսում քն
անդունդներից,
Հայոց Վրւկանն է զարկում զնդանին,
Մեծ Գաղափարն է զարբնում հայ ցեղի,

Շղթայուած արքայի իդաք դարաւոր .
 Մանուկ օրերից հոգիս է բնդում քո հուր հոգու հետ .
 Եւ ահա կեանքիս այս վերջալոյսին .
 Նորէն հինաւուրց խրխնչն եմ լուսմ .
 Այն Արտաւազդի ձին է վրնջում հուր երիվարը ,
 Գետինն է դոփում խուլ դրնդինով ,
 Շներն են հաջում , շղրան կրծոստում կապւած արքայի .
 Ա՛հ , վաղուց է հասկ օրը օրերի
 Մասի՞ս , ջա՞ն Մասիս , Արտաւազդը տուր մեզ :

* * *

Հայոց աշխարհի հսկայ նահապէ՞տ .
 Քո ծոցում ծնուած՝ մասուկ օրերից ,
 Ես երիվարի խրխնչն եմ լուսմ քո անդունդներից
 Շղթայի շոնին , զնդանի տեֆոց .
 Եւ ահա կեանքիս այս արեւմուտին ,
 Հոգիս վերատին դեպ ժեզ է դարձած ,
 Որպէս լուարացի ծաղիկն արեւին .
 Ցրի՞ր կատարիդ ամպերը մոռայլ ,
 Ճակատիդ աստիդ պասկը շորքիր ,
 Նայի՞ր Գրգուռին , Սիփան , Նեմրութին ,
 Սեւանայ լինից մինչեւ Վանայ ծով ,
 Հայկական Թարից մինչեւ մեր Տաւրոս ,
 Արաքսի ափերից՝ մինչ Տիգրիս , Եփրատ ,
 Վիրխարի հովիւ Հայոց աշխարհի ,
 Զաւակներդ ո՞ւր են , ո՞ւր են հօսերդ .
 Զին է խրխնչում քո անդունդներում
 Ակզ Արտաւազդի հուր երիվարը .
 Վուլկանը Հայոց վաղուց է կերտել
 Սուսերն ահեղ շանքերից ձուլուած .
 Ժդիր շղրաներն ամենի արքայի ,
 Քաջքերդ ոստիկի հա՛ն , աժդահաներդ ,
 Հուր ու քոց շնչող քո վիշապները .
 Աշխարհի վրայ շարտիր նրանց .
 Վա՛ր վաշիր վերից հին Աստուածն անգօր ,
 Աստուածը Հայի ,
 Ու փակիր նրան քո անդունդներում ,
 Ու հազար տարի , ու հազար տարի .
 Կարմիր հողմերիդ քումբերը քանդիր ,
 Արտաւազդը տո՞ւր մեզ զէնք ու զրահով ,
 Ու քող աշխարհի հիմքերը դրնդան
 Նրա փրկարար յաղթ հարուածներից .
 Ա՛հ , մենք այնպէս կարօտ ենք ոյժին ,
 Մասի՞ս , ջա՞ն Մասիս :

յվելու ամեն առաջին պատճենը կազմության վեհական է և առաջին առաջարկը կազմության վեհական է և առաջին առաջարկը





ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՃՈՒԹԻՒՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

ԱՆԴՐԿՈՎԿԱՍԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄԲՈՂՋՈՒԹԵԱՆ ԼՈՒԽՈՒՄՈՎ,
ԵՒ ՎՐԱՍՏԱՆԻ ՈՒ ԱԴՐԲԵՅՉԱՅՆԻ ԱՆՎԱՆՈՒԹԵԱՆ ՀՌՉԱԿՈՒՄՈՎ,
ՍՏԵՂԾԻԱԾ ՆՈՐ ԴՐՈՒԹԵԱՆ ՀԱՆԴԵՎ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐ-
ՃՈՒՐԴ ԻՐԵՆ ՅԱՅՏԱՐԱՐՈՒՄ է ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱԼԱՌՈՆԵՐԻ ԳԵՐԱ-
ԳՈՅՆ ԵՒ ՄԻՍԿ ԻՇԱԱՆՈՒԹԻՒՆ: ՈՐՈՇ ՆԱԽՐԱԿԵՒԹ ՊԱՏՃԱՄՆԵ-
ՐՈՎ ԹՈՂՆԵԼՈՒ! ՄՈՏԻԿ ՕՐԵՐՈՒՄ ԿԱԶՄԵԼ ՀԱՅՈՑ ԱԶԳԱՅԻՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹԻՒՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՃՈՒՐԴ ԺԱՄՄԱՆԱԿԱՆՈՐՄՈՒՄ
ՍՏԱՆՉՈՒՄ է ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԲՈԼՈՐ ՖՈԽՆԿՑԻԱՆԵՐԸ ՀԱՅԿ
ԿԱՆ ԳԱԼԱՌՈՆԵՐԻ ԲԱՌԱՎԱԿԱՆ ԵՒ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԸ ՎԱՐԵԼՈՒ
ՀԱՄԱՐ:

ՄԻԱՑԵԱԼ ԵՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆԸ

«Հայաստանի տմբողջուրինը վերականգնելու եւ ժո-
ղովրդի լիակատար ազատութիւնն ու բարգաւահումը ապահո-
վելու համար, Հայաստանի կառավարութիւնը, համաձայն
բովանդակ հայ ժողովրդի միահամուռ կամքի եւ ցանկու-
թեան, յայտարարում է, որ այսօրանից Հայաստանի ռաժան
քաժան մասերո մշտիչնեապէս միացած են իբրև անկախ պե-
տական միաւրիւն:

«Ուղիղ մի տարի տառաջ ուրահայերի Համագումարից
ընտրութեաց Հայոց Ազգային Խորհուրդը յայտարարեց իրեն
Անդրկովկասան հայկական գաւառների բարձրագոյն իշխա-
նութիւն: Ազգային Խորհուրդ կազմած կառավարութիւնն այդ
ժաղաքական անոն մասնի պաշտօնապէս պետութեանց ներ-
կայացուցիչներին յայտնելուց յետոյ՝ այս մի տարւա մէջ
փաստորէն հաստատել է իր իշխանութիւնն Անդրկովկասի
հայկական գաւառներում:

«1919 թ. փետրվար ամսին Երեւան ժաղաքում կայացած
Արեւմտահայ երկրորդ Համագումարը հանդիսաւոր կերպով
յայտարարեց, որ նա Հայաստանը միացեալ եւ անկախ է հա-
նաչում:

«Աժմ, Անդրկովկասում եւ օւմանեան կայսրութեան
սահմաններում գտնւած պապինական հայկական երկրների
միացման եւ անկախութեան այդ ակտը կատարելով՝ Հա-
յաստանի կառավարութիւնը յայտարարում է, որ միացեալ
Հայաստանի պետական ծեւն է Ռամիլսար Հանրապետութիւն
եւ որ ինքը հանդիսանում է միացեալ Հայաստանի Հանրա-
պետութեան կառավարութիւնը:

«Այդպիսավ՝ ներկայումս Հայաստանի ժողովուրդն է իր
ամբողջացած հայրենիքի գերագոյն տէրն ու տնօրէնը, եւ
Հայաստանի Պարլամենտն ու կառավարութիւնը հանդիսա-
նում են միացեալ Հայաստանի ազգան ժողովուրդը շաղկա-
պող բարձրագոյն օրենսդիր եւ գարծադիր իշխանութիւնը:

«Հայաստանի կառավարութիւնը այս ակտը հրատարա-
կում է 1919 թ. ապրիլ 27-ի Պարլամենտի որոշմամբ կառավա-
րութեանը տրամադրեալ յատուկ լիազօրութիւնների հիման վրա»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՀՈՉԱԿՈՒՄԸ

Քսան տարի արգէն անցել է այն օրից, երբ Հայերը Թէֆլիսում, Ազգային Խորհուրդի միջոցաւ յայտարարեցին Հայաստանի անկախութիւնը եւ կաղմեցին առաջին հայկական անկախ կառավարութիւնը, որ պիտի կառավարէր նորածին Հայաստանի Հանրապետութիւնը: Պետական կեանքի համար քսան տարին շատ կարճ ժամանակամիջոց է, սակայն առանձին մարդու համար զա չատ է: Կան մարդիկ, որոնք կովկասում երբեք չեն եղել, բայտ չեն ունեցած տեսնել անդամ մեր Հանրապետութիւնը եւ ականատես չեն եղել մեր քսարական կեանքի ամենակարեւոր դէպէրուն: Այս մի քանի տողերով եռ կ'ուղենայի յիշեցնել այն զլիաւոր պատմական դէպէրը, որոնք մեզ բերին Մայիսի 28ի յայտարարութիւնը: Պէտք է, որ մի նոր սերունդը իմանայ եւ հասկանայ, որ Մայիսի 28ը ոչ թէ պատահական մի զէպէ է եղել այլ բնական եւ պատմականորքն անհրաժեշտ եւ անխուսափելի մի ելք մեր աղջային կեանքի: Ես ստանձին բայտու ունեցայ յինել ոչ միայն տկանատես, այլ նաև անմիջական մասնակցող եւ անդամ այն լոլոր քաղաքական ժողովներու եւ քաղաքական դէպէրու, որոնք պակալեցան Մայիսի 28ի յայտարարութիւնը: Ի հարկէ աղատադրական շարժումը մեր ազգի մէջ զոյտութիւն ունէր երկու զար առաջ: Մի շարք մարդիկ զրոյի, խօսքով քարոզում էին աղատութիւն: Հաղորդաւորներ կուռում էին կուր զաշտում պաշտպանելով մեր աղդայիներու իրաւունքները եւ կեանքը անզամ:

Դանակցութիւնը մօտ յիսուն տարի առաջ կազմուեցաւ մեր դատը պաշտպանելու համար: Այս բոլորը իրեն համար հայ աղջային զգացումի արթնացումը, որ հետզհետէ ստանում էր որոշ պահանջներու ձեւակերպումը:

Բերլինի համագումարի թուրքիոյ Հայերուն համար եղաւ առաջին քայլ: Բարենորդոյ մըներու ծրադիրը եղաւ երկրորդ: Իսկ թուսիոյ Հայոց համար առաջին անդամ ներկայացաւ Հնարաւորութիւն արտայալու իրանդ պահանջները 1906 թւին: Երբ թուսաստանում պատահեցաւ առաջին յեղափոխութիւնը եւ կապահարութիւնն զդագ անհրաժեշտութիւնը թոյլ տալու բոլոր աղջերուն ներկայացնել իրանց աղ-

դային պահանջները, — հաւաքուեցաւ թիֆլիսի մէջ առաջին Հայկական Համագումար եւ կազմւեց «Հայկական պահանջների» ցանկ։ Առաջաջաջանեանը եւ ևս խմբագրեցինք մօտ քսան պահանջներ, որոնք ստորագրեւեցին մօտ տասը հազար մարդկանց կողմից եւ ներկայացւեցան կասավարութեանը։ Համագումարը, որը չափազանց բարձամարդ էր, ներկայացնելով այս գիմումը, պահանջում էր շատ չափաւոր բաներ, օրինակ, թողնել հայ դինորներուն ծառայել կովկասում, պահպանել որոշ իրաւունքներ հայ գարոցներու, պահովել քոչութեան անկախութեանը, մատնել որոշ անդաման ինքնորոշմին։ Բայց զա առաջին քայլն էր Հայկական ինքնորոշման։ Դրանից յետոյ եղան բարձամթիւ «Հայկական Համագումար»ներ, եւ տարիների ընթացքում պահանջները գառնում էին աւելի ուժեղ, աւելի կարեւոր եւ ամէն անդամ զգացում էր առանձին անհրաժեշտութիւն ստեղծելու կովկասում ազգային հոգամաս, — Հայկական մի երկիր։ Պէտք է ասել, որ Հայերը ապրում էին Վրաստանում (400.000 հոգի), Արտրէկանում (մօտ 200.000 հոգի, Հիւսիսային Կովկասում՝ իսկ Երևաննեան նահանջում խառնած թուրքերի հետ։ Ազգային հողոր ստեղծելու համար ծրագրում էր փոխել վարչական սահմանները նահանջներու եւ դաւաններու։ Մենք ուզում էինք մտղնել ազգային տնտեսական ինքնամարութիւն, որի անունն էր — Գեմատիօ։ Մի խօսքով 1914—1915 թւին, ալսինքն տասը տարի առաջին ժողովի յետոյ արդէն պարզ խօսում էր Հայկական հողը ստեղծելու մասին։

Գայիս է պատեռում։ Կադմում են հայ համաւորական գունդեր։ Գրաւուած է Տաճեահայաստանո։ Առդէն խօսում են հայ ինքնամարութիւն մասին։ Յանկարծ 1917 թւին զառնանոր բանկում է երկրորդ ոռւսական յեղափոխութիւնը։ Նորից Ազգային Խորհուրդը դրաւում է բնդհանուր ուշագրութիւնը։ Նա դյուժի է կանցնում հայ ազգային շարժմանը։ Ի հարեկ նորա ողին եւ որդր — Հ. Յանակցութիւնն է որ արտայաւում էր հայ ազգի կամքը եւ որդր։ Աշնանը ոռւսական երրորդ յեղափոխութիւնը տալիս է իշխանութիւնը մեծամասնականներին։ Ոռւսական բանակը թողում է Կովկաս։ Մենք մնացինք մենակի։ Ակսում է հերոսական շրջան մեր ազդի համար։ Նաև Կովկասը յայտարարում է իրան անկախ Ռուսաստանից (ապրի 1918 թւու)։ Դա — Տրամփիզնի բանակցութիւններից յետու, որ տեղի ունեցան ինքանուար մէկից մինչեւ ապրիլի մէկիր։ Բայց եւ նորից կովկասեան անկախութիւն ընթառութիւն, որ աւելի ժօն վեց շարաթ, զգացւեց, որ Կովկասի ազգեր ունեն արդէն ինքնուրույն դէմքեր, առանձին շահեր, տարրեր ծղտումներ, — մի խօսքով առանձին պետական դէմք, — եւ Մայիսի 28ին, ունենալով արդէն սեփական հող, բանակ, կառավարութիւն, մենք հոչակեղինք Հայաստանի անկախութիւնը։ Իսկ յետո՞յ։ Յետոյ սկսակցան չորսուհին մեր քաջ բանակի, Դաշնակիցներու ածակցութեանը եւ մեր անհման ատոփի ինքնադրժութեանը եւ Հայ Յեղ։ Դաշնակութեան ջանքերուն, չինարարական պետական աշխատանք, սահմաններու ընդարձակումը եւ իբրև պատի

մեր աղքային կեանքի — Մայիսի 28 - 1919 թւել — Միացեալ Հայաստանի հոչակումը: Դա վերջին օդակն էր այն շղթայի, որը սկսեց դարեր առաջ եւ գետ հետո է այն օրը, երբ հայ աղդը կարողանայ իրան գլաւ հանդիսու եւ բաւարարւած իրա քաղաքական պահանջը՝ ների մէջ:

Այսօր, այս հանդիսաւոր օրը, երբ մէնք աօնում, ենք մեր անկախութեան 20րդ տարեգարձը, ևս ուզում էի ցոյց տալ, որ Մայիսի 28ը պատահական պատամական դէպքերու հնաւեւանք չէ, — այլ բնական եւ անխուսափելի երևոյթ է, որ մի օր պիտի պատահէք: Բայսու ազգի ըլք, որոնց ապրում են աղդային անկախութեան գաղափարով, հասնում են իրանդ նորագույն երկու ուժերու ներգաշնակ զործակեցութեամբ՝ սեփական ուժի եւ արտաքին նորաստաւոր պայմաններու: Զերիք, Լէհացիք, բարթիկեան պատեր, Ֆիննանսացիք, Արարեներ եւ ուրիշ ազգեր, որոնք վերջին մեծ պատերազմից յետոյ կարուցածն վերսկսել իրանց աղքային կեանքը — գարերով պատկանում էին օտար աղքերու: Ռուսներուն, Գերմաններուն, Տաճիկներուն, Աւստրիացիներուն, — եւ միացած ուժերով պատեցոն: Մէնք էլ նըրանց շարքում էինք: Նրանք աւելի բարգաւոր եղան, քան թէ մէնք: Ոչ թէ նորա համար, որ մեզ պակասում էր ներքին ուժ կամ պատրաստութիւն՝ ո՛չ, — պատամաւը այն էր միմիայն, որ նրանց համար արտաքին պայմանները եղան աւելի նորաստաւոր: Բայց, ոչի՞նչ: Թէ եւ մեր ժողովուրդը արդէն 24 տարի աղքում է ահսելի պայմաններու մէջ եւ տեսաւ ջարդ եւ պատերազմ, հարածնք, որբերուահագին սերունդը, աղքատութիւն, աքսոր, զավթականութիւն, սարսափելի ոչիժմներ եւ ամէն տեսակ զրկանքներ, — մէնք լի ենք ոչ թէ յոյսով, այլ եւ համոզումով, որ մեր իսկական անկախութիւնը զեռ պիտի դայ եւ մեր աղդը պիտի հաւաքւի Միացեալ եւ Ազատ Հայաստանի մէջ:

Կեցցէ այս լուսաւոր օրը:



Այդ որմերուն տուին են, հիմնարարերու հաւասար, եւ մութին մէջ խեղամահ՝ Անոնք որ օր ուր, փառքի օր մը, պատմութեան մը, օր մը ներսութեան, Զարիքին օրէնքները պատահցին արգարութեան առաւօտի մը ի խնդիր, Անոնք որ իրենց անձը զրծել ու զեցին Գաղափարին խորանին առջնութ կանգուն, Անոնք որ Յշնամիի առքին դիմաց, մեր կեանքն համար, իրենց առ բը շուպացուցին:

«Հայորդիները», Գ. Եարը

ՍԻԱՄԱՆԹՈ

ՊԱՏՄՈՒԹՅԻՒՆ Կ'ԸՆԵ...

Եթէ ուրիշ որ եւ է արմէք մէկը դնէլինք, միայն կրուած ըլլալու իրողութիւնն ըաւական էր, սարէպի մարդիկ երկիւղածութեամբ խոհարհէին Մայիս 28ի յիշատակին առջև:

Եւ ի՞նչ կուի... նոյն իսկ եթէ միայն ինքնասպաշտանութեան համար մզուած ըլլար :

Միայն մեր մէջ է որ մարդիկ շուտ կը մոռնան անցեալը, կամ բանդիւութիւն կը սեղին «պատահմունք»ի, «գէպֆերու զասաւորման» վերագրել անվիճելի նուածումներ եւ փաստեր :

Եւ միայն մեր մէջ է որ նոյն իսկ թափուած արեան խորհուրդը կը շփոթեն առօրեայ իժանառակութեանց հետ:

Ո՞վ կրցաւ նկարագրել այդ օրերը,— 1918ի սկիզբէն մինչեւ Մայիս 28: Ո՞վ պիտի կրնար պատկերացնել, այսօր, այն աշտուոր հեռանկարը, որ կը սպասնար արարատեան գաչտն ալ ինեղել արեան դետերու մէջ:

× × ×

Թնդելով երգնկան ու կարինը, թշնամին կը խոյանայ դէպի կարու և Ամերիկանդրապոլի: Կը պարզուին այս երկու քաղաքներն ալ, իրեւ հետեւանք գիւտային գտակրու: Հայկական գորքը երկուքի բաժնուած, կը նահանջէ դէպի Դարագիլիսէ եւ Բաշ Արարան:

Թշնամին լրացած էր ոչ միայն իր անարդել յառաջխաղացութեամբ եւ արինածարաւ ախտորիկներով, այլ եւ նոր ուժերու կուտակումով: Խոկ Հայկական գորքը, արգէն սակաւաթիւ եւ պաշարուած, կը ներկայացնէր ցիրուցան և ուժասպան վիճակ մը:

Ականատես մըն է որ կը պատմէ (բժ. Յ. Մելիքեան, «Հայրէնիք» առաջարիք, 1925 մայիս) .

—«Մայիս 21ին զնացինք էջմիածին, զօր. Սկզիկեանի մօս, խնդրելու որ նկասի ասնելով մեր զնիի կրած նեղութիւնները, սկըսած երգնկային մինչեւ այստեղ, մի փոքր հանգիստ տրի զնիին»:

Զօրավարը պարզեւով կացութիւնը, կը աեղեկացնէ Դանիէլ բէդ Փիրումեանի յաղթանակը իդգիրէն դէպի Սարդարասպատ, նաեւ Դրոյի յաջողութիւնները Բաշ Արարանի մէջ: Եւ կ'ազգարարէ.

—«Այժմն մեզ համար կեանքի եւ մահու հարց է դրուած. այս ուղղ է որ մենք պիտի կ'զարմանի Տահիկների հետ. ուստի հանգստի մասին խօսի լինել չէ կարող»:

Նոյն գիշերն իսկ հրաման կը տրուի որ այս գունդը առառնելի կանուխ անցնի Սարդարապատ : Գարեգին արք . ալ կրակու ճառ մը կը խօսի , — գէպի մարտ :

Կոբեր, կոբեր : Բայց ի՞նչ պայմաններու մէջ .

—«Օդը բաւականին տաք էք . զուր չկար . ծարաւը սովորական տանջում էք զինուորներին : Ճանապարհին պատահում էին փոս քարեր , ձիու մերակների հետքեր . որուց մէջ մնացել էր անձրեւի զուր : Զինուորներն ազահարար քափուում էին դրանց վրայ եւ զուրը ծծում : Որքան աշխատում էի թոյլ չտալ այդ հակառողջապահական հայրն առնելու , չէր յաջորդում ինձ : Կերջը ծարակից հարկադրւած , ես էլ դիմեցի նոյն միջոցին , մի փոս քարի մէջ եղած զուրը ազահարար ծծուով» :

Թրողը գրագէտ չէ , որպէսզի գունաւորէր պատկերը : Միայն իր տեսածն է որ կը նկարագրէ : Եւ միայն իր զունդին մասը : Այն ալ չսփառանց համառօտ եւ տժույն :

Իսկ անդին , ի՞նչ վիճակի մէջ էր երեւանը , որ ոչ փախչելու ելք ունէր թշնամի գրուճին սովորել , ոչ ալ որ եւ է յոյս՝ արտաքին օդ-նութեան :

Նորէն ականատես մըն է որ կը պատմէ (Ա. Աստուածատրեան , «Վէմ» 1935 , թիւ 9) .

—«Երեւանի ու նրա շուրջը խմբուած հայութիւնը մահու եւ կենաց պայքարի էր եկի իր դարաւոր ու նամարդ քշնամու դէմ , որ էկել ու քախում էր Վաղարշապատի դուները : Ժողովուրդների կեանքում լինում են վայրկեաններ , որոնք խորից ակօսում են նրա հոգին ու անջնջելի կերպով տպաւորում յետազայ սերունդների յիշովուրեան մէջ : Վայրկեաններ , երբ ժողովուրդը հանդէս է թերում քարյական հոյակապ կորով , երկարէ կամք , բազի անյալը-ելի ուժ : Ամէն մի ժողովուրդ իր պատմուրեան ընթացքում ունիցել է հերոսական դրուագներ , բայց կան հերոսուրիւններ որոնք հաւասար են հրաշքի : Ըստ ամենայնի բնական պէտք է համարուէր , երէ Երեւանի հայութիւնը պարտուէր Սարդարապատի տակ : Եւ ոչ մէկ լեզու հեարաւոր կը համարէր դատապարտուրեան խօսք ասել նրան . Բոլոր սական դրուագներ , բայց կան հերոսուրիւններ որոնք հաւասար են հրաշքի : Անգամ այսօր , տարիմներ յետոյ , մարդ առանց ներքին դողի անկարող է յիշել նոյն օրերի յուսահատական , դժոխային պայմանները : Աշխարհից կարուած , շրջապատուած հազարանք անուուն եւ անտեղ հարազապներով . պարենաւորման դժոխային կացութիւն , հազորդակցուրեան նղրալի միջոցներ , ոչ մի տեղից ոչ մի միջիքարան , յուսասուն ձայն , ու դրա փոխարէն՝ հառաչանքներ , արտասուլքներ , անվերջ վիշա : Երեւանի զործիչները մնացել էին խաւայում : նրանց ունիցած տեղեկուրիւնները աւելի հեռուն չէին գնում , քան Երեւանի այն օրերու իշխանուրեան սահմանները : Ի՞նչ էր կատարում այդ սահմաններից դուրս՝ անյայտ էր : Բոլոր դռները զոց էին , բանալիները՝ քշնամու ձեռքը : Հնարաւո՞ր էր մտածել յաղթուրեան մասին : Երեւանում ոչ ոք այդ մասին չէր մտածում : Ինք-

նապաշտպանութիւն, — այդ էր միակ մտահոգութիւնը. բոյլ չտալ ոք Տաճիկը անջի յառաջանայ, մտնի Երեւան եւ ազատ մնացած հայկան շրջանները»:

Ուրեմն, այդ համատարած անստուգութեան եւ յուսահատութեան մէջ, կը արուի յանդուզն վճիռ մը, — կոի՛ւ, որ եւ է գնով: Եւ կը գտնուի մղիչ, վարիչ ուժն ալ: Նոր օրերու բառով՝ «Ասացնո՞րդ»ը — Արամ:

Պատմութիւնը կ'ըսէ թէ հայկական ուժերը կուռեցան ճակատ ճակտի, մոլեզնօրէն, ենապատիկ աւելի զօրաւոր և կանոնաւոր բանակի մը դէմ:

Բժ. Մելիքեան 10·200 կը հաշուէ հայկական զօրքը, Սարդարապատի գաշտին վրայ, 16·մելանօթով: Աւրիշ աղբիւրներ ալ կը հաստատեն թէ այդ ճակատագրական օրերուն, հայկական զօրքին թիւն եղած է 12·000, թրքական՝ 35·000, անշուշտ շատ աւելի վարժ և սպառապէն:

—«Որոշուած օրը, Մայիս 22ին, սկսաւ շատ ուժեղ կոիր: Մեր բանակը երեմն պառկում, երեմն գնդակների տարափի տակ լազում էր դէպի Տաճիկները: Հրացանների, գնդացիքների համազարկները, քնդանօրների գոռոցները քնդացնում էին օդը: Վասան Փաշայեանի հետ կանգնած էի մի բարձր տեղում: Դիտակով նկատում էինք թէ ինչպէս մեր քնդանօրները քննամու շարքերը յառաջ էին բերում աւերածութիւններ:

... Երեկոյեան ժամը 5ին կոիր դադարեց մեր փառաւոր յաղքանով:

Նոյն օրը, Բաշ Արարանի ուղղութեամբ մեր զօրքը մեծ յաջողութիւն էր ունեցել և Տաճիկներին քշել մինչեւ Ալեքսանդրապոլի:»

Մայիս 28ին ընդէ. Սպայակոյոր կը հաղորդէր պաշտօնական գեկոյցով մը.

— «Թուրքերը երեք օրուան կրիւներից յետոյ, զարդուած են և նահանջում են հապնեալով: Մեր զօրամասերը քայլ առ քայլ հետափում են նրանց: Ոգեւորութիւնն աներեւակայելի է»:

Կոիւի այս թափը սփառի տանէք մինչեւ Ալեքսանդրապոլ, երբ զինազարար հոչակուեցաւ, Պաթումի մէջ սարքուած խաղերով:

Կրնայի՞ն յաղթել, Ալեքսանդրապոլն ալ ետ առնել, եթէ չպատահէր այս անակնկալը:

Հարցը այդ չէ. այլ կոուելու տեհովը: Ինքնապաշտանութեան թափը: Յաղթելու վճռականութիւնը, որուն մասին երեք չեն խօսիր փոքրողի եւ թերիաշ մարդիկ, երբ պատմութիւն սերտել կը կեղծեն:

*
Պատմութիւնը կ'ըսէ թէ հայկական ուժերը կը բազկանային ժողովուրդի բոլոր խաւերէն: Առանց գասակարգի կամ գաւանանքի խորութեան:

Մէկ խօսքով, համաժողովրդական ուժ մը, որ տարերային թափի կը ստանայ, ինքն իր մէջ կը տասնապատկուի, զարնելու և զարնուելու գիտակցութեամբ:

Ի վերջոյ չմոռնանք որ այդ ուժը կազմուած էր գարերով սողը-կութեան եւ ջլատման գատապարուուած ժողովուրդի մը զաւակներէն, իսկ իր գիմացը կը դանուէր գարերով սպառապէն եւ ոազմապաշտ պետութեան մը բանակը:

Պատմութիւնը կ'աւելցնէ թէ արգիւնքը յարգանք ներշնչեց նոյն իսկ թշնամի հրամանասարին:

Արդ, միայն այս սպարապան բաւական չէ՞ր, սրապէսզի մարդիկ ճզնէին ոչ թէ մոռացութեան տալ, նուեմացնել կամ խեղաթիւրել Մայս 28ը, այլ աւելի ուժզորէն եւ գիտակցօրէն պահացնել, արձարձէլ եւ ողջունել զայն, իրբեւ ասող մը լուսաճաճանչ: Իրբեւ մարմնացեալ խորհրդանշանը քաջութեան, վճռականութեան, յանդղնութեան եւ յաղթանակի:

Ո՞ւր է տեսնուած որ ժողովուրդի մը զաւակներուն մէկ մասը վիճի միւսին հետ, իր սեփական վասոքը օրուան եղանակներուն համաձայն տարփողելու կամ նուեմացնելու համար:

Եւ ի՞նչպէս կարելի է խօսիլ այսօրւան կամ վազուան հայրենիքի մասին, զատ վարել յանուն այս ժողովուրդին տպասարպութիւնն, իրը այնքան շուտ կը մոռնան նոյն իսկ երէկուան պատմութիւնը:

Ո՞րքան ճիշդէ է ասածի կարգ անցած խօսք մը, — Ամէնէն շուտ կորսութեալ գատապարուուած են այն ժողովուրդները որ կը կորսնեն իրենց յիշողութիւնը:

Բարեբախտաբար, ըստն ժողովուրդը չէ որ կորսնցուցած է իր յիշողութիւնը, այլ անոր «ուսումնական» զասը: Անոր ալ մէկ մասը:

Ոչինչ: Պահակները արթուն են: Աւելի գիտակից եւ հօր՝ քամարի վերջ ալ, մինչ կարմիր տուաքեաններուն — ներքին զաւագիրներուն — իմաստութիւնը չկրցաւ փրկել ոչ իսկ իրենց կեանքն ու պատմել...

ԱՌՎԱՅՐ ՃՐԱԿ

Յաղթանակի զիշերն է այս տօնական. —

Հա՞րս, եղ լեցուր նըրազին.

Պիտի զաւնայ կրիւէն արզան յաղթական. —

Հա՞րս քիթը առ պատրյագին: ..

Մայլ մը կեցաւ զըրան առջեւ, նորին քով. —

Հա՞րս վառէ՛ լոյսը նըրազին:

Տըրաս կուզայ նակատն հըպարտ զափնիով. —

Հա՞րս, բե՛ր նըրազը շեմին:

Բայց... սային վրայ արիւն եւ սուրզ բեռցնը են...

Հա՞րս նըրազդ ասղին երկարէ:

Հերտս արզան հնին զարնուած է սըրաէն. —

Ա՞խ, հարս, նըրազը մարե՛...

Հեթանոս երգեր ԴԱՆԻԵԼ, ՎԱՐՈՒԽԱՆ





Դ Ա Հ
1939

Ս. Վ. ՐԱԶԵԱՆ

ԱԱՐԴԱՐԱՊԱՏԻ ՀՐԱՇՔԸ



Այն օրերին մուսաստանը քաղաքացիական կոխներով էր բըռնը բաւած, եւ կովկասեան ճակատի բանակը չել էր գէպի տուն։ Յաղթական էր թիւրք-զերման զինակցութիւնը։

Կովկասեան ժողովուրդները մի պահ մնացին իրենք իրենց, մէն-մէնակ։ Եւ սուսի մորակով զսպւած միջցեղային ատելութիւնն ու կիրքը, յանկարծ, պոտթիացին հիւսիսից հարաւ, երկրի ամբողջ տարածութեան վրայ։

Հայ, Թուրք, Վրացի, յենական ցեղեր կատաղի մոլեդնութեամբ միմենց գէմ ելան։ Եւ մինչ սրանք իրար էին յօշտում, վէճիր փառացի զումարակները քայլ առ քայլ մօտեցան կովկասի դոներին։ Ինկան Երզնկան ու Բարեզը, Կարբինն ու Տարօնը։ Ապա՝ Սարըզամիչ, Բաթում, Կարս եւ Ալեքսանդրապոլի Երկաթուղային հանդոյցը։

Վէճ, նախանձ, զաղանի գտեր Թիֆլիսի Սէյմում։ Տրապիզոնի եւ Բաթումի անպատուզ բանակցութիւններ։ Թիւրքո յաղթական իր կոմքն է թերազում կովկասին, որի խոյամ զաւակները սրտատրով անձկութեամբ սպասում էին հարավաստ հաւատակիցների աղատարար զավտեան։

Ողբերգական օրեր Հայաստանի համար։ Խսպառ կտրած արտու աշխարհից։ Մենակ ու յւլած։ Զախճախւած եւ անօդնական։ Ամէն կողմ աւեր ու աւար։ Որբ ու զայթական։ Ոզր ու կական։ Սով ու համաձարակ հիւսնդութիւններ։ Պարտութիւնն եւ մահ։ Հայոց աշխարհը՝ մեռեների կողի, հսմատարած զերկղմանատուն։ Իսկ վէճ-չիր փայտի զումարակները զրաւել են Շիրակը, Արագածոտնը, մտել են Արարատեան զաշու և արագ շարժումով մօտենում են էջմիածնին ու Երեւանին։

Ո՞չ մի տեղից ո՞չ մի յոյս։ Փախուսաւուն բայց ո՞ւր։ Թիֆլիսի ու Բազւի ճամբանները՝ փակ։ Պարսկաստանի Երկաթուղին ապստամբ չարուցիների ու նախիջեւանցիների ձեռքը։ Իսկ հարաւից եւ արեւմուտքից՝ Թիւրքն է խուժում՝ վրէժինդիր ու կոտորող։ Մա՛ս ու մահ՝ ուրիշ ելք չկայ։

Ու յանկարծ. «Հայե՛ր, չտապեցէ՛ք հայրենիքը աղատելու», ու բոտաց ընդհանուր յուսակըութեան մէջ Զօրովար Սիլիկեանի ձայնը։



Յաւիտեան տանջւող ու միշտ կենսունակ ու յաղթական Հայի ողբին է խօսում այդ օտարացած ու նո՞ր միայն, տառապանքի ծովում իր ազգային ինքնութիւնը ճանաչած հայ զօրավարի բերանով.—

«Հայեր, շտապեցէ՞ք հայրենիքը պատելու:

«Հասել է բռպէն, երբ իւրաքանչիւր Հայ՝ մոռանալով իր անձնականը, յանուն Մեծ Գործի՝ հայրենիքի փրկութեան եւ իր կնոջ ու աղջկիների պատուի պաշտպանութեան պէտք է զործ զնէ իր վերջին ճիղը՝ թշնառուն հարւածելու համար:

«... Հայեր, ժամանակիր չէ գանդապելու: Մինչեւ յիսուն տարեկան ամէն տղամարդ՝ զէնքի՛ տակ: Ես պահանջում եմ ամենքից ներկայանան սեփական զէնքով ու փամփուշաներով հայրենիքի պաշտպանութեան համար:

«Հայուժինե՛ր, յիշեցէ՞ք չինուկիրորդ գարու փափկասուն տիկնանց, որոնք ողեւորեցին իրենց ամուսիններին զէպի Մեծ Գործը, անմահ Վարդանի կուիների ժամանակ: Հետեւցէ՞ք նրանց օրինակին: Խրախուսեցէք ու զէպի կուի՛ մզեցէ՞ք ճակատ գնալուց խուսափող վախկուներին: Հաւաքեցէ՞ք ռազմամթերք, հաց, հագուստ եւ ուրիշ մըթերքներ...

«Ուտքի՛ ելէք: Դէպի՛ սրբազն պատերազմ:»

Եւ գինուկիրորդ զարու ողիտով ներշնչաւած այս կոչը անարձականդ չմնաց: Շարժւեց, մէկ մարդու պէս ոտքի ելաւ ողջ Արարատեան դաշտի ժողովրդը, յաղթելու վճական կամքով: Սպասութի՛ւն կամ Մահ: Սպասութեան սրբազն հուրը ողեփոխեց ամէնքին: Եւ երբ թիւրական զօրքերը, հետեւելու երկաթուլու զծին, երեւացին մի կողմից Սարդարապատի մօտերն ու Արագածի լանջերին, իսկ միւս կողմից՝ Փամբակի ճորում, իրենց առջեւ գտան առիծասիրու հայութեան երկաթէ կուրծքը: Եւ կատարւեց Սարդարապատի հրաշքը:

Պատմութիւնը ասում է.

«Արարատեան դաշտի ժողովուրդը մի մարդու պէս ոտքի է կանոնում: Գործում են ամէնքը: Ազգային Խորհուրդը վարում է բանակի լրացման, կարգմակերպման եւ մատակարարման գործը: Հրամանատարութիւնը կարգաւորում ու բարձրացնում է զօրքի մարտական ոյժը: Զօր. Սիլիկեանը մի շարք հրամաններով ու կոչերով խրախոյր է ներշնչում զինուորներին ու հասարակութեան: Ամէնքը լծում են թիւրակային աշխատանքի: Կանայք, օրիտովներ՝ ուտելիք, ծխախոտ, վիրականներ՝ են պատրաստում: Հոգեւորականութիւնը խաչու քարոզով մտնում է ժողովրդի ու զօրքի մէջ: Գարեգին Եպ. Յովեսէփեանը շրջում է մի մասից միւսը եւ իր հրաշունչ ճառերով բարձրացնում է զօրքի տրամադրութիւնը: Կրկնում էին Վարդանանց պատմական օրերը»...

Հայոց ուժերը բաժանւած էին երկու մասի. Բայ-Արարանի ճակատի պետն էր Դրօն, Սարդարապատի ճակատում՝ Դանիէլ Բէդ Փիրումեանը: Զօրքերի ընդհանուր հրամանատարն էր Զօր. Սիլիկեանը:

Կուիները սկսեցին Սարդարապատում... Մայիս 23ին Զօր. Սիլիկեանը տեղ հակայարձակման հրաման: Հայկական ուժերը նետ-

ւեցին առաջ: «Բոնկւեց կատաղի ճակատամարտների երկար մի շաբք: Թիւրքերը ցոյց տւին յամառ դիմադրութիւն՝ անցնելով բազմաթիւ հակայարձակումների... Որոտում էին թնդանօթները, որոնց գոռոցը հասնում էր մինչեւ Երեւան, ուր նոյնպէս տիրում էր տենդոտ եռ ու զեռ: Թիկունքից սայլերով, էշերով, ձեռքերով ուազմամթերք էին հասցնում կուողներին, հաց, ծխախոտ, խմելու ջուր...: Բազմաթիւ կամաւորներ՝ ծեր ու երիտասարդ՝ սազմաճակատ էին շտապում: Ճակատի ղննուրը չէր միայն — ամբողջ երկիրը մի մարդ, մի շունչ դարձած՝ կուում էր մահացու թշնամու զէմ:

«Մայիս 24ին Թիւրքերը դիմեցին փախուստի: Մերոնք հալածեցին ողեւորած... Յալթութեանը մերն էր»:

Տաք ճակատամարտներ նաև Հարաքիլսայում ու Բաշ-Արարանի ճակատում: Այսակեզ էլ կոխուները տեւեցին մի քանի օր, բայց Դրօի հմուտ զեկավարութեան տակ Հայերը յետ շպանեցին թշնամուն Արարանի բարձունքներից:

Մայիս 28ին ամբողջ ճակատի վրայ, Սարդարապատից Բաշ-Արարան, Թուրքերը նահանջում էին անկարգ: «Թիւրքերը, երեք օր-այ կոխուներից յետոյ, ջարգւած են և նահանջում են հապճեպով... Մեր զօրամասերը քայլ առ քայլ հետապնդում են նրանց: Ողեւորութիւնը աներեւակայելի է», — հազորդում էր Զօր. Սիլիկեանի սպայակուրը:

Թիւրք զօրքը փախչում էր և Հայը հալածում: Այլեւս փոխվլրէ ժեֆի մասին էր մտածում Սիլիկեանը. յետ առնել Ալեքսանդրապոլը, յարձակել ու վերապրաւել Կարսը:

Սարդարապատի յաղթութեան յաջորդ օրն իսկ, Մայիս 29ին, նա մի նոր կոչ ուղղեց ժողովրդին. —

«Հայե՛ր: Մեր քաջարի զօրքերի հերոսական զործունեութիւնը շարունակում է, և թիւրք զօրքերը նահանջում են:

«Մենք պէտք է յետ առնենք Ալեքսանդրապոլը, որը այնպէս նեն-դորէն դրաւեցին Թիւրքերը:

«... Մի՛ գանդաղէք, Հայեր: Շատարով խմբւեցէք խիտ ու համեսրաշխ շարքերով, վնասեցէք թշնամուն մեր Հայրենի արիւնաներկ հողից, եւ թո՛ղ ձեզ հետ լինի ձեր յետնորդների օրհնութիւնը:

«Դէպի՛ դէնք բոլորդ:

«Դէպի՛ Ալեքսանդրապոլ:» *

Եւ, իսկապէս, Արարատեան Աշխարհը այդ օրերին ապրում էր Ալեքսանդրապոլը վերադրաւելու տենդով: «Մի երեք-չորս օրից յետոյ մենք կը հասնենք մեր նպատակին», վստահացնում էր Սիլիկեանը: Եւ ամէնքը հաւատում էին:

Եւ մինչ Հայկական բանակը պատրաստում էր նոր յարձակման, հասաւ սպարապետ Նազարետի հրամանը. —

*) Բոլոր մէջքիրումները առնաւծ են մեր «Հայաստանի Հանրապետութիւն» գրքից, էջ 118-23:

Բաթումում ստորագրուած էր հաշտութեան դաշնագիր Օսման-
եան կայսրութեան և Հայաստանի Հանրապետութեան միջեւ։ Պէտք
էր վարդնել զէնքերը . . .

Մոլորների եւ տառապանքի միջից ծնունդ էր առնում Մանուկ
Հայաստանը։ Փոքր, չիւծւած, «անձեւ քաօսի եւ աւերակների կոյս»,
բայց — Հայաստանի Հանրապետութիւն։ Առաջին անգամ, դարերի
սորկութիւնից յետոյ, Հայը կոչւում էր պետական կեանքի եւ Հա-
յաստանը առնում էր անկախ պետութիւն։ Եւ Հայաստանի անգրա-
նիկ Խորհրդարանի առաջնի նախագահ Աւ. Մահակնանի բերանով հայ
ժողովուրդը յայտարարում էր աշխարհին իր վճռական հաւատը։
«Երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ։ Ես հա-
յաստամ եմ, որ մեր երկրի սահմանները կ'ընդարձակւեն կեանքի եր-
կարէ ուժով» . . .

Եւ ընդարձակւեցին։ Հայաստանը նորից տեսաւ վերելքի եւ անկ-
ման օրեր։ Նոր փոթորիկներ եկան ու անցան։ Եւ հիւսիսի Բորէասը
դեռ շարունակում է իր սառցէ դրկում կաշկանդւած պահել մեր Հայ-
րենիքը, բայց Հայաստանի Հանրապետութիւնը կայ ու կը մնայ։
«Երկրի սահմանները քարացած չեն» . . . Քարացած չեն եւ ոչ-
ժիմները։ Մուլթանների եւ ցարերի դահերի խորտակումը տեսանք.
կը տեսնենք եւ Ստալինների բռնապետութեան փլուզումը։ Եւ Հա-
յաստանի Հանրապետութիւնը նորից կը տեսնենք աղաս եւ անկախ։
Այս է խորհուրդը Մարդարապատի հրաշքի։

Բ Ա Գ Ո Ւ Ն
ՀԱՅԱՎՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ
ԵԽ ՆՈՐԱ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Համաշխարհային պատերազմը շարունակւում էր նոյն կատա-
ղութեամբ...

Օգտեւելով պատերազմական զործողութիւններից, տաճիկը իր
վերջին հարուածը աշխատեց իջևնել հայութեան դիմին: Պատմու-
թեան մէջ չսուռած ոճիրներով լցրեց մեր երկիրը եւ ամէն տեսակ
հրէշային միջոցներով ի չփառ ուղեց գարձնել ամրող տաճկահայու-
թիւնը...

Էստ երեւոյթին կարծես այդ բոլորը հայութեան վերջին զոհա-
բերութիւններն էին լինելու, տաճիկը պարաւում էր եւ մէծ ջարդեր
կրելով իր քայլայուած բանակը քաշում էր երկրի ներսերը: Նա
պարզել էր արդէն համարես բոլոր հայկական նահանգները...

Հայութեան կազմակերպւած բազուկը հնար եզած սահմաննե-
րում իր զոյլութիւնն էր ցուցագրում եւ որբազան վրէժով լցրած
պատասխանում էր բոլոր ոճիրներին... Զեւակերպւում էր կարծես
Հայաստանը իր պարմական սահմանների մէջ... գարերով տենչացած
երազը մօտենում էր եւ, կարծես, իրականութիւն էր ուղում դաս-
նալ:

Սակայն կատարեց անսպասելին, ռազմաճակատը իրենց էրրծ-
քով պաշտպանող սուսական բոլոր զօրամտսերը, ննթարկելով բոլ-
ցերիկեան աւերիչ պրապականզային, բռում էին այդ բոլորը ինչ որ
երկի իցնեց կեանքի զնով քայլար գրաւել կամ պաշտպանել էին եւ
անհանական բնազդով բռնւած «զէպի տուն» էին նահանջում, մեր-
կացնելով Հարիբարասը կիլոմէտր երկարող սազմաճակատը... թող-
նելով առաջաւոր զիրքերի վրայ անհաջի սազմաճակատը... թող-
նելով առաջաւոր զիրքերի վրայ անհաջի սազմաճակատը...

Անզմաճակատի այս քառային վիճակը անսպասելի կերպով
վերակենանացրեց ջախջախւած, թռուլացած ու քաղցած տաճիկ
զօրքին. նա այժմ եւ սազմաճակատը սկսել, նո կազդուրւել
կարողացաւ եւ շարժել սկսեց առաջ:

Հայ վորքաբանակ զօրամտսերը, որոնց վիճակուած էր այդ հըս-
կայ տարածութիւնը պաշտպանել, գերմարդկային ճիզեր էին թա-

փում կանդնեցնելու թշնամու առաջնազայտումը, սակայն անկարող էին, նա հարիւրապատիկ անդամ ուժեղ էր:

Տաճիկը ոչ միայն կարողացաւ վերադրաւել բոլոր հայկական նահանգները այլ եւ մօտենալով Անդրկովկասի սահմաններին, սկսեց սպառնալ Սարիղամիչին, Ղարսին, Ալէքսանդրովովին, Երևանին:

Որքան մօտենում էր տաճիկը Անդրկովկասին, այնքան աւելի աշխուժութիւն էին սկսում ցոյց տալ Անդրկովկասի թաթարները, որոնք մինչ այդ արտաքնապէս, միանդամայն խաղաղ էին երեւում, սակայն այժմ, աջակից գառնալով մեր թշնամուն, սկսեցին մեղ հարւածել թիկունքից:

Ծորհիւ այդ դաւադիր խաղի մի քանի ամսւայ ընթացքում Անդրկովկասի ամբողջ Սրբելեան մասը՝ Արաքսից սկսած մինչեւ կասպից Ծով, անվերտարձ կերպով ընկաւ անիշխանութեան դիրկը, միանդամայն արիւնի եւ սովոր մատնելով ողջ ազգարնակութենը...

Ճակատի կովմից գաֆան թշնամին, իսկ թիկունքից խարզախ հարեւանը մի որոշում միայն ունէին կարծես՝ բնաջնջել եւ փոշիացնել հայութեան այդ մնացորդը եւս:

Օվնութեան եւ ոչ մի յոյս, դաշնակիցները շատ հեռու էին եւ հայութեան մնացել էր միայն իր սեփական բազուկը, որի վերայ ապաւինել էր նա... եւ նա կուռում էր յանուն իր գոյութեան, յանուն իր հայրենիքի փրկութեան:

Բոլոր այդ կոիւներու, մանաւանդ Արաքատեան դաշտի, Սարպարապատի եւ Ղարաքիլիսէի՝ իր են զարմանալի հերոսական զըրւագներով, որոնք վերջ ի վերջոյ ստիպեցին մեր թշնամուն հաւաք առնել հայութեան ուժը եւ ըստ այնմ վարել իր սազմական ծրագիրը:

Այդ կոիւների մէջ բացադիկ տեղ են դրաւում եւ Բագուր կոիւները, որոնք թէսկտ տեղի էին ունենում Զայաստմի սահմաններից մի քանի հարիւր կերպէտը հեռու տարածութեան վերայ, սակայն ունեցան բախտորոշ զեր Հայաստանի վերաբերմամբ, Ծորհիւ Բագուրի կազմակերպաւած ուժի, Ծորհիւ Բագուրի աշխարհագրական դիրքի եւ չնորդիւ Բագուրի բացադիկ բնական հարստութեան՝ նրա բարիւի: Բագուրի այդ զերի մասին է, որ կ'ուզէի կանդ առնել համառօտ կերպով:

Դեռ եւս 1917 թւականի վերջերին, երբ սկսւել էր դատարկեւել սազմաճակատը ոռուսական զօրքերից, Բագուրի Հ. Յաջնակցութեան ղեկավար ընկերները, խորը զիտակցութեամբ վայրկեանի ծանրութեան առջեւ, անհրաժեշտ գտան ի մի ամփոփել Բագուրի բոլոր կարեւոր մեծ եւ փոքր ուժերը եւ դրանց հետ միասին կազմել Բագուրի ազգային մարմինը, հակառակ նորա, որ Դաշնակցութիւնը ներկայացնում էր համարեա Բագուրի ամբողջ կազմակերպաւած հայութիւնը:

Այդ նպատակով տեղի ունեցած մի շարք հորհգութիւններից յետոյ կազմւեց Բագուրի Աղդային Խորհուրդը եօթ հոգուց, որի մէջ մըտան քաղաքի մէջ գտնւած բոլոր հասարակական հոսանքները՝ Հ. Յաջնակցութիւնը չորս տեղ, Սոցիալ Դեմ. եւ Սոցիալիստ Յեղափո-

խական կուսակցութիւնների հայկական հաստածները և Հայ ժողովը վըրդական կուսակցութիւնը մէջն ունենալով նաև Բազուի այսովէս կոչւած դրամատիրական դասը սէկական ձայներով, սակայն Դաշնակցութիւնը դիտաւորեալ կերպով հրաժարուեց իր մեծամասնութիւնից եւ մնաց երեք ձայնով, մի ձայնը դիմիուրիական կուսակցութեան հերկայացուցչին, որը նոյնպէս հայ ժողովրդական կուսակցութեան էլուպատկանութ ազգային Խորհուրդը հանդիսանում էր Բազուի Հայոց գերազոյն մարմինը, որի տարածացրութեան պէտք է դրէին բոլոր այդ կուսակցութիւններին նիւթ ական եւ բարոյական բովանդակութեանը:

Որպէս զի ապագայում ներքին թիւրիմացութիւններ տեղի չունենան եւ մեծ կամ ժողովը հոսանքների մէջ ձայնների առթիւ տարածայնութիւններ առաջ չգտան, Դաշնակցութեան ներկայացուցիչների առաջարկով ընդունեց հետեւեալ կարեւոր որոշումը, որ Ազգային Խորհրդի մէջ բոլոր սկզբունքային խնդիրները անցնում են ոչ թէ ձայնների առաւելութեամբ այլ միաձայնուրեամբ: Շնորհիւ այդ սկզբունքի, Բազուի Ազգային Խորհուրդը իր գոյութեան ամբողջ ընթացքին ներեք տարածայնութիւններ չունեցաւ եւ միահամուռ սիրով բոլորը ծւած իրենց աշխատանքին տարան իրենց պարտականութիւնը:

Բազուի Ազգային Խորհուրդի այդ ձեւի կազմակերպութեան ըընորհիւ միանդամայն ընդունեց վերացան և ներքին մտայնութիւններ քաղաքի հայ ազգաբանակութեան մէջ եւ բոլորը, կարելի է ասել անխորհի կերպով, ենթարկեցին այդ գերազոյն մարմնի հեղինակութեան եւ հայապներին:

Բազուի Ազգային Խորհուրդի գլխաւոր գերը կայանում էր նիւթապէս եւ փեղիքապէս նախատել ուազմանակատի գործիմ:

Դեռ եւս չէր կազմակերպել Բազուի Ազգային Խորհուրդը, երբ Բազու էր ժամանեւ Համազասպը եւ կամաւորներ էր ցուցակագրում ուղղաճակատ տանելու համար: Շնորհիւ այն ժամանակւայ տրամադրութիւնների եւ Հ. Յ. Դաշնակցութեան աջակցութեան, Համապատակին յաջողուեց մի քանի օրում ցուցակագրել մօտ երկու հազար կամաւորներ: Երբ Ազգային Խորհուրդը կազմւեց, այդ բոլոր կամաւորների խնամքը իր վրայ վերցրեց, ամէն կերպ աշխատելով զինել եւ զգեստաւորել բոլորին:

Սակայն շնորհիւ նորա, որ յունար ամսից սկսած հազորգակցութեան գծերը բանեցին եւ Բազուն միանդամայն կորեւց թիֆլիզից ու Երեւանից, անկարելի եղաւ այդ ուժերը զուրս բերել Բազուից եւ նրանք մնացին Բազուի մէջ: Բազու մնաց եւ նոր կազմակերպւած պահեստի գունդը:

Այսպիսով մօտ չըս հազար կամաւորներ, որոնք բոլորն էլ զինւեցին Դաշնակցութեան գերազոյն ջանքերի չնորհիւ, փոխանակ գընալու ուազմաճակատ, ակամայից մնացին Բազուի մէջ:

Նոյն այդ ժամանակները փոքրիկ խմբակներով սկսեցին Բազու

հասնել եւ այլ եւս Բագուեից առաջ չկարողացան շարժւել բոլոր այն հայ զինւորները, որոնք յատուկ կարդադրութեամբ զերմանական ռազմաճակատից հեռացել էին և պէտք է դնային տաճկական ճակատը:

Այդ զինւորները, որոնց թիւը հասնում էր մօտ չորս-հինգ հազարի, չնորհիւ նորա, որ չէին գտնուում կազմակերպւած զօրամասերի մէջ, ապրում էին չափազանց ծանր վիճակ, ամէն օր սպասելով, որ ճանապարհը ըուտով կը բացուի եւ իրենք հնարաւորութիւն կ'ունենան Բագուեից անցնելու դէպի տաճկական ռազմաճակատը:

Այսպիսով Բագուեի մօտ ուր-ինի հազարի չափ զինւած ուժեր էին կինստրունացել, որոնք սակայն ռազմաճակատ չէին կարողանում անցնել, չնորհիւ նորա, որ Անդրկովկասի երկաթուղիները անցնում էին բացառապէս թաթարական ըրջաններով և թաթար դեկափառութիւնը, տաճկիների ռազմաճակատի զործին աջակցելու նպատակով, միանդամայն փակել էր երկաթուղարքից հայ զինւած ուժերի եւ ընդհանրապէս երթեւեկութեան համար:

Հակառակ նորա, որ այդ զինւած ուժերից Բագուեի եւ շրջակայքի թաթարները մէծ երկիւղ ունէին, և գիտակցում էին որ իրենց համար մէծ չարիք են սպառաստում, այսուամենայնիւ ջլատելու համար ռազմաճակատի մէր զործը, նրանք լաւագոյն համարեցին այդ վնասը կրելու միայն թէ Հայերը չուժեղանային ռազմաճակատի վերայ: Շնորհիւ այս գրութեան Բագուեի մէջ կազմւեց մի բռունցք, որը գերազոյն ճիզեր էր թափում օր սաւած իշնելու ռազմանակատ:

Բագուեի մէջ եղած զանազան խնդիրները, որոնք անդադար ալեկենում էին Բագուեի այդ ժամանակաւ հասարակական կեանքը, հետաքրքրում էին այնքան այդ զօրամասներին ինչպէս և Բագուեի Ազգային Խորհրդին, որքան նրանք առնչութիւն ունէին ռազմաճակատի հետ:

Նոյն այդ ժամանակիները Բագուե-Լիկուլսկի մէջ կնքած Բոլցեւիկների անպատիւ և ամօթալի գաշնապիւրը դերադանցապէս յուղել էր և Բագուեի բոլցեւիկներին, որոնք որոշ ուժ էին ներկայացնում Բագուեի առանձնայատուկ պայմանների մէջ: Բագուեի բոլցեւիկները ոչ միայն զատափեատում էին իրենց ընկերներին այդ ամօթալի դործի համար այլ եւ բացարձակօրէն յայտարարում էին, որ իրենից չեն ընդունում այդ դաշնապիրը եւ որոշում ունեին ամէն կերպ դիմադրելու տաճիկների ներխուժման ...

Դվաւորապէս այդ հողի վերայ էր, որ հնարաւորութիւն ստեղծը ըստ միմեանց հետ գործակցելու Բագուեի մէջ եղած բոլոր տեսակի զինւորական և մարտական ուժերը, որոնք պատրաստութիւններ էին տեսնում օր առաջ շարժւելու Բագուեից:

Զուր անցան Բագուեի Ազգային Խորհրդի ջանքերը համոզելու Բագուեի եւ Գանձակի զեկավար թաթարներին, որ նրանք հրաժարւեն իրենց սխալ քաղաքականութիւնից եւ արգելքներ չյարուցանեն, որ Բագուեն դաստիարկւի այդ ուժերից եւ իրենք աղատական վտանգաւոր

բոռնիցքից : Նորա ոչ միայն մնացին անդրդւելի այլ գարձան անհանդութելի մանաւանդ Շամքորի դէպքերից յետոյ, եղբ ջախջախել էին «դէպի տուն» վերադարձող ուռաւական զօրամասերը և լրենց լաւագոյն կերպով զինւած էին համարում :

Գանձակում կազմւած թաթարական զօրամասերը Զիաթիսանովի դէկավարութեամբ շարժւեց դէպի Բագու, որին պիտի միանալին մի քանի վրացական զօրամասեր : Մինչ Զիաթիսանովը Քիւրդամիր կայարանում իր զօրամասերը կարգի էր բերում և սպասում էր նրանց թիւր հասցնել մինչեւ հինգ չափարի և այդ մասին հեռագրում էր Թիֆլիսի Սէյմի որոշ անհատներին, Բագում մէջ եղած թաթարները արժւեցին մարտի 19ին և չորս օր տեսադ սոսկալի կոխներից յետոյ, որը արժեցաւ թաթարներին աւելի քան նրեք հալար մարզու կեանք, թաթարները զարտւեցին, անհարող լինելով ի շեք զարձնելու Բագում մէջ կտաւակւած ուժերը :

Ծնորհիւ այլ դրութեան Բագուի ուժերը գարձան աւելի սովանալից և աւելի մեծ համարձակութիւն ստանալով, որոշեցին քանի քարավարքի բոլոր պատճենները և իշնել դէպի հարաւրիկելու այն կացութիւնը, որին մատնելու էր Անդրկովկասը թուրքիրի ներխուժման շնորհիւ :

Գործը ծանր էր և պահանջում էր զինական ու զինւորական լուրջ պատրաստութիւններ, որին լծւեցին Բագուի մէջ եղած զեկավար ուսպարերը :

Պարսկական սաղմածակատից ուռաւական զօրամասերը քաշւելուց յետոյ մերկացել էր Բագուագի անդլիական սաղմածակատի աջ թեւը և վտանգի մէջ էր այդ զօրամասը, իսկ անդլիացիք խոչոր զօրամասիր չունենին փոխարինելու համար ուռաւների թափուր թողած վայրերը :

Այլ գրութիւնը փրկելու համար Բագուագի անդլիական հրամանաւարութիւնը զործի է զնում մի քանի կարող սպաներ փոքրիկ զօրամասերով, որոնք յարաբերութեան մէջ պիտի մտնէին Պարսկաստանում զանածած զեղախմբերի հետ, պիտի կազմակերպէին զրանց և զարդարուին, համածայն եղած պահանջի, տաճիկների զանազան շարժաւմների ժամանակ : Աւելի լայն ծրագրով Բագուագից որոշ զօրամասով շարժում է զիներալ Դունատէրվիլը, որի վերայ դրւած էր երկու կարեւոր պարտականութիւն՝ առաջնին, վերականգնել Բագու-Բագդադ ուսպամիծը, ասպահովելու համար Բագդադի զօրամասի աջ թեւը, և երկրորդ, ինչպէս յայտնում էր զեներալ զունատէրվիլը իր զբքի մէջ, հետեւեալն էր . «Գլխաւոր չարցերից մէկը, որ գեռ ևս ընդհանուր պատերազմից առաջ մէծ և խորը չըմուռթեամբ նախորոշէլ էին Գերմանացիները իրենց համաշխարհային գերիշխանութիւնը լրականացնելու համար, զա Փոքր Ասիայի տիւսպետութիւնն էր, որտեղից պէտք է թափանցէին Ասիայի խորքերը Բերլին-Բագդադ երկաթուղարծով :

«Երբ 1917 թ. մարտին Բագուագը զրաւեցին Անդլիացիները և

նրա վերագրաւումը թուրքերի կողմից անհաւանական դարձաւ, Գերմանացիները ստիլաւած էին փոխել իրենց նախկին ծրագրերը և Ասիայի խորքերը թափանցելու համար ընտրեցին նոր ուղղութիւն՝ աւելի հիւսիսային կողմից, այսինքն Բերլին-Բազու-Բուլշտարա:

«Պարզ էր, որ այդ վերջին գործելակերպի չնորդիւ Անդրկովկասը, Բագուն կարեւոր դեր պիտի խաղային, այդ իսկ սատանառակի իմ վերայ գրած պարտականութեան նպատակը կայսում էր նրանում որ այդ շքանում արգելք հանդիսանայի բուրքիրի եւ Գերմանացիներին ների շարժումներին»:

Այլ անդամներ իր զրքի մէջ Դուռսահրպելը յիշասակում է հետ Բագուն նաւքի մասին, որից չպէտք է բոյլ տային Գերմանացիներին օգտակար:

Դաշնակցներից այս միակ պետութիւնն էր, որ իրենց արեւելուն տիրապետութիւնը չվտանգելու համար, շարժում էր զէպի Բագուն եւ դեռ եւս ապրել ամսից Բագունի Աղջային Խորհուրդը յարաբերութիւնների մէջ էր մտել եւ աջակցում էր նրանց Բագուն մանելուն:

Այսպիսով չնորդիւ պատերազմական գործողութիւնների Բագուն զառնում էր ընդհանուր պատերազմի կարեւոր վայրերից մէկը, սակայն իւրաքանչիւր ուժ հետապնդում էր իր քաղաքական յատուկ նպատակները:

Բագունի մէջ գտնուած ուժերի ձգտումների մասին արդէն առիթ ունեցանք խօսելու, անդլիսական զօրակարը պարզեց իր կառավարութեան նպատակները, Գերմանացիները յատուկ պահանջնել ունէին, որոնք մացրել էին Բրեսդ-Լիւուպակի պայմանագրութեան մէջ, նըրանց համար կարեւոր խնդիրը Բագունի նաւք էր, որովհետեւ առանց նաւթի չէին կարողանում զարգացնել ուսաներազմական գործողութիւնները, առաջայ կատասրովից իրկեւու համար նրանց պէտք էր նաւթի եւ անհրաժեշտ էր նրանց օր առաջ հասնել «նաւքի հաղաքին», ինչպէս իրենք էին իրենց զրութիւնների մէջ անւանում Բագունին:

Եւ որովհետեւ Գերմանացիները անկարող էին որոշ ուժեր բաժին հանել Անդրկովկասի եւ Բագունի համար, այդ գերը պէտք է կատարէին տաճիկները օր առաջ վերցնելով Բագուն։ Տաճիկները բացի այդ բոլորից ունէին եւ իրենց ուրույն շահերը, այդ ժամանակ Երիտասարդ Շուրքերի եւ ընդհանրապէս տաճիկների մէջ համաթուրանական դաղափարներն էին զերիչխոսւմ։ Օդոսոսսի հինգին, երբ տաճիկները պարտեցին Բագունի պատճերի տակ եւ փոխան, նրանց թուզ բարձրական բոլոր համանազբերի մէջ ինչպէս եւ սպանների ու զինւուրների անհատական նամակների մէջ միմիայն այդ միտքն էր արձարծում, որ «մենք զալիս ենք Թուրքիայից մլաւինելու մնալիս Աղրբէջանի Թաքարին, Սարքերին, Աղւաններին եւ սակոծելու մի նոր եւ մեծ սիեռուրին, որից պիտի սարսի տմբուլջ աշխարիր, սա եբազ չէ այլ իրականութիւն»։

Բագուն գրաւելով, նրանք մեծ հնարաւորութիւններ կ'ունենաւ-
յին հեշտութեամբ թափանցելու Սարթերի եւ ապա Աղւանների եր-
կիրները։ Տեւակա՞ն կը լինէր այդպիսի մի պետութիւն, ու չէկան
խնդիր չէ, փաստ է, որ նրանք ուղեւորւած էին այդ դաղափարով և
զեկավար ուժը այդ ժամանակ այն էր — ստեղծել մի մեծ եւ լայ-
նաստարած պետութիւն, իսկ գրան հասնելու համար նրանց պէտք էր
օր առաջ գրաւել բագուն։

Երբ տաճկական զօրամասերին դաւադրօքէն յանձնեցին Ղարսի
բանալինները եւ նրանք անարգել կերպով իջան Հայաստանի սիրու,
դիտակցեցին, որ հեշտութեամբ չը պիտի կարողանան առաջ շարժ-
ւել, որ հայութիւնը որոշել էր թանկ ծախել իր կեանքը . . .

Ղարաքիլիսայի, Բայ-Ապարանի եւ Սարդարապատի տակ Հայե-
րի ցուց տւած դիմադրութիւնը բերեց նրանց այն համոզման, որ լա-
ւագոյնը կը լինէր, եթէ օր առաջ ապահովէին իրենց թիկունքը եւ
լունիսի չորսին Բաթումի պայմանադրով տաճիկները բնդունեցին
կան երկաթուղագծերը, Հայաստանի մայրաքաղաքից 7 կիլոմետր հե-
մայն չեղոքացնելու համար, նրանք իրենց ձեռքին պահեղին հայկա-
Հայաստանի Անկախութիւնը, սակայն հայկական ուժերին միանդա-
սու գրեցին իրենց թնդանօթները եւ համաձայն դաշնադրի Հայաս-
տանի հողի վերայով շարժեցին իրենց զօրքը դէպի Բագու։ Եւ յու-
նիսի 5ին էր, որ Քիւրդամիր կայարանի մօտերը տեղի ունեցաւ
առաջին ընդհարումը Բագուի զօրքերի եւ թուրքական առաջաւոր
ուժերի միջեւ։

Թէպէտ թուրք հրապարակադրութիւնը ընդհանրապէս սովորու-
թիւնն չունի երեւան հանելու իր հասավարութեան որոշ մտադրու-
թիւնները, սակայն այդ ժամանակները զանուեցին համարձակ եւ
յանդուղն հրապարակախօսներ, որոնք յայտարարեցին, թէ Հայստա-
տանի խնդրի վերջնական ուժումը կախւած է Բագուից, երբ կը գրա-
ւենի բագուն, կը լուծին եւ Հայաստանի հարցը . . .

Տաճիկները աստիճանաբար կարողացան կենտրոնացնել Բագուի
հակատի վերայ աւելի քան 12000 կռւող ուժեր։ Հակառակ այդ ու-
ժերի գերակայութեան, այնուամենայնիւ Բագուի զօրամասերը փո-
փոխակի յաջողութեամբ կարողացան զիմադրել տաճիկներին եւ
մինչեւ անդամ օգոստոսի 5ին մեծ ջարդ տևեցին նրանց։ Սակայն
Բագուն կորւած լինելով բոլոր կողմերից, ընկած զինուորներին ան-
կարելի էր լինում փոխարինել թարմ ուժերով, այնուամենայնիւ
Բագուի զօրամասերը կոիւը շարունակում էին այն խորը դիտակ-
շութեամբ, որ իր ամէն մի օրւայ զիմադրութիւնը մի օրով երկա-
րեցնում է Հայաստանի գոյութիւնը։

Թէպէտ օգոստոսի մէջ Բագու մտան անդլիական ուժերը, սա-
կայն նրանք թւով քիչ էին եւ քաղաքը հնար եղաւ պաշտպանել մին-
չեւ սեպտեմբերի 14 - 15ը։

Բագուն ընկաւ, սակայն չաղատւեցին տաճիկների ձեռքերը, նը-

բանք Բագրուն ապահովելու համար պէտք էին զգում միանալ եւ լեռնականների հետ եւ Պետրովսկի տակ էր, որ նորից հանդիպեցին Բագուից հեռացած ուժերին եւ վերսկսած կոխւը տեւեց մինչեւ նոյեմբերի 7ը, այսինքն եօթն օր աւելի Մունդրոսի դաշնադրից, երբ Տաճկաստանը ծունկի եկած, միանդամայն մոռանալով իր թուրանական ծրագիրը, ստիպւած եղաւ ընդունելու գաշնակիցների բոլոր պայմանները:

Հայաստանի դոյութիւնը ապահովւած էր չնորհիւ իր լաւագ պաւակների սրբազն արիւնին...
Փառութեալ ընկածներին:

* * *

Մեր կոպերը արտասուժի տեղ զարիւրանի է որ կ'արտահոսնն...
Եւ մեր մոլխիրին հոտը հորիզոնին մէջ քշնամիին մօտալուս մահը կը ծանուցանէ,
Դիտես որ ամէն հերոս մեր վրէժին համար է որ կը ծնի,
Եւ ամէն ազնուազարմ զոհ մեր սիրոյն համար կ'ոգեվարի...:
Հրաշագեղ Վասնականին եւ հպարտ Կարինին ու ըմբռոս
Զէյքունին ու Սասունին,
Բովանդակ ցասումը մեր աչքերուն մէջէն է որ ձեր բազուկները
շարժել կուտայ...:

«Հոգեվարքի եւ Յոյսի Զահեր»

ՍԻԱՄԱՆԹՈ

Մ Ա Յ Ի Ւ 2 8
Ե Ւ Յ Կ Ա Կ Ա Ն Շ Պ Ա Տ Ը Ը

«Մայիս 28» պատկումն եղաւ «Հայկական Դատ»ին, որուն համար միլիոնաւոր զոհեր տուաւ մեր ժողովուրդը:

1918-20^o Հայաստանի Հանրապետութեան ազատ եւ անկախ կառավարութեան օրով հայ ժողովուրդը այն հաւատքն ունեցաւ թէ այլիս լուծուած է «Հայոց Հարց»ը եւ ընդ միշտ վերջ զտած՝ ցեղին ահաւոր երկունքը:

Ցոյսի եւ հաւատքի այդ խանդակառ շրջանը երկար չտեւեց: Երեսուն ամսուան կարճատեւ բայց կենսուրախ կեանք մը միայն ապրեցաւ ազատ Հայաստանը, որմէ վերջ Հայութիւնը կրկին զրբ-կուեցաւ անկախութենէն եւ գարձաւ «Հայրաթլու»:

Ու այսօր Հայոց Հարցը, որ «Մայիս 28»ով լուծուած կը կարծուէր, զարձած է կենդանի Դատ մը, սպասելով իր վերջնական լուսումն: Ու Հ. Յ. Դաշնակցութիւնը, որ իր կէս գարու գոյութիւնը արդարացուցած է այդ Դատին ընծայած նուրիումով, այսօր եւս այդ Դատին տէր եւ պաշտպան կանդինած է ու իր զերապոյն ճիզը կը թափէ՝ ազատ եւ անկախ հայրենիք մը ապահովելու համար Հայութեան:

Շատ հին է Հայկական Դատի պատմութիւնը: Այդ Դատը սկսած է այն թուականէն, երբ կիլիկեան բերդերուն մէջ վերջնականապէս կորսնցուցինք մեր անկախութիւնը (1875): Լեւոն Յ. Լուսիննան, մեր վերջն թագաւորը, Երրորդի գոները ծեծեց այն ատեն, իսլամութեան դէմ նոր Խաչկարութեան մը ծրագիր կազմեց, սակայն իր ջանքերը ի գերեւ անցան եւ Հայկական թագաւորութիւնը երրեք կարելի չեղաւ վերականգնել: Հայաստանն ու Կիլիկիան բաժան բաժան եղան օտար ազգերու միջեւ եւ Հայութիւնը ցրուեցաւ չորս հովերուն:

Անկէ վերջ, անկախութեան դադափարը վառ մնաց միշտ հպատակ Հայերու սրտին մէջ: Սակայն դարերու ընթացքին ունէ ձեռնարկ չեղաւ անկախ հայրենիք մը ստեղծելու համար: Զենք խօսիր Ժէ. դարուն վերջերը եւ Ժէ. կալիզբները Խորայէլ Օրիի կատարած դիմումներուն մասին, ամենայն Հայոց Յակոր կաթողիկոսի եւ Ղարաբաղի մելիքներու նախաձեռնութեամբ: Ո՞չ աէ՝ Ցովսէփ կմէնի

(1726–1809) կաղմած ծրագիրներուն վրայ։ 1722ին Պետրոս Մհեր ծրագրած արշաւանքը դէպի Կովկաս վերաբարձեց անկախութեան յոյսերը ազատատենչ Հայութեան սրբին մէջ։ Դարարաղն ու Սիւնիքը ազստամբեցան։ Դաւիթ բէկի հերոսութիւնները սարսափի ենթարկեցին թշնամին։ Ուռասական օգնութիւննը չհասաւ։ Արտաքին միջամտութեան յոյսը անդամ մը եւս կորսուեցաւ։ Նոյն յուսախարութիւնը Եկատերինա Բ. ի օրովկ։ Փոխանակ ազատութեան, Հայերուն րաժմին ինկա գաղթը դէպի Ռուսիա։

Նման խանդավառութեան օրեր ապրեցաւ Հայութիւնը 1826–28 ին, երբ Ռուսիա Պարսկաստանէն զրաւեց կովկասեան Հայաստանը։ Ներսէն Ե. Ալտարակեցի կաթողիկոսը զլուխն անցած էր ազստամբ Հայութեան։ Թափուած արիւնը ապարգին անցաւ։ Հայաստան ըլունակալ միայն փոխայ։

ԺԹ. գարը ահաւոր յեղաշրջում առաջ բերաւ օսմաննեան կայսրութեան մէջ։ Պալքաննեան ազգերը հետոհեաէ թօթափեցին սուլթաններու բռնապետական լուծը, աջակցութեամբ մէծ պետութեանց եւ անկախ պետութիւններ կազմեցին։

Այս երեսոյթը չէին կրնար անտեսել Հայերը, որոնք կը կեղեքուէին մասնաւորապէս ծանօթ վեց նահանգներուն մէջ։ Պոլսոյ մէջ «լուսաւորեալ» ներու եւ «խաւարեալ» ներու պայքարով սկսաւ զարթոնքի շրջանը։ Օսմաննեան պետութիւնը վախնալով քրիստոնեայ հըպատակները ձեռքէ հանելէ, ծրագրեց բարենորդուումներ մտցնել կայսրութեան մէջ։ Սուլթան Ալփարիլ Մէծիս, 1839ին Բէշիս փաշայի հորհուրդով հրատարակեց Թանիմաքը, Կիւչանէի Խարքը Հիւմայունը։

Թրիմի պատերազմէն (1854–55) վերջ, օսմաննեան կայսրութիւնը առաջին անդամ է որ կը սոսորագրէր միջազգային պաշնագրի մը տակ (Փարիզ 1856)։ Այս առթիւ սուլթան Մէծիս հարատարակեց 1856 փետր. 6/18ի ծանօթ Խարքը հիւմայունը, որով կը հպատակներուն կը շնորհէր պահանջութիւն կեանքի, պատուի ու զոյքի, հաւասարութիւն օրէնքի առջեւ, անիտաիր ընդուննելութիւն վարչական եւ զինուորական պաշտօններու մէջ, ազատութիւն կրօնքի եւ ուսման, զատարաններու մէջ վկայութեան ազատութիւն եւայլ։

Այս բոլոր խսորամները մնացին մեռեալ տառ։ Միայն թէ 1860 ին Հայերուն չորսհուցաւ Աղդային Սահմանադրութիւնը, որ նոր ուղի մը բացաւ Թուրքիոյ Հայութեան առջեւ։ Պոլիսը սկսաւ զբաղել զաւառով։ Հարստահարութեանց եւ կեղեքումներու արձագանքը չնչեց Աղդային ժողովին ներս եւ հետզհետէ ձեւ ու կերպարանք ըստացաւ «Հայկական Դատարան»։ Հայութիւնը սկսաւ մտածել իր «ազատութեան» մասին, մանաւանդ երբ Խթմեան Հայրիկ բազմեցաւ Պոլսոյ պատրիարքական աթոսին վրայ։ Փարիզ ուսած խումբ մը մտաւորական երիտասարդներ սոսաջամարտիկի գեր կատարեցին թբքահայ վերածնունդին մէջ։

Մինչ այս մինչ այն վրայ հասաւ 1876–77ի սուսեւթուրք պատե-

րապմը, որ յանդեցաւ Սահ-Մթէ Փանոյի եւ Պերլինի դաշնագիրներուն (1878) : «Հայկական Դատը» շնորհիւ այդ դաշնագիրներուն ստացաւ միջազգային հանդամանք (16րդ եւ 61րդ յօդուած) :

Այն ատեն «Հայկական Դատ» կը նշանակէր պարզապէս «բարենորոգում» հայարնակ նահանգներուն մէջ: Բարենորոգումներ՝ ուրոնք նախապէս խսուացուած էին արգէն Սուլթան Մէծիափ 1839ի և 1856ի Խարքը Հիւմայումներովը ամբողջ սոմանեան կայսրութեան համար: Հայերը ուրեմն պարզապէս կը պահանջէին «կեանքի, պատուի եւ ինչքի ապահովութիւն», ոչ աւելի: Անկախ ու աղատ Հայաստանի խօսքը չկար բնաւ:

Պապը Ալին ինք ինկ համաձայն էր նման Դատի մը ստեղծումին: Երբ Ներսէս Վարժապետան պատրիարքը կը տեսակցէր ոռւս յաղթական բանակին հրամանաստար մէծ-դուռք Նիքոլա Նիքոլայելիչի հետ, կամ երբ Խրիմեան Հայլիկի պատուիրակութիւնը կ'այցելէր Եւրոպայի գլխաւոր մայլաքաղաքներն ու կը ներկայանար Պերլինի վեհաժողովին, օսմաննեան կառավարութեան հաւանութեամբն էր: Թուրքերը զարհուրած ոուստական յաղթանակէն եւ վախնալով որ Հայկական Դատի մը Ռուսերուն կողմէ ստեղծումը կրնայ առիթ դառնալ հիւսիսի հզօր թշնամիին տեսական սոնագութեանց Թուրքոյ հայտքնակ հողամասներուն վրայ, իրենք ուղեցին մէջուեղ զնել «բարենորոգմանց» ծրագիր մը, հովանաւորութեամբ դաշնագիր մէծ պետութեանց (եւ ոչ թէ միայն Ռուսիոյ):

Այս ձեւով ոուստական մղձաւանը՝ կ'անհետանար, իսկ պետութեանց հաւաքական երաշխաւուրութիւնը կը նշանակէր ինդիրը ընդուհիշտ թաղել: Սուլթան Համիտի կառավարութիւնը իրուեւ ճարպիկ լարախաղաց՝ զիւրութեամբ պիտի կրնար ի նորաստ իրեն օդտագործել մէծ պետութեանց մրցակցութիւնը:

Պերլինի դաշնագրին 61րդ յօդուածը մեռեալ ծնած երախայ մընէր արգէն, քանի որ նախ քան դաշնագրին կնքումը (13 յուլիս 1878), Անդլան զագունի համաձայնազրով մը (4 յուլիս 1878) Թուրքիայէն կը ինչէր Կիպրոս կղզին, ուղմագիտական կարեւոր կէտ մը դէպի շնդկաստան տանող բրիտանական կայսերական ճամբաններուն վրայ: Ու երբ Անդլիս իր հովանաւորութեան տակ կ'առնէր Թուրքիան զայն պաշտպանելու համար ընդդէմ Ռուսիոյ, այլեւս Հայկական Դատի մասին խօսք կարելի չէր ընել:

Ամբողջ տասը տարի, երկրի մէջ թէ արտասահման, կարգ մը Հայրենակը Հայեր 61րդ յօդուածի գործադրութիւնը պահանջերու հետամուս եղան՝ խաղաղ միջոցներով — գրականութեամբ: Իրենց բոլոր ջանքերը անցան ի զուրք: Զայն բարբառոյ յանապատի: Խոստացուած բարենորոգումները գործադրութեան սկզբնաւորութիւն անդամ չունեցան: Ու երաշխաւոր մէծ պետութիւններէն ոչ մէկը մտքէն անցուց հաշիւ պահանջէլ Պապը Ալին: Իսկ յետադային երբ զանազան առիթներով Հայկական Հարցը մէջտեղ կը դրուէր, մէծ պետութիւններէն իւրաքանչիւրը իր մասնաւոր շահերուն պատրուակ

կը ծառայեցնէր Հայ արիւնը, որ սակարկութեան նիւթ դարձաւ մինչեւ վերջ:

Ութսունական թուականերուն Հայ մտաւորականութեան ծոցէն ելան մարդիկ, որոնք ուղեցին կազմակերպուած աշխատանքի լծուիլ՝ Հայկական Դատը Հետապնդելու համար: Արմենականներու եւ Հընչակեաններու ծնունդը այս զաղափարէն կը բխէր: Հայ մտաւորականութիւնը — մանաւանդ գտառի մէջ եւ թուրքեւուս սահմանէն անդին — սկսար լըրոնել թէ աղջի մը պատութիւնը կարելի չէ զրականութեամբ ճնոք բերել, այլ արիւնով:

Այս ճեւով Հայկական Դատի հետապնդումը խաղաղ միջոցներէ դուրս ելլելով մտաւ յեղափոխական-գուադրական փուլի մէջ:

1890ին Հիմը դրուեցաւ «Հայ Յեղափոխականների Թաշնակցութեան», այսօրուան Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, որուն հրապարակ հանած առաջին կոչը ուղղուած էր բոլոր Հայերուն և կը սկսէր հետեւեալ տողերով.

«Այսօր Հայոց Հարցը նոր շրջանի մէջ է մտնում: Դարերից ի վեր ստրուկ Թիւրքահայաստանը պասութիւն է պահանջում:

«Հայը, որ դեռ երեկ շինքը ծուած ներոպայից օգնութիւն էր աղերսում, այսօր համոզուելով, որ օտարի վրայ դրած յոյսը ցնորք է, վնաել է իր ձեռքով պաշտպանել իր իրաւութիւնը, իր կայքը, պատիւը, ինտանիքը...»

Ուրեմն 48 տարի առաջ Դաշնակցութիւնը շեշտակի կերպով հրապարակ նետեց «Թիւրքահայաստանի ազատութեան» պահանջը: «Հայոց Հարցը» իր հասկացողութեամբ կը նշանակէր «Թիւրքահայաստանի պատութիւնը»:

Դաշնակցութեան Հիմնադիրները իրենեւ իրաւուս եւ զործնական մարդիկ, ցնորք կը նկատէին օտարին վրայ դրուած յոյսը: Անոնք կը հրաւիրէին Հայութեան բոլոր գասակարգերը, «կանոննել մի դրօշակի տակ»: Աւ ամենէն առաջ երիտասարդները, «միշտ եւ ամէն տեղ վսեմ զաղափարների պաշտպաններ», ալեղարդ ծերունիները՝ սպեւրելու իրենց գտակները եւ օգնելու անոնց իրենց բազմամեայ փորձառութեամբ, հարուստները, «որպէսզի բանան իրենց քահկները «ղէնք Հայթայթելու ժողովրդին, որ նա կարող լինի պաշտպանել իր կուրծքը, որ բաց է արել թշնամու զէմ», Հայ կինը, որպէսզի «ոսկի ներշնչէ զործի մէջ», եւ Հայ հոգեւորականը, որպէսզի օրհնէ «առաստաթեան զինուորականը...»:

Հ. Յ. Դաշնակցութեան ամրող զաղափարաբանութիւնը խսացուած է իր անդրանիկ «Մանիքիւստ»ին մէջ. եւ ի պատիւ իրեն պէտք է ըսել թէ առաջին օրէն մինչեւ մեր օրերը ամրող կէս դար անիկան հաւատարիմ մնացած է իր զաւանանքին, եւ երրեք չէ մեղանչած իր Հիմնական սկզբունքներուն զէմ:

Ինչպէս 1890ին, նոյնպէս ալ 1938ին անիկա իր ուսերուն վրայ առած է «Հայոց Հարցի» իրադրժման ամրող ծանրութիւնը: Ինչպէս 1890ին, նոյնպէս ալ այսօր, անիկա «միացեալ ճակատ» կը քա-

բողէ, հայութեան բոլոր դասակարգերուն «մի զրօշակի տակ» կանգնելը կը պահանջէ, յանուն այս տառապակոնց ժողովուրդի վերջնական աղատագրութեան:

«Հայկական Դատը» սկսած էր «բարենորոգումներ»ու պահանջով: Եթղափոխական կուսակցութիւնները իբրեւ անմիջական ծրագիր կեանքի, պատուի եւ ինչքի ասահովութիւն կը հետապնդէին, անկախ Հայաստանը նկատելով իբրեւ հետառու ծրագիր: Բարենորոգումները կը նկատուին ասաւին հանգրումը՝ հասնելու իրական տպառութեան: Արդէն մեր ժողովուրդը շատ հին օրերէ ի վեր երգած է աղատ հայրէնիք: իսկ իննուունական թուականներէն սկսեալ մեր յեղափոխական բոլոր երգերուն մէջ աղատ հայկական պետութեան մը պահանջը ակներեւ կը տեսնուի, առանց բառերը ծամծմելու:

Հայկական Դատի հետապնդումը տեղի ունեցաւ երկու ճակատի վրայ, երկրին մէջ ռազմական-յեղափոխական միջոցներով, արտասահմանի մէջ քաղաքական-դիւանագիտական խողովակով:

Ինչպէս իր առաջին «Մանիքեսոս»էն ալ կ'երեւի, Դաշնակցութիւնը երկրի մէջ կը հետապնդէր յեղափոխական կորիգներու կազմութիւնը եւ ժողովուրդին զինումը: Հայ Փէտայիններու հերոսական կոիւները խոր տպաւորութիւն ձգեցին անոնց զործունէութեան ըլջանակ-ներուն մէջ եւ անկէ զուրս, նոյնիսկ առասպեճներ հիւսուեցան անոնց անուններուն շուրջ: «Կեավուր»ը դադրած էր այլեւս ստրուկ ըլլալէ եւ զէնքին փարած լեռ կը բարձրանար իր արեան զնով աղատութիւն ձեռք բերելու համար:

Դժբախտաբար Դաշնակցութեան հիմնական քաղաքականութեան երկրորդ կէտը ազգին բոլոր տարրերուն միացումը՝ չիրականացաւ: Դարերու զերութիւնը հայ ժողովուրդին մէջ ստեղծած էր ստրկամիտ նողերանութիւն մը, որ կործանալար զեր խաղաց մեր պատագական պատմութեան մէջ: Շատ քիչ ընտրեալներ միայն համախմբութեցան հայութեան ծոցէն ծնած եւ անոր ամէնէն հարազատ զացումներուն թարգմանը հանդիսացնու կուսակցութեան շուրջ: Ժողովուրդին զինումն ալ չիրականացաւ՝ զրամական միջոցներու անբաւարարութեան եւ համիտեան բռնապեսական վարչաձեւին ներկայացուցած տարասպայման արգելքներուն պատճառաւ: Տրուած պայմաններուն մէջ, կարելի չէր աւելին ընել:

Արտաքին ճակատին վրայ, հայկական դատը հետապնդուեցաւ պարբերաբար Եւրոպայի հանրային կարծիքին առջեւ ներկայացնելով Թրքահայաստանի կացութիւնը, մասնաւորաբար 1895-96ի չարգերէն վերջ, Ֆրանսայի եւ Անգլիոյ խորհրդարաններուն առջեւ հեղինակաւոր դէմքերու միջոցաւ արծարծելով հայկական հարցը եւ ընկերվարական Միջազգայինի ժողովներուն առջեւ հանելով հայկական պահանջները:

1908ի Օսմանեան Սահմանադրութիւնով նոր վուլի մը մէջ մտաւ Հայկական Դատը: Դաշնակցութիւնը, որ Եւրոպայի մէջ կործակցած էր Երկիրասարդ Թուրքերուն՝ Սահմանադրական վարչաձեւ հաստա-

տեղու համար, պահ մը օրինաւոր կուսակցութիւն դարձաւ Թուրքիոյ մէջ եւ գաղըեցուց յեղափոխական-դաւադրական գործունէութիւնը:

Պալքանեան պատերազմէն վերջ, երբ օսմանեան կայսրութիւնը կորսնցուց իր եւրոպական հողամասերը Թուրակիայէն մինչեւ Ադրիական ծով, հայկական բարենրոպամներու հարցը կրկին մէջտեղ դրուեցաւ, վեց մէծ պետութեանց պահանջով: Ամենայն Հայոց կաթողիկոսը իր կողմէ փոխանորդ նշանակեց Փօփոս Նուպարը, որ Աղդային Պատուիրակութիւն» մը կազմեց թրքահայ գատը հետապնդութելու համար:

Թուրքիոյ մէջ Հայկական Դատը (բարենորոգումներ) իրականացած կը թուէր 1914ի սկիզբը, երբ համաձայնութիւն գոյացաւ վեց նահանգները բաժնելու երկու վարչական շրջանակի, իւրաքանչիւրին համար նշանակելով եւրոպացի չէղոք մարզպան մը, Հոփ՝ Վասովուրականի, Վէսթէնէնի՝ Բարձր-Հայքի շրջանին համար: Երբ պատերազմը յայտարարուեցաւ, Հոփ, որ Վան զացած էր, ես կանչուեցաւ եւ այդ ծրագիրն ալ արեան մէջ լինդուեցաւ:

Տարի չանցած, 1915ի Մեծ Եղեռնը արմատախիլ ըրաւ թրքահայ ժողովուրդը: Յեղափոխութեան ցանած սերմերուն չնորհէւ, կարդ մը շրջաններ — Վան, Շապին Գարաճիսար, Եղեսիա, Մուսա լիս, Ֆընորճաղ — հերոսարար զիմագրեցին թուրք զօրքին դէմ և հայութեան պատիւր մասմամբ փրկեցին:

Սակայն Հայկական Դատին համար վճռական եւ օրհասական կոփեները մզուեցան կովկասեան ճակատին վրայ: Հայ ժողովուրդը, զեկալվարութեամբ Դաշնակցութեան, կամաւորական զունդեր կաղմեց եւ մանաւանդ բայլչեկիեան յեղափոխութենէն վերջ երբ մինակ մնաց թուրք բանակին հետ դէմ զիմաց, հերոսարար կոստեցաւ: Ի վերջոյ 1918 Մայիս 22-29ի կոփեներուն մէջ յաղթական հայ զինուորը յաջողեցաւ պարտագրել զարաւոր թշնամին, որ ճանչայ անկախ Հայատանի մը դոյցութիւնը:

Դարերու երազը վերջապէս իրականացած էր:

Հայ ժողովուրդին կէսը ողջակէդ ըլլալէն վերջ աղատութեան խորանին վրայ, միւս կէսը կը տիրանար անկախ հայրենիքի:

Այս աղատութիւնը երկար չտեւեց: Այսօր տասնեւութ տարիէ ի վեր անկախ Հայատան չկայ այլեւ: Թուրքահայատանը պարագուած է Հայքիք: Հայ ժողովուրդի զաւակները ցրուած են ի սիրուս աշխարհի: Մինչեւ հարաւային Ամերիկա հայկական հոծ զադութներ կադամուած են եւ քանի տարիները կը սահին, հայ ժողովուրդը այնքան կը հեռանայ իր հայրենի երկրէն:

Տասնեւութ տարիէ ի վեր կրկին օրակարգի վրայ է «Հայկական Դատը»: Պայմաները փոխուած են հիմա Այլեւս չկայ թրքահայատան — երկիր: Մեր ոտքին տակ հող չունինք՝ յեղափոխական միջոցներով արժեցնելու համար մէր պահանջները: Անցա՞ծ են այլեւս մէր Յեղափոխութեան հերոսական օրերը: Փոխուած են նաև կոփեի զէնքերը: Հակայ յեղաշրջում կատարուած է աշխարհի վրայ:

Խորհրդային կոչուած Հայաստանը, որ ժառանգորդն է Մայիս 28ին կերտուած անկախ Հայաստանին, ուսւական նահանգ մը գարձած է սպարզապէս: Վերջին երկու տարուան դէպքերը անկէ բոլոր վիճակած են Հայկական դիմագիծը: Հոն տիրող ահ ու սարսափի վարչածեւը տասնակատիկ բանակական է քան ցարականը. մտառսականութեան ջարգն ու ազգային հիմնարկութեանց քանդումը, արտասահմանի հետ կատի խոլումը յուստօքած են նոյնիսկ ամենէն բարեմոյ տարրերը:

Այս պայմաններուն տակ, Հայկական Դատը առելի քան երբեք կը մնայի կենդանի ու վառ: Հայութեան բոլոր տարրերուն վրայ պարտականութիւն կ'իշնայ դործակցիլ Համազգային ծրագրի մը շուրջ, Հայկական Դատին բաւադոյն լուծումը տալու համար:

Մինչ այդ, Հ. Յ. Դաշնակցութիւնը, Հայաստանի Անկախութեան քսաներորդ տարեկարգի սեմին վրայ կանգնած՝ հայ ժողովուրդին կը յայտարարէ թէ ցորչափ Հայութիւնը ցրուած է օտար ծովերու եւ ովհեանոսներու ափին եւ չէ ամփոփուած իր ազատ եւ անկախ Հայրենիքին մէջ, այնքան ժամանակ Հայկական Դատը չէ լուծուած իրեն համար, եւ որքան տանին որ Հայկական Դատը չէ լուծուած, Հ. Յ. Դաշնակցութիւնը կայ ու կը մնայ իրեւել զիսաւոր պաշտպանն ու պահպանը արդար ու նուրբական Դատին, մինչեւ վերջնական ազատապետութիւն:



● ●



... Հայ հերոսը, որի մէտքը զառանցել է մէշտ «Հայրենիք», «ազատութիւն» եւ «արիւն», որ իրին մարմնացած անձնաղոհութիւն, դիմւած՝ մեսնելու մի հաղուագիւս պատրաստակամութեամբ, կուրծք է տևել աշխարհի ամենափայրագ, ամենաամբարդի բոնակալութեան հարւածներին, քայլել է միշտ դրիհասանւած իր պաշտամունք-ժողովրդի հետ, մասնակից նրա վշտերին, վայրեկնական ուրախութիւններին. Հայ հերոսը, որ իր ճեղւած, պատառուած դրօշակով, բուքերի ու բուրանների մէջ թափօր է արել արիւնաներկ Հայրենիքում, արեել է վասօգի սպազ ու զաման բուրմունքով, զըկել է կրօնական ներմեռաննդութեամբ իր հրացանը եւ սրացել դէպի վտանդ մէշտ Համարձակ, անմիեներ, մէշտ երգերով կոփաների արշալոյսին... Գնացէք հարցըք վասպուրականի եւ Տարօնի անդնդախոր ձորերին, ականջ գրէք զետերի, աղբիրների կարկաչիւնին — նրանք բոլորը կրպատմեն ձեզ Հրայրների ու Ազգօների, Վաղգէնների ու Սերորների արկածները, նրանց վում վշտերը, նրանց վսեմ ուրախութիւնները...

«Աներածնեող հայրենիքը եւ մեր դերը»

Մ. Վ. Ա. Ա. Ն. Գ. Ե. Ա. Ն.

ԱԶԱՏ ՀԱՅԱՍՏԱՆ

(ՄԱՅԻՍ 28Ի ՔՍԱՆԱՄԵԱԿԻ ԱՌԹԻՒ)

Ուղիղ քան տարի առաջ, 1918 թ. Մայիս 28ին, Արեւելքի երկնակամարի վրայ մի փոքրիկ, բայց լուսաշող աստղ ծաղեցաւ: Ուղող հայ Հայրենիքի, ստեղծագործ հայ ժողովուրդի ազատութեան աստղիկն էր այդ: Ալեհեր Մասիսի ստորոտին, Հայոց Աշխարհի յաւստ բարախուն սրտի մէջ իսկ՝ լայնատարած Ալրարատեան Դաշտի կենարոնում՝ Հայաստանի Հանրապետութեան, մեր նուիրական երկրի ու ժողովուրդի ազատ և անկախ պետականութեան չենքը բարձրացաւ Մայիս 28ին:

Սերունդներ սերունդների ետեւից երազել էին այդ օրը: Սերունդներ սերունդների ետեւից պայքարել էին՝ վերանուաճելու համար Հայ ժողովուրդի ազատ ու անկախ ազգելու անկապտելի իրաւունքը: Բանաստեղծն իր մարդարէաչունէ երդերով, հրապարակադիր իրն իր խիզախի քարոզչութեամբ, մտաւրականն անձնուէր պատրաստակամութեամբ, յեղափոխականն իր ազատաշունչ խօսքով ու կուռ կամքով, աշխատաւորը հասու մատներով, Հայ ժողովուրդն իր անսասան վճռականութեամբ — մէն մինն իր մարզի մէջ, ամէնը միասին հայ մտքի ու ձեռքի անդաստանում — բոլորանուէր սպասրկուները եղան Հայ Ազատամարտի սրբազն տաճարի: Շատ աւելին: Հազարաշրջը լաւերը, բիւրաւոր բնորդելագոյնները կամովին սղչակէղ բերեն՝ իրենց անձը՝ Ազատութեան նուիրական սկզբանի վրայ:

Ու պիտի զայ համուր կեամբի արշալոյսր վառ հազած, Հազա՞ր հազար լուսապայծառ հոգիներով նառազած, Ու երկնահան նո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, Կենսածըզիս իր շոները պիտի ժըպտան առաջին :

Այսպէս էր երգել պոէտը, նոր ժամանակների Հայոց մեծ բանաստեղը դեռ 1915 թուականին, Ապրիլեան Եղեռնից յետոյ անգամ՝

իր հարազատ ժողովուրդի վրեկարար Յարութեան դուչակը հանդիսանալով: Եւ ահա մի օր էլ՝ Սարդարապատի հերոսամարտից յետոյ, Դարագելիսէի համաժողովրդական զուսպարէն ետք, ԲաշԱրաբանի անհաւասար կոփներէն անմիջապէս վերջ, մարմին սուաւ Գաղտնիարը, իրականութեան դարձաւ Աղասութիւնը: Ու աշխարհ եկաւ ՄԱՆՈՒԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Այսուհետեւ կը վախտ նորածին Մանուկը, չա՛տ էր թոյլ նորաստեղծ հայ պետականութեան մարմնակազմը: Աշխարհի հզօրներին սկիզբէն իսկ պակսեցաւ արդարութեան եւ իմաստութեան զգացումը, իսկ Հայութեան դարաւոր սոսիներին խելահաս միտքը, զարգացման պայմանների մէջ զնելու համար Արեւելքի եւ Արեւմուտքի սահմանների վրայ վերածնուող, պատմական մեծ առաքելութիւն ստանձնած մի հին, մշակութային ցեղ: Ու՝ ծուարած Մեւանայ լճի շուրջ եւ Փոքր Կովկասը ողնայար ունենալով իրեն, իսկ Այրարատան Դաշտը բարախող սիրա՞ 1918 թ. Մայիս 28ից չնչել սկսաւ Մանուկ Հայաստանը, ապրելու աներեք վճռականութիւնը հոգում, զարդանալու բուռն տեսնչն իր սրոտում: Այն հաստատուն հաւատորով թէ՛ վաղ կամ ուշ ճարճատեն պիտի զինքն օղակող երկաթեայ վանդակապատերը:

Երջանիկ էր այդ օրերի սերունդը, Երջանիկ էին բոլոր նրանք, որոնց չնորհ արաւ բախտը՝ ականատեսները լինելու Հայ ժողովուրդի պետական վերածնութեան, ականատեսները մի նորոգ կեանքի: Դարերի ստրկական կեանքով ապրած Հայութիւնը սհա մեր առաջ իր սեփական գրօշը ձևուին, որդէս ազատ ու ինքնօրէն մի ժողովուրդ: Հայրենապրկեալ բարսութիւնները՝ տէ՛ր իրենց պատեհական հոգերին, զէթ նրանց մի փոքրիկ մասին: Մինչ այդ օտարների զօրամասը լիցնող հայ մարտիկներ՝ ազգային վաշտեր ու գուղդեր, Հայկական բանակ կազմակերպած — Հայեցի՝ ողով, Հայեցի տեսքով: Անձանօթ ու խորթ սահմանների պաշտպանութեան դաժան հարկադրանքի վիխարէն՝ Հայ Հայրենիքին, իր սեփական օչախին դէտ կանգնելու բոլորանուէր պատրաստակամութիւն:

Այլասերման կործանարար ուղին բոնած օտարամոլ մտաւորականը եւ ուժացած մեծասունը՝ սեփական արժանապատութեան, ազգային ինքնագիտակցութեան վերապարձի ճամբուն: Օտար տէրերին ծառայելու փոխարէն՝ Հայրենի անզաստանը մշակելու փափաք: Անհարապատ իշխողների օրով Հայի համար, Երկրորդական իսկ պաշտօնների զոց գոների փոխարէն՝ երկու սեմերի վրայ բաց դարպասներ: Խուեւ ու համբ արիստեատիկների փոխարէն՝ սրացաւ ու պատրաստակամ սպասաւորներ՝ Հայ ժողովուրդի նախարարից եւ զօրավարից սկսած: Հայ մանկուոյ համար մայրենի, առողջ զատիւարեկութիւն ջամբար կրթարաններ: Գրականութեան և արտեստների պաշտպանութիւն, զիստիեանց հովանաւորում: Եւ, ի տես այս ամէնի, օտար անհարապայր երկինքների տակ զեղերող, աստանդական հայ հաստատաներ՝ զունդագունդ գէպի Մայր Արարափ ամերը հապլատապ քայլելու, Աստաւածաշնչային սուրբ Արարատը ուխտի եր-

թալիս։ Հայրենաբաղզ տենչանքով, կիսիչ կարօտով պատենական երկրի Փռքը կ Հայաստանը մտքի ու ձեռքի մի ողջ գործանոցի վերածուած, ստեղծագործելու թափով բանուած։ Զարկուած ու զրկըւած, ողքի ու որքի Հայրենիքը — անմահ բանաստեղծի ասածին պէս «Յուսոյ եւ Խուսոյ Հայրենիքի վերածուելիս»։ «Մեր Հայրենիք թշուատ անտէր» վշտառուր խօսքը՝ ինքնարեարար «Մեր Հայրենիք աղատ, անկախ» կազդուրիչ բաներով բարեփոխուած ժողովուրդի բերնում։ Վեցգարեան խոր նիրէից յևոոյ հիասքանչ Զարթօնքը Հայ ժողովրդեան։

Բայց աւա՞լ, այդ ամենին ականատես սերունդը եղաւ նաև գժրախտ վկա՞ն նորաստեղծ անկախ հայ պետականութեան վիլովման։ Հարաւի խորչակը եւ Հիւսիսի բուռքը միաժամանակ ու միակամ չար խորհուրդը յղացան, վերացնելու համար նորաստեղծ Հանրապետութեան ինքնուրանութիւնը, վիլոնելու համար դարաւոր երազների մարմին առած շնչքը։ Ու տակաւին այսօր էլ, մեր հայրենի երկրի մէկ մասի վրայ անարգօրէն թափուր արտւած իր բնիկ ու Հարավատա անրրից՝ անապահներոց եկած բարբարոս, աւերիչ թաթն է շարունակում բարձրացած մնալ։ Հայ աշխարհի միւս մասի մէջ էլ, ուր իր հողին է կատչած մէր քրտնաջան, աշխատաւոր ժողովուրդը, օսար սատրապների եւ նրանց հայազգի կամակատարների լախան է շարունակում իշխել։ Մեր նորագոյն պատմութեան այդ գժրախտ էլ յայտնի է ամենիքին։ Հայ Հայրենիքի անկախութեան, մեր ժողովուրդի աղատութեան նուրիսական տարեկարձի այս օրը զոհանանք այդ էջի անցողակի յիշատակութեամբը միայն։ Եւ սակայն, թող իմանան բոլորը եւ աշխարհը ողջ, որ բանի հայրենապրկումը մեր ժողովուրդի եւ կապումը նրա աղատութեան եւ անկախութեան բնաւ ու երբեք ի վիճակի չե՞ն մարելու սէրը Հայի սրտում դէպի իր աղատ ու անկախ Հայրենիքը։

Այո, ծանր, դաժանօրէն ծանր եղաւ երկունքը Հայ Վերածընունդի։ Ու այդ երկունքի ցաւերը շարունակուած են տակաւին, այսօր էլ, քսան տարի յետոյ։ Բայց որ նրանք վե՛րջ պիտի զանեն մի օր, — տարակայ չունի այդ մասին Հայ ժողովուրդը։ Եւ բոլոր նրանք, որ վեմ հաճոյքն են ունեցել Մայիս 28ի վերածնութեան արշալոյը ողջունելու հայրենի հողի վրայ, հայ զանգուածների հետ միաձոյլ, նրա քյանամեակի ասթիւ եւս պիտի բարձր հնչեցնեն անխարդախի խօսքը Հայաստանի, հաւասաւոր ձայնը Հայ ժողովուրդի — ապրիլ աղատ եւ անկախ։ Եւ տարակոյս չունենա՞ք այն մասին, որ այսօր իսկ՝ Հայոց Աշխարհի քաղաքացին ու զիւղացին, մտաւորականն ու աշխատաւորը — որչափ եւ կաշկանդուած ու կծկուած — իրենց հոգու խորքում, սրտի ծալքերում, հարազատաներով շրջապատուած, սեփական գորչ խրճիթի, անդամ կալանքի տակ՝ Մայիս 28ի տօնն են սրբազնագործում լոիկ ու մնջիկ։ Ողջ հութեամբ՝ նրանք իրենց երկրի աղատ ու անկախ օքերն են վերապրում հոգեւին, Հայ Հայրենիքի ինքնուրոյնութիւնը վերանուածելու ուխտը երդուում։ Նա՝ աշխատաւոր Հայ ժողովուրդը՝ դարերի փորձառութիւնն ունի իր շա-

լակին եւ ժամանակների խմաստութիւնն իր հողում՝ չվհատելու համար անցողակի ձախորդութիւններից ու փորձութիւններից։ Այդ իմաստութիւնն է քարոզում նու արդէն՝ իր լնարեալի շրթունքներով։

Զախորդ օրերը ճամբան նման կու գան ու կ'երբան, Վհասենու չէ, վերջ կ'ունենան, կու գան ու կ'երբան։

Միայն թէ՝ չհատնի Յոյսը, չսպատի Հաւատը, չպակսի Իմաստութիւնը՝ այս հին ու աղնուական, այս արիարանց ժողովուրդի զեկավար տարրի մէջ. միայն թէ՝ չարունակուի վառ մնալ հայրենի հողի սպաշտամունքը Հայութեան ամբողջականութեան մէջ։ Այն սըրբազն պաշտամունքը, որ, բազում ու բազում դարեր առաջ, ստեղծել է Հայ Ժողովուրդն ինքը ու մի ինկելի աւանդավէպի մէջ պարուրած՝ կտակէ թողել Արշակ թագաւորի օրերից սկսած, դալիք բոլոր սերունդների, յաւերժական ժամանակների համար։

Ու պոկտներ, որ չեն պղծել իրենց շուրբերն անէծքով, Պիտի զովեն բնոր կեանքը նոր կեանքը նոր' երգերով, նոր խօսքով, իմ նոր Հայրենիք, Հզօր Հայրենիք։

Բերլին

... Եւ տակաւին ամէն վիշեր որբերու դողդոջուն շրթունքները կ'աղաղակեն երկինքն ի վեր, կը փնտուն անձանօթ, անհասելի զորութիւնը՝ որ չէ յայտնուիր։

Ու այդ ծայներուն մէջ, յետամնաց զոհերու այդ կողկողանքին մէջ, կը թրթուայ նաեւ պաղատանքը մանկահասակ աղջկիներու։

Տէ՛ր, գէ՛թ անոնց լսէ, որովհետեւ զարհուրելի զատապատճենոնց կողերուն տակ դարձնած է, որովհետեւ վրէժի զաւակները զոր անոնք պիտի սնուցանեն՝ վազը ու մօտաւոր վազ մը, պատասխանատուութիւնը պիտի փնտուն ու հաշիւը պիտի պահանջեն իրենց մայրերու Տանջանքին, իրենց մայրերու Ծանականքին։

Այդ վազը — որ հեռու չէ, օրերու ամէնչն քստմնելին ու պակուցիչը պիտի ըլլայ. որովհետեւ այսօրուան աղերսարկու Որբուհիներուն վիշապագուն կորիւնները՝ ավերով թշնամիի արիւն պիտի խմեն ու այդ արիւնին հեշտութեամբ արբեցած, պիտի պարեն տաճարներուգ դրանը առջեւ, պիտի պարեն վիշերուն ու քաղաքներուն տօնական հրապարակներուն վրայ եւ իրենց մայրերուն շապիկները ճօճելով օգին մէջ պիտի պոսան։

—Տէ՛ր, լոէ՛, մեղի՛ լոէ՛, արդարութիւնը կը հատուցանենք ահա . . . : «ՑԱՐԳԱԼՈՅՍ» Բ. ԶԱՐԴԱՐԵԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ԽՆԴԻՐԸ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Շատերը մեր հայ եւ օտարք բարեկամներից կարծում են թէ մինչ Ռուսաստանի միւս ժողովուրդները բացաբանակ անկախութիւն կը պահանջեն, Հայերը տատանում են կամ պատրաստ՝ հասկացողութեան գալու, ուրիշ խօսքով՝ անկախութիւն պահանջելէ հրաժարելու: Ի՞նչ են ասում փաստերը —

1. 1918ի Մայիսին, Հայոց Ազգային Խորհուրդը յայտարարեց Հայաստանի անջատումը Ռուսաստանից եւ հիմնադրեց հայ ժողովուրդի պետական անկախութիւնը: Եթէ ոմանք այս ակտը արդիւնք են համարում բացառութիւնը թուրքիոյ ճնշումին, այդպէս մասծովների համար եւս անլիճելի իրողութիւն է որ, սկսած 1919ի վերջերից 1920ի սկիզբներից, երբ թուրքիոյ ճնշումի մասին այլեւս խօսք չկար, հայ ժողովուրդի բոլոր հոսանքները — ի բաց առեալ համայնավարները — անլիքարակարէն իւրացըրին անկախութեան պահանջը եւ անվարան կառչած մնացին նրան: Ով այս մասին դոյլին տարակուսանք ունի, թող կարգայ Ս. Վարացւանի «Հայաստանի Հանրապետութիւնը» գրքի մէջ այն պաշտօնական յայտարարութիւնները որ այդ ժամանակ՝ ի ինչողիք եւ ի պաշտպանութիւն Հայաստանի անկախութեան՝ անում էին, Հ. Յ. Դաշնակցութեան հետ միասին, Հայ Սոցիալիստ Յեղափոխականների Կարմակերպութիւնը, Հայ Սոց. Դեմոկրատ Բանուրարական Կուսակցութիւնը, Ս. Գ. Հնչակեան Կուսակցութիւնը, Հայ Ժողովրդական Կուսակցութիւնը, Հայ Ռամկավար Ազատական Կուսակցութիւնը եւ Անկուսակցականների Միութիւնը:

2. 1920ի գարնանը, ուսւ իշխանութիւնը, յանձինս Սովիէտների, նուաճեց Ազրէջանը եւ, մօտենալով Հայաստանի սահմաններին, սկսեց արտաքին ուսնականութիւններ եւ ներքին գաւեր կատարել նրա անկախութեան զէմ: Այս գաւերին եւ ոտնձգութիւններին հայ ժողովուրդը պատասխանից արիւնահեղ կոիւներով Ղարաբաղում, Զանգեզուրում, Նոր Բայազէդում, Շարուր-Նախիջևանում, Զանդիրաստարում, Ղափանում, Գիւմրիում, Կարսում եւ այլ շրջաններում, մինչեւ, բաւական կը լինէր որ նա հրաժարէր իր անկախութեան

դաղակարից ու պահանջման, որպէսզի բազմաթիւ դոհաբերութիւններ խնայուած լինէին նրա համար :

3. Առևսական սուբիններով նւաճելուց յետոյ Խ. Հ. Միութեան ոչ-ոռւս ժողովուրդներից շատերը, առաւել կամ պակաս վճռականութեամբ, պայքար են մզել թօթափելու բոլցեւիկեան լուծը եւ վերականգնելու իրենց պետական անկախութիւնը : Սակայն, այս պայքարներից ոչ մէկը չի կարող համեմատուել Հայաստանի Փետրուարեան Ապստամբութեան հետ ո՛չ ըստ ծաւալի, ո՛չ ըստ խորութեան եւ ո՛չ ըստ տեւողութեան : Այս շարժումի մէծութեան մասին զաղափար կազմելու համար, բաւական է աչքի առջեւ ունենալ որ սրան, կատարեալ համերաշխութեամբ, մասնակցում էին Հայաստանի անկախութեան կողմնակից վերոյիշեալ բոլոր կուսակցութիւններն ու կազմակերպութիւնները, — որ 1921ի Փետրուար 18ից մինչեւ Ապրիլ 2ը Հայաստանի մայրաքաղաքի վրայ ծածառում էր անկախութեան դրօշը, — եւ որ, մայրաքաղաքի անկումից յետոյ էլ, անկախութեան կոփեները կատապի յամառութեամբ շարունակուեցին Լեռնահայատանում մինչեւ Յունի 15ը : Քաղաքացիական կոփեների զաղարումից ի վեր, Խ. Հ. Միութեան ոչ-ոռւս ժողովուրդներից ո՞ր մէկն է այսքան փառաւոր փաստեր արձանագրել իր պատութեան եւ անկախութեան պայքարի պատմութեան մէջ...

4. Անկախութեան կործանումից յետոյ, Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութիւնը արտասահմանում բազմաթիւ քաղաքական եւ զիւտանազիտական քայլեր է կատարել հայ ժողովուրդի ազգային շահէրը պաշտպանելու համար :

5. Ինչպէս յայտնի է, վերջին 30-40 տարուան ընթացքին, հայ ժողովուրդի քաղաքական գեկանալութիւնը Հ. Յ. Դաշնակցութեան ձեռքն է եղել : Մասնաւորապէս Համաշխարհային Պատերազմից բարսած, նրա գերը հայ ժողովուրդի կեանքում եղել է ուղղակի բախարարուց : Արդ, 1919ից ի վեր, այս կուսակցութիւնը ունեցել է չորս ԲնդՀանուր ժողով (համազումար) իր բոլոր կազմակերպութիւնների մասնակցութեամբ՝ 2-3 Մայոնական ժողով երկրում եւ երկու Արտասահմանեան Խորհրդաժողով (կոնֆերանս) : Այս բոլոր բարձրագոյն եւ բարձր ժողովների քաղաքական բանաձեւերը սկսում են հանդիսաւոր յայտարարութեամբ՝ թէ Հայաստանի անկախութեան պահանջը Հ. Յ. Քաղաքականութեան անդրդուելի հիմքերից մէկն է կազմում : Կարսող է ուեւէ մէկը ասել թէ Հ. Յ. Դաշնակցութեան դործադիր մարմինները — սկսած կուսակցութեան Բիւրոյից մինչեւ յետին Ենթակոմիտէն — ե՛րք եւ իցէ, ուեւէ տեղ եւ ո՛րեւէ չափով չեղուել են այս հանդիսաւոր յայտարարութիւնից :

6. Եթէ Հայոց ազգային-քաղաքական կեանքը զեկավարող հաստատութիւններից եւ կազմակերպութիւններից անցնենք ժողովրդական զանգուածներին, աւելի՛ եւս անմիջականորէն կը զդանք թէ պատութեան եւ անկախութեան պահանջը ի՛նչ մեծ տեղ է բանում հայութեան տրամադրութիւնների մէջ :

Արտասահմանում հայ ժողովուրդն արտայայտում է այս պահան-

Հը բազմապիսի ձեւերով, բայց մանաւանդ այն խանդավառ հանդէս-ներով որ նա կատարում է ամէն տարի Մայիս 28ի, այսինքն Հայաստանի անկախութեան տօնի առթիւ:

Գալով Հայաստանի ժողովրդին՝ նա զրկուած է, անշուշտ, իր անկախութեան պահանջը հրամարակային ցոյցերով արտայայ-տելու հնարաւորութիւնից: Բայց որ այդ պահանջը կենդանի է նրա մէջ, զա երեւում է թէկուզ այն հանգամանքից որ հարիւրաւոր հայ համայնավարներ այսօր Մոսկուայի կողմից մեղադրում եւ զնդա-կահարւում են իրեւ անջատականներ (սեպարատիստ) և անկախու-կաններ: Մենք այն տղէտներից չենք, հարկաւ, որոնք Զեկայի գա-տական յերիւրանքները հալած իւզի տեղ են ընդունում: Սակայն, ինչպէս իրենք Ռուսերն էլ ասում են, «չկայ ծուխ առանց կրակի»: Մենք, բաւականաչափ ծանօթ լինելով հայենի հողի վրայ գտնուող հայ ժողովրդի տրամադրութիւններին՝ ազատութեան և անկախու-թեան խնդիրներում՝ բնաւ ան աւանական չենք համարում որ այդ տրամադրութիւնները գարակած լինեն հայ ժողովրդի հետ երկար տարիներ ապրած հայ համայնավարներին իսկ...

Այս փաստերը — եւ սրանց շարքը կարող ենք գեռ եւս երկարել, ևթէ ուզենանք մանրամանութիւնների մէջ մտնել — կարծում ենք բա-ւական են համոզելու որ հայ ժողովուրդը, Խ. Հ. Միութեան ոչուու ժողովուրդների մէջ, ո՞ր եւ է մէկից նուազ չափով չէ կառչել իր աղ-դային անկախութեան գաղափարին եւ, այդ գաղափարի իրականաց-ման համար, ո՞ր եւ է մէկից յետ չէ մնացել եւ յետ չէ մնում ո՞չ իր հաստատակամութեամբ եւ ո՞չ էլ զոհաբերելու իր պատրաստակա-մութեամբ:

Արդ, բոլորովին սխալ է կարծել թէ Հայերը, բացառութիւն կազմելով Խ. Հ. Միութեան լծի տակ հեծող բոլոր միւս ոչուու ժո-ռովուրդների մէջ, երբ եւ է ցանկացել նեն կամ այսօր ցանկանում են ձեռք բերել այդ հասկացողուրինը իրենց ազգային-պետական ան-կախութեան գնով...

Խոսնք նորէն փաստերով.

1. 1920ի սկիզբներին, Հայաստանի Հանրապետութեան կառա-վարութիւնը, Ռուսների հետ հասկացողուրթեան դարս առաջադրու-թեամբ, Պատուիրակութիւն զրկեց Մոսկվա՝ հրահանցելով նրան հաշտութեան և խաղաղութեան դաշն կուել օրուայ իշխանութեան հետ՝ երեւ վերջինն հանաչէ Հայաստանի լիսկախութիւնը:

Ռուսաստանի Խորհրդային իշխանութեան ներկայացուցիչների հետ ունեցած առաջին նիստին, մեր հաշտարար Պատուիրակութիւ-նը պահանջ գրեց ճանաչել Հայաստանի վերջնական անջատումը Ռու-ստաստանից եւ կատարելապէս անկախ պետութիւն դառնալը: Այս պա-հանջն ընդունել տալուց յետոյ միայն Պատուիրակութիւնը բանակցու-թիւնների մէջ մտաւ՝ միւս առկախ խնդիրները կարգադրելու համար:

2. Նոյն թւի Յուլիսին, երբ Ռուսներն արդէն նուածել, խոր-չըրդայնացրել եւ իրենց հոգատարութեան տակ էին առել Ալդրէ-ջանը, նրանց լիազօր-ներկայացուցիչ Լուլրանը առաջարկեց Հայա-

տանի Հանրապետական կառավարութեանը՝ բանակցութիւնների մէջ մտնել իր հետ՝ Հայաստանի եւ Ադրբէջանի միջեւ եղած կոփաներին վերջ տալու համար :

Բանակցութիւններն սկսան Օգոստոսին, Թիֆլիսում : Որովհետեւ այդ ժամանակ Հայաստանի եւ Մոսկվայի միջեւ եղած բանակցութիւններն առկան էին մնացել, զլաւորապէս Հայ-ադրբէջաննեան ասհմանային վէճերի քննութիւն պատճառով, ուստի Հայաստանի ներկայացուցիչները, Լըգրանի հետ բանակցելու համար, պայման դրին որ նախ պաշտօնապէս վաւերացուի Հայաստանի անկախութեան նախաչումը Մոսկովյայի կողմից : Լըգրանը, Բագուի եւ Մոսկովյայի հետ հետագրական յարաբերութիւնների մէջ մտնելուց յետոյ, ընդունեց այս պայմանը, որից յետոյ կողմէրն անցան օրակարգի խնդիրների քննութիւնն եւ կնքեցին Օգոստոս 10ի համաձայութիւնը :

3. Եոյն թուի Սեպտեմբերին, Թիւրքիան առանց պատերազմ՝ յայտարարելու, յարձակուեց Հայաստանի Հանրապետութեան վրայ եւ, օպտուելով վերջինիս անպատրաստ վիճակից, զրաւեց կարսը, Գիւմրին եւ Սուրբալուն՝ սպանալիքի տակ առնելով մայրաքաղաք Երևանը : Մոսկովյան, որի գրգուուով եւ գործոն աշակցութեամբ կատարուած էր այս թիւրքիան արշաւանքը, վերջին պահուն «Քրկութեան հրեշտակի» սքեմ առնելով վրան, պատրաստակամութիւն յայտնեց օգնութեան ձեռք մեկնելու Հայաստանին՝ պայմանով որ իշխանութիւնը յանձնուէր իր լիազօր-ներկայացուցիչ Լըգրանին :

Հայաստանի վարիչները, անդամ այս գժնդակ պայմաններում, մերժեցին երկրի իշխանութիւնը մի օտար պետութեան ներկայացուցչի յանձնելու ասածարկը նկատելով այդ անընդունելի Հայաստանի անկախութեան զաղաքարի տեսակէտից : Բայց որովհետեւ նրանք կարիք էին զլում Խուռների օգնութեանը՝ մայրաքաղաքը եւ մնացած գաւառները թիւրքական ներխուժումից վրկելու համար՝ ուստի բարւօք համարեցին իշխանութիւնը յանձնել կը . Խուռաստանի աչքում «հանդուրժելի» մարդկանց :

Այս ժամանակամիջնորդում տեղի ունեցած բանակցութիւնների ընթացքին, Հայաստանի վարիչները, մէջը լինելով եւ «հանդուրժելի»-ները որքան զիջող գտնուեցին իշխանութեան և ոչժիմի խնդիրներում, նոյնքան էլ անդրսուելի մնացին անկախութեան խնդրում : Հայաստանը, ինչ իշխանութեան եւ ուժիմի տակ էլ լինի, պես է պահէ իր պետական անկախութիւնը — պահանջում էին նրանք : Եւ այս պահանջին զանագրային ձեւ տալուց յետոյ էր միայն որ նրանք ստորագրեցին 1920 Դեկտեմբեր 2ի համաձայնութիւնը :

4. 1921ի գարնան վերջերին, երբ զեռ եւս Փետրուարեան ապրսամբութեան կոփաները շարունակուում էին Լեռնահայաստանում, Համառուսական կոմկուսի կ. Կոմիտէն բանակցութիւնների մէջ մըտաւ Հ. Յ. Դաշնակցութեան հետ՝ այդ կոփաներին վերջ տալու մըտածումով : Պէտք է ասել որ Հ. Յ. Դ. Դաշնակցութիւնը եւս աւելորդ էր համարում Լեռնահայաստանի արիւնահեղութիւնները . որովհետ

տեւ, կրոնչառաղիք անկումից եւ վլաստանի Խորհրդայնացումից յետոյ, Հայկական այդ փոքրիկ հոգածասը չէր որ պիտի կարենար իր ազատագրական պայքարը յաղթական վախճանի հասցնել: Կար նաեւ երկիրը խաղաղեցնելու անհրաժեշտութիւնը, որպէսպէ հայ ժողովուրդ-դը կարողանար դարձանել իր բաղմաթիսի վէրքերը:

Սակայն նոյնիսկ իրեն համար խիստ ցանկալի այս գործում, Հ. Յ. Դաշնակցութիւնը, Ծուռաստանի փաստական իշխանութեան հետ հասկացողութեան գալու համար, պայման դրեց Հայաստանի անկախութեան նախաչումը: Այս պարմանն ընդունել ատալուց յետոյ էր միւրայն որ երկու կուսակցութիւններն անցան առաջադրուած խնդիրների քննութեանը:

5. 1925ի դարնան, Հ. Յ. Դ. Առաջարկ ստուցաւ Սոց. Յեղ. կուսակցութեան Սուռասահմանի պատուիրակութիւնից համաձայնութեան գալ երկու կուսակցութեանց Հակարուշեւիկ պայքարը ներդաշնակելու, ընդհանրապէս, նրանց միջև զրծմակցութիւն հաստատելու մասին: Դաշնակցութիւնը, բնականարար, սիրով ընդպառած զնաց սուս Ազատական-Դեմոկրատիայի ամենակարկառուն, այդ ժամանակ նաեւ բաւականաչափ զօրեղ թեւի հետ հասկացողութեան գալու պատեհութեանը:

Բանակցութիւններն սկսան խիստ բարեկամական մթնոլորտում, որովհետեւ Դաշնակցութիւնը, հակացարական պայքարի օրերից, չառ մտերմական կապեր ունէիր Սոց. Յեղ. կուսակցութեան հետ: Քայց այս դէպէռում էլ, ինչպէս միշտ, Դաշնակցութիւնը ո'ր եւ է կոնկրետ հարցի մասին խօսելէ առաջ, սեղանի վրայ դրեց Հայաստանի լիալատար անկախութիւնը նախաչելու պահանջը: Սոց. Յեղ. կուսակցութեան ներկայացուցիչները, սկզբունքորէն ատարկութիւն չունենալով ամէն մի ապկի ինքնորոշման իրառութիւնիք դէմ, ինչ-ինչ պատճառներով ցանկանուու էին յետաձգել մէր պահանջի քննութիւնը մինչեւ դէմուլգրատիայի յաղթանակը Ծուռաստանում: Այս ապրակարծութեան պատճառուու, բանակցութիւնները շատ ձգգուեցին եւ մի վայրէկան թուռմ էր թէ խոզումն անխուսափելի է: Սակայն, իւրջոյ, սոցիալիստ յեղափոխականները տեղի տվին Դաշնակցութեան անդրդւելի պահանջի առաջ եւ, երկու կուսակցութիւնների կայցրած համաձայնութեան մէջ, Հայաստանի անկախութեան ճանաչումը առաջին տեղը բռնից:

Յ) Եղ. Յաջորդ տարւայ ամառը, Փարիզում, տեղի ունեցաւ Ծուռաստանի աջակողմեան կազմակերպութիւնների Արտասահմաննեան համագումարը: Համագումարը իր օրակարգի հարցերից մէկն էր դարձրել Խ. Հ. Միութեան ոչուու ժողովուրդների հետ հասկացութեան գալը եւ, այդ նպատակով, յարաբերութիւնների մէջ էր մտել նրանց կազմակերպութիւնների հետ, որոնց թւռմն եւ Հայաստանի Հանրապետութեան Պատուիրակութեան ներկայացուցիչների հետ:

Վերջիններս, ինչպէս նման բռնոր դէպէֆերում, նոյնպէս եւ այս դէպէռում, առաջ քաշեցին Հայաստանի անկախութիւնը նախաչելու

պահանջը։ Համապումարը որ բազկացած էր «ամբողջական եւ ան-
բաժանելի» Ռուսիոյ դաշտավարախօսներից, բնականաբար, դիւրու-
թեամբ չէր կարող ընդառաջնել այսպիսի մի պահանջի։ Սակայն,
ուեսնելով Հայերի անդրդեւիլի կեցուածքը անկանութեան խնդրում,
իսկ, միւս կողմից, առանձին կարեւորութիւն տալով նրանց ձեռնհա-
սութեանը Հայաբալեւիկեան պայքարի գործերում, ընդունեց նրանց
պահանջը՝ Հայաստանի անկախութեան մասին յատուկ բանաձեւ հա-
նելով։

Սրանք են, ահա, այն բոլոր բանակցութիւնները որ վարել են
Հայերը՝ ուռւսական իշխանութեան եւ հոսանքների հետ՝ սկսած Հա-
յաստանի անկախութեան յայտարարութիւնից մինչեւ այսօր։ Եւ այս
բոլորն ունենուում է որ Հայերը՝ դործով և խօսով ամուռ կառած
իրենց հայրենիքի անկախութեան գաղափարին, այդ անկախութեան
հանաչումը միշտ նախապայման են զարգիրել Ռուսաստանը ներկայա-
ցնող ո՞ր եւ է ուժի հետ հասկացողութեան զալու համար։

Հայուռւսական յարաբերութիւնների մօս երկու հարիւր տար-
ւայ պատմութիւնը ապարդիւն չէ անցել մեղ համար։ Այդ պատմու-
թիւնից մենք զիտենք որ Ռուսաստանի քաղաքականութիւնը Հայերի
ինչպէս եւ նրանց հարեւանների նկատմամբ միշտ հիմնուած է եղել
միայն եւ միայն իր միակողմանի եւ եսական շահերի վրայ։

Այն ժամանակ, երբ Հայ ժողովուրդը՝ միամիտ Հաւատով ապա-
ւինած Հայաստանի ազատութեան մասին եղած խոսուումներին՝ հանր
եւ արիւն չէր ինայում ուռւսական զինքին յաջողութեան համար, Ռու-
սաստանի վարիչները՝ իրենց անհնասկան եւ աշխարհական շա-
հերի նկատառութեամբ՝ զաղանի ծրադիրներ էին հետապնդում մերթ
արեւելեան Հայերին Ռուսաստան զաղթեցնելու (Պետրոս Մեծ), մերթ
արեւմտեան Հայաստանը Հայերից թափուր գարձնելու (Լորանով-
Ռոստովսկի) եւ մերթ մեր հայրենիքի այս մասն էլ առանց այլեւայ-
լութեան կանելու (Նիկոլա Բ. եւ Սաղոնով) . . .

Նուազ սոսոր չգտնուեցին Ռուսաստանի Բոլեւիկ վարիչները ո-
պոնք՝ ոսնատակ տալով իրենց բոլոր հանդիսաւոր յայտարարու-
թիւնները Հայերի մասին՝ ի հաշիւ բազմիցս անիրաւուած Հայաստանի
դոցեցին իրենց «արեւելեան քաղաքականութեան ծախսերը»՝ ինչ-
պէս այդ խոսուով անում է նոյնիսկ բոլեւիկ Բորեանը . . .

Աւելի՛ եւս զարհուրելին կայ։ Այն որ այս երկու հարիւր տար-
ւայ ընթացքին, Ռուսաստանը ամէն անզամ, երբ փոքր ինչ գուա-
սութիւն էր ունենում իր ներսում կամ սահմանների վրայ, քըում էր
Հայ ժողովուրդը իր ճակատագրին՝ առանց մատհողուելու որ գա-
կարող է նրա բնաջնջուում վերջանալ։ Այդպէս է եղել Պետրոս Մեծի
ժամանակ, այդպէս է եղել նկատերինա Բ. ի ժամանակ, այդպէս ե-
ղաւ 1917-1918ին։

Այսքան գառն փորձերից եւ հիասթափութիւններից յետոյ, հայ
քաղաքական մտածողութիւնը ոչխարային միամտութիւն պէտք է
ունենար, որպէսզի նահանջը Հայաստանի անկախութեան գաղափա-
րից՝ ո՞ր եւ է Ռուսաստանի հետ հասկացողութեան գալու համար։

ԴԵՊԻ ՄԱՅԻՍԻ 28 ՄԵՐ ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ԱԿՕՍՆԵՐՈՎ

Հետաքրքրական է որոնել այն ցանկութիւնները, զորս կ'արտա-
յայտէ հայ գրականութիւնը քաղաքական անկախութեան մասին։
Ժողովուրդներու պատմութեան մէջ, քաղաքական անկախութեան
երազը այնքան սիրելի էր երգել, բանաստեղծներուն հսմար, որքան
ազուրը աղջկան մը աչքերը։ Այսպէս, երբայական գրականութիւնը
քաղաքական համազանակ մըն է միաժամանակ։ Հելլէն չին բանաս-
տեղծները աշխարհակալութեան ստաջին երգիչներն եղան։ Ռուս քր-
նարերգակիները, սլաւ ցեղերուն միութիւնը երգելով, մեծապեսական
Ռուսիա մը լ երազեցին։ Գերման քերթողները փառաբանեցին իրենց
ցեղը, զայն դասելով ամէն բանէ վեր։ Եւ ահա եւրոպացի վիպասան-
ները, իրենց տարաշխարհիկ տպաւրութիւններով, իրենց վիպագրա-
կան հետազօտութիւններով, դարձան զաղթային շօշափուկներ (քանի-
քաքիլ) եւ զաղթապետութեանց ստաջին երգիչները։

Այսպէս ատեն մը քաղաքականութիւնն էր որ կ'առաջնորդէր
զրականութիւնը, եւ եղաւ ստեն մըն ալ որ զրականութիւնը ուղ-
ղութիւն կու տար քաղաքականութեան։

Առանց ուզելու ուսումնամիրութիւններ կամ հայ գրականութեան մէջ մեր քաղա-
քական ձգողւմներուն մասին։

Հին ատեն մեր գրականութիւնը հարգաատու մըն էր քաղաքակա-
նութեան։ Պատմիչները, մեր ստաջին զրապէտները, զրի կ'առնեին
քաղաքական զործերը որ կատարուած էին։ Ուրեմն զրապէտը կը
հետեւէր քաղաքէէտին՝ առանց երբեք յովնեցնելու իր երեւակայու-
թիւնը կամ իմացականութիւնը։ «Բանն վասն որոյ պատուիրեցեր՝
արարի, ո՛վ քաջ, վասն Հայոց պատերազմին հրամայեցեր, յորում
քաղումք առաքինացան քան դասկու։ Ահա նշանակեցի յայտ եօթի
յեղանակիս . . .»։

Յետոյ կու դան պատմիչները, որոնք ողբ կը գրէին։ Անոնք ար-
ցունք կը կաթեցնէին տողէ տող, նկարագրելով կործանած հայ քա-
ղաքները եւ թշնամիներուն ստպատակութիւնները, ճիշդ՝ ինչպէս
երբայցի բանաստեղծները, բարելական կետերու ուսուիներուն տակ,
կ'երգէին կործանած հեռաւոր հայրենիքը։

Եւ վերջապէս կու դան հայ ժողովրդական երգերը, մասնաւորաւար «ազատաբարական երգերը», որոնք մէկ դարու պատմութիւն ունեն:

Նախ հայ մայրերն են, որ կ'երգեն: Անոնք իրենց զաւկին ականջին տակ աղասութիւն կը հեծկուան: Վասնզի հայ կիներն էին, որ առաջին զոհերը դարձան բանութեան: Առեւանդումները այնպիսի գէպեր էին, որ առւրգերու ծանրութենէն, կարուածներու զրաւումէն, չըդեհներու սարսափէն աւելի ուժգին կը խոցսոէին հայ կոոչութիւնը: Իմ կարծիքովս, աղասութիւններու առաջին երդիչը, առաջին ուսուցիչը, հայ մայրն է: Եւ յետոյ հայ աղջիկը, մեր հայրենի գիւղերուն հարակատ աղջիկը անշուշտ, որ կը սիրէ քաջը, «չինաւրոյնք» եւ «չինար հասակնել» երիտասարդը, այն որ կը կոուի, լեռ կը բարձրանայ, հէքեաթունակ զիւցազն մը կը զանայ: Այսպէս կարելի չէ ուրանալ հայ աղջիան զերը մեր աղասուգրական երգերուն կազմութեան մէջ: Նորօրինակ զիւցազներդութիւն մըն էր որ կը կազմուէր, ուր կը խաղային հայ մայրը, հայ աղջիկը եւ հայ երիտասարդը: Հոգերանական վերլուծում մըն է աս, բայց կը կարծեն թէ հոգերանական այդ պատճառն ալ զեր կատարեց մեր աղասուգրական պայքարներուն մէջ: Որովհետեւ զուք զես չէք զաներ քաղաքական յստակ ցանկութեան մը արտայայտութիւնը այդ երգերուն մէջ: Արդարեւ մեր երգերը ուրիշ բառ չունին այդ շրջանին, բայց միայն «աղասութիւն»:

Ես մինչ ի մահ կախաղան,
Մինչեւ անարգ մահու սիւն,
Պիտի զոռամ, պիտ' կրկնեմ
Անդադար ազատութիւն:

Ի վերջոյ «աղասութեան վառ սէրը պատերազմ է կանչում»: Եւ ահա կը շողայ սուրը, կ'որոսայ հրացանը:

Կրակ տեղաց հայ քաջերի
Բնակավայր դիրքերից,
Կոտորուեցին քշնամիներ,
Ահոելի զնդակներից:

Աղասութեան զաղափարը տարտամ է տակաւին:
Ինչի՞ աղասութիւն է այդ:

Կոռուզները կը խօսին «աղասութեան դրօշակի» մը մասին, որ յստակ բացարութիւն մը չէ: Աւելի պատկեր մը, զրական յաւակնութեամբ: Օտար հայրենասափրական երգերու թարգմանութիւնը, այդ օրերուն, նոր գոյն մը կուտայ մեր աղասուգրական երգերուն: Գամառ-Քաթիպա կ'երգէ՝ ամէն բան Հայաստանի համար, «փողն» ալ, «թուրն» ալ, «զրին» ալ, «ուսումն» ալ.

Կուտամ ֆեղ պատիւ, կ'ունենաս դու յարգ,
Ու կը դընեմ ֆեղ ազնիւ մարդոց կիսրգ,
Երբ օրօնանէդ մինչեւ գերեզման՝
Զգուռմդ լինի փրկել Հայաստան:

ի՞նչ կը նշանակէ «փրկել Հայաստան», մեր հին պատմիչներուն յեղեղած մէկ բառը, արդեօք մեքենաբարձր առնուած։ Ուրիշ երգի մը մէջ Գամառ-Քաթիպա խոստովանութիւն մը կ'ընէ, այս անդամ քիչ մը աւելի յստակ։

Ես դաշտ կ'երթայի, դաշտ Աւարքայրի,
Ողողած ցօղած՝ Հայոց արիւմով։
Ազգ իմ սիրական, ոոր ազգ Թորգոմիան,
Քու կորցրած քագը ժեզ յետ կուտայի։

Քիչ մը աւելի հին, Թաղիաղեանց եւս նոյն տեսակէտն ունի.

Զոմն ի մէնց յարո՛

Հովիւ ազգի մերոյ,

Տուր նմա ցուոց հուժկու՝ Հովուիլ զմեզ։

Կը թուի թէ հայ թաղաւորականներու երազը տեւած է մինչեւ Արքմեան։ Արքարեւ, կը պատմեն թէ Արքմեան Հայրիկ համբուրել չէր տար իր աջ ձեռքը, ոոր սուրբ կը պահէր՝ հայ թաղաւոր մը օծելու համար այդ ձեռքով։

Կը սկսին յեղափոխական շարժումները։ Ազգային քաղաքական ցանկութիւնները կը ստանան նոր դորն, նոր իմաստ։ Հնչակեանները, ահա, ի դին արեան, ազատութիւն կ'երդեն։

Կոչնակի հնչեցուր, հնչեցուր արագ,
Թող Հայք ուսէ ելի են ծագէ մինչ ի ծագ,
Փշրի ժանու շըքան, ծագէ նոր արեգ,
«Ազա՞ւ եմ» հնչէ ոսկեզօծ հնջակ։

Ասպարէզ կը նետուի Հ. Յ. Դաշնակցութիւնը՝ «Մահ կամ ազատութիւն» հնանարանով եւ կը խօսի միայն կրակի մասին։

Կրակ տեղացէ՞ն, անդադար կրակ,
Փեա՞ռք Դաշնակցութեան՝ առաս է զնդակ։
Իր խմբապետներէն մին, Անդրանիկ, կ'երգէ։
Մայր Հայաստանը ձեռքէ հանեցինք,
Հիմա ոյժ ունինք, դարձեալ ետ կ'առնենք։

Ու մինչ Հնչակեանները «ազատութիւն» կը կանչեն, ու մինչ Հ.
Յ. Դաշնակցութիւնը «Մայր Հայաստան» կը պահանջէ, եւ ահա մեր Բամբկամարները, քամաներորդ դարուն սկիզբը՝ մանկապարտէղի բնակչութեան ձայնով կ'երգեն։

Ցրուած Հայութեան սիրտերէն բաժան,
Բառնակն քունաւոր քէն ու ոյս դաժան,
Զանանք փոխարկել բիրս նիւթը լոյսի,
Եւ քող միտքն ըլլայ ուղեցոյց յոյսի։

Քաղաքական ոչ մէկ խօսք եւ յաւակնութիւն։ Ընդհակառակն ապագապաքական տրամադրութիւն։

Մեզ այստեղ չի շահագրգուեր հայ քաղաքական անկախութեան

Ժամանակադրութիւնը, կ'արձանադրենք միայն այդ մտածման ճամպան: Ահա թէ ինչո՞ւ դէպի ետ դառնալով՝ նոյն մտածումին որոնումը կը կը կատարենք Պետրոս Դուրեանի քերթուածներուն մէջ: Քնքուշբանաստեղծը կը պոսայ ցաւէն, զոր կը պատճառէ քաղաքական անկախութեան տենէը՝ թէեւ միշտ ապատամ:

Մինչ ե՞րբ գլուխի պիտի ծեծես,
Շդրայակապ այդպիս հեծես,
Հեք Հայաստան շիշելարիւ...

ԱՀԱ ՊԱՐԳՈՂՆԻՆ Միսաք ՄԷԺԱՐԵԿՈՂ, աւելի յեղափոխական.

Յո՞յը, մօնեցողը իմ ձեռքին
Ասուածաբոցն հրացան,
Զի ամէն քան ինձ կրկին
Աը յիշեցնէ վրէ՛ժն արեան:

Բոլոր մէր բանաստեղծներուն երգերուն մէջ զուք անպայման կը զանէք խօսք մը հայկական անկախութեան մասին, բայց միշտ տարածմ: Մ. «Պէշիկթաշլեան կ'երպէ Զէլթունի կուիները», Մ. «Շահապիկ» հայրենասէրին մահը, Ա. Իսահակիւն՝ կուիւը «դուշանին» դէմ:

Ե՞յ Սիս, Մասիս, ձեզի մեռնեմ,
Իմ Սիս, Մասիս, զան տղերք,
Դուք տափ չափ, հազարի չափ,
Ձեզի մեռնեմ, զան տղերք:

Մէկ սիրո դառնանիք, բիւր սուր դառնանիք,
Զարդենիք, փշրենիք դուշմանին,
Զան սղերք, զարնենիք զարկուենիք,
Մեր վարանի ուղուրին:

Բայց առաւելապէս Ռաֆֆի եւ Ահարոնեան եղան գլխաւոր ուսուցիչները պատասպրական կուիներուն եւ գրականութեան: Ու մինչ անոնք հայկական դիւցազնամարտը կ'երպէին, արդէն հայ հոգիներուն մէջ յոյսը կը սկսէր բացուիլ, ծաղկիլ:

Այսպէս մէր պատասպրութեան ցանկութիւնը աւանդութիւն մը բլլարիլ հանգերձ, հոգերանական դիծով՝ սկիզբ մը եւս ունեցաւ. Ետոյ մէքենարար զարձաւ քաղաքական կամ արդային կիրք: Այլեւս մէմէն հայ մտաւորական կը մտածէ թէ անպայման պիտի զայ «Հայոց վարունը»: Այս վերջին շրջանին, այդ մտածումը, «Հայոց վարունը» քաղաքական մէծ երազ մըն է այլեւս եւ հաւատք մը՝ լուսաւոր հորիզոններու բացման մասին:

Կատարուեցաւ այդ երազը:

Մինչեւ 1918ի չըջանը տարստամ էին մէր ցանկութիւնները, — «աղաստութիւն», «եղայլութիւն», մինչեւ «Մայր Հայաստան»:

Ընդհակառապմը, յաւիտենապէս կոտտացող սեւ յիշատակներու հետ, մեղի տուաւ վիզբիկ հանրապետութիւն մը:

Այսօր ա'յդ ալ չկայ: Կորսնցուցինք մեր անկախութիւնը: Կը մնայ միայն բանաձեւը:

Հիմա ժամանակ է, հետեւելով նոյն բանաձեւին, հանգանակել գրական քաղաքականութիւն մը: Մեր զրական հին սերունդը, վարժեցնելով հանդերձ կռուելու, որոշ չէր գիտեր թէ ի՞նչ կ'ուզէր և մեր գրականութիւնը չկրցաւ սորիեցնել ժողովուրդին թէ ի՞նչ պէտք էր իրեն: Գրական նոր սերունդը, Մայիս 28ի դասով, պէտք է բանաձեւէ յստակ ուղղութիւն մը,— երա՛զը տալ աղասի հայրենիքին:

Ես կը հաւատամ թէ հայրենիքները կը սուեցնուին նախ հոգիներու մէջ, որպէսզի յետոյ սուեցնուի հողային հայրենիքը:



*
**

Ա'խ վաբան, վարան՝ քու հողին դուրբան,

Քո ծխին դուրբան, քո ջրին դուրբան.

Է'ս փառքն ունեիր, է'ս պատիւն առաջ,

Որ հմիլ աւիրվել, մնացիլ ես անչան:

Են ի՞նչ շունչ կը լի, որ էս նոր հոգին
Փչի, վեր կացնի քնից մեր ազգին.

Են ի՞նչ ձեռք կը լի, որ մեր աշխարքին
Էլ եղ սիրու տայ ու կանգնացնի կրկին:

Ալս՝ ես էն ձեռին կեանքս դուրբան կ'անեմ,

Են կոխած հողին երեսս կբսեմ,

Ապրիմ՝ իմ արինս երա մասսաղ կանեմ,

Մեթմիմ՝ հողիցն էլ միշտ նրան կօրհնեմ:

Կանգնել ես՝ էրակս զլուխդ ամպին խփած՝

Ա'յ խեղն հալեւոր, երեսդ փակած,

Ի՞նչ կըլէր՝ Մասիս, ա'լս դեռ աչքդ բաց՝

Սրի շտայիր քո որդիին էրված:

«Վէրք Հայաստանի»

Խ. ԱԲՈՎԵԱՆ

ԱՆԿԱԽՈՒԹԵԱՆ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ

Քսան տարի առաջ, Բարձր Հայքի բերդաքաղաք Կարինը մեր ապագրական մարտնչութեան եղերական հանդրուաններէն մէկը գարձաւ:

Ամբողջ Ծովասատանն ու Կովկասը, 1917 մարտի վերջները, բոցավաս հնոցի մըն էին վերածուած: Յեղափոխութեան փոթորկոտ ալեքը կ'անցնէր քաղաքէ քաղաք, դիոցէ դիուդ, մարդէ մարդ: Յարտկան արիւնոտ գահն ու զայխոնը վշրուած էին:

Յեղափոխութեան սրտապարար ու ալեծուփ յորձանքին մէջ ուաղմարեմի գէպքերը պահ մը մոռացութեան էին տրուած:

Քանի մը ամեն վերջ, չոկանմբերեան յեղաշրջումով, յեղափոխական կառավարութիւնն անցաւ համայնքարներուն ձեռքը: Իբրև անմիջական հետեւանք իբրենց «առաքելական» կոչման, խաղաղութեան ձիթենին բանած՝ զատարեկցին մարող ուազմաղաշոր: Ծովասական վիթխարի բանակները վերածուեցան անկերպարան եւ անդլուի խուժանի՝ եւ խրամներէն զարձան գէպի տուն...

Հսկայ անդունդ մը բացուեցաւ կովկասեան ժողովուրդներու, և մասնաւորապէս հայ ժողովուրդին առջեւ: Իբրերու անողոք բերումով, գէպքերուն ամբողջ ծանրութիւնը ինկած էր հայ ժողովուրդի ուսիրուն վրայ:

Յեղափոխութիւնը, — միլիոնաւոր մնշուածներու այդ ազատարար առաջասարը — պատմութեան գաֆան խաղով, առաջին անդուն հաշուփ կը նստէր մեր զոյւթեան հետ:

Ո՞րքան պատրամքներ ու երազներ էինք հիւսած... Թրքահայտաստանն ու Ծովահայտաստանը միացած, Հայկական վարչութիւն, Հայկական իշխանութիւն ու վերածնութիւն: Կարճ ատենուան մէջ, մեր շինարար ու աշխատաւոր ժողովուրդը իր մտքի ու բաղուկի հըրացքն էր նետած հայենի զաշտերուն ու ձորերուն մէջ:

Եւ ահա, վրդովիչ անելի մը առջեւ — Ծովահայտերը կը քաշուին: Անթացուապեր չկային այլեւս: Մնացեր էինք միս-միսակ, մենք մեղի:

Յեղափոխութեան բեմէն, Էնինի կառավարութիւնն ալ կը նը-

ւիրակործէր ճնշուած ժողովուրդներու գարաւոր իզձերը եւ մասնաւոր յայտարարութեամբ՝ «Թուսաստանի ժողովուրդներուն ինքնուրշման իրաւունք» կը չնորհէր:

«Անկախութիւն», «ինքնորոշում», «Թրքահայաստանի աղդային վարչութիւն», Հայ ժողովուրդի գարաւոր երազներն էին... Սակայն, ինչ որ երջանիկ ժողովուրդներ պիտի ստանային «ինքնորոշման» հրովարտակի հրատարակութենէն անմիջապէս յետոյ, տարարախտարա մենք պիտի ստանայինք անհնարին պայքարներու դնուի:

Անշուշտ, այժմ, ամէն ինչ կախուած էր մեր դէմքմէ, մեր զէնքի յանդութիւնէն, մեր բացուկի ծանրութենէն, մեր հայրենասիրական ու մարտական բժրունումէն, ցեղային գարաւոր ասաքինութիւններէն ու կորովէն: Մեր բովանդակ առնական ուժով տէր պիտի կամոնէինք մեր պատմական իրաւունքներուն՝ մեր հայրենի գաւառներուն՝ մենք յոկ աղդային ուժով տուժէինք մեր գաւար: Պատմութեալ վերապահած տարօրինակ դարձակէտ մը ասցիւ կը զտնուէինք: Բնաւ պատահած էր, որ մեր հարցի յուժման բանալիները կամովին մեզի յանձնուէին: Մեզ կը մնար աշխարհու դնել կատարուած իրողութեան առջեւ եւ զործնապէս տէր հոչակել մեզ մեր հայրենի հողեռուն:

Մինչեւո այժմ, նոյն Ռուսուերն են որ տարբեր քղամիդի տակ «Թրքահայաստանը անկախ» կը հոչակեն, զէթ ձեւականորէն:

Արդ, մեզի կը մնար մէկ բան միայն, — անմիջապէս զործի անցնիլ եւ համազգային գօրաշարժ յայտարարել:

Եւ իսկապէս, այդ երկունքի օրերուն, սրբազան դող մը համակեց մեր ցեղը: Տենգապին զործի լծուեցան բոլոր կազմակերպութիւններն անխտիր:

Հանրային կեանքը փոթորկեցաւ: Կոչեր, հանդէսներ, միթինկենքներ, ուազմաշունչ ճառեր, ժողով, եռուցես ու թոհուրոհ: Հայկական թիկունքը վերածուած էր եռացող կաթսայի մը: Բացուած անդունդը պէտք է լեցուէր: Օրուան յախուռն կարգախօսն էր, — ոէպի՛ զօրանոց, ոէպի՛ ոպազմածակաս: Գո՛րծ, զո՛րծ:

Սակայն, ո՞րքան խոչըր գժուարարութիւններ կային մեր կազմակերպական ճամբուն վրայ: Դիւրին չէր մէկ օրէն միւսը, մողական ուժով, բանակներ ստեղծել: Ռազմադաշտ էր մեր չուրջը, ուազմադաշտ էր կովկասը, ուազմադաշտ էր Թրքահայաստանը: Աշ ու ճախ թշնամի: Աշ ու ճախ փուշ ու տաստակ: Կովկասի թմարով բացական պլոքը կը դաւէր թիկունքին, կը դաւէր ճակատէն: Ի՞նչ բախտորոշ օրեր: Հայութիւնը պիտի հանդուրժէ՞ր, սակայն, որ կրկին սուրբ ճարակ դառնար: Մահու եւ կենաց պայքարի պիտի պատրաստուէնք: Այս՝ զինարշաւ էր ե՛ւ մէկի ե՛ւ ամէնքի դէմ:

Ի՞նչ կը ներկայացնէին մեր թիկունքի եւ ճակատի զինուորական ուժերը, եւ ի՞նչ կարելիութիւններ կային: Ամփոփ համայնապատկեր մը միայն:

1916 օգոստոսին, Կովկասի փոխարքայի կարգադրութեամբ մեր կամաւորական գունդերը լուծուեցան եւ վերածուեցան հայկական

Հրացանաձիղ գումարտակներու:

1917ի վետրուարեան յեզափոխութենէն վերջ, Թիֆլիզի Հայոց Ազգային Խորհուրդի և Փեթեսպուրի ազգային կազմակերպութեանց միջնորդութեամբ, ուսւական ժամանակաւոր Կառավարութինը արտօնեց արեւմտեան ճակատի ուսւս զօրամասերու մէջ ծառայող հայ զինուորները փոխադրել կովկասեան ուղմարեմբ:

Հայ զինուորները սառար թիւ մը կը ներկայացնէին: Շուրջ 200—250 հազար հազի կը հաշուէին ուսւական բանակներուն մէջ: Ա- Պոնցմէ մօտ Հարբիւր հազարը կը զանուէր արդէն կովկասեան ճա- կատը:

1917 յուլիս 11ի հրամանադրով, կովկասեան բանակի ոսւս գլխա- ւոր հրամանատար Զօր. Էրեւանիսկին, Հայոց Ազգ կը թեխադրեր հայկական հրամանաձիր զումարտակները վերջել գուն- դերու: Այս կարգադրութեամբ մեր զօրական կազմակերպուած ու- ժերը կ'ըլլային վեց զունդեր, երկարական զումարտակներով: Ան- չուշտ, խոս աննշան ուժ մը բազգաստամամբ մեր պահանջներուն:

Ազգ. Խորհուրդը գարձեալ կը միջնորդէ ժամ. Կառավարութեան մօտ, որ այս անցամ թոյլաւութիւն տայ ազգային զօրաբանա- (Կորպուս) կազմել և կրկնապատկել հայկական գունդերու թիւր: Դժբախտաբար շատ ուշ, — 1917 գեկտ. 13ին միայն, Կովկասի բարձ- րագոյն հրամանատարութիւնը արտօնութիւն կու տայ ազգային զօ- րամասի կազմութեան:

Ազգ. Խորհուրդը խկոյն կ'անցնի զործի: Հայկական բանակի ընդհանուր հրամանատար կը կարգուի Զօր. Թումաս Նազարբէդ- հան, սպայակոյտի պետ՝ Զօր. Վ. էշինսկի:

Նմանօրինակ աշխատանքի կը լծուի նաև կովկասի Արեւմտահայ Ազգ. Խորհուրդը, որ ծնունդ տած էր 1917 Մայիս 2ին, Երեւանի մէջ զումարտած արեւմտահայ Ա. Համազումարէն:

1917 գեկտ. ի սկզբները, Թիֆլիզի մէջ կը զումարուի արեւմտա- հայ զանազան կազմակերպութիւններու ներկայացուցչական արտա- կարգ ժողով և քննութեան կը դրուի ուղմագաւորի պաշտպանութեան հարցը: Ժողովը պարտականութիւն կը ստանձնէ խկոյն ձեռնարկել արեւմտահայապահնի մը կազմութեան, սատարելու հա- մար համաժողովրդական շարժման: Այդ նպատակով ծնունդ կ'առնէ մարմին մը, — Անպահովութեան Խորհուրդը — որուն նախազահ կ'ընտրուի ընկ. Վ. Փափակեան: Անմիջապէս կը յայտարարուի 20- 40 տարեկաններու զօրակոչ:

Բացի ազգ. կազմակերպութիւններէն, արեւմտահայ զօրաբաժնի կազմութեան մասնաւորապէս ուժ կու տային Թիֆլիզի անդիմական և Փառանական կառավարութեանց ներկայացուցիչները, ուրիշ խօս- քով մեր զաշնակիցները, օժանդակութեամբ ուսւս զինաւոր հրամանա- տարութեան, զրաւուած վայրերու նահանգապետութեան և ամերիկ- եան մասնաւոր ստաբելութեան մը՝ որուն անդամներն էին Զօր. Շօր. զնդ. Փայք, տեղակալներ կոլտոմմիթ և Տիուս, ամերիկեան հիւ- պատոս Միթ: Ասոնք կը ստանձնէին նոյն խսկ վճարել կազմակերպը-

և էլեք զօրաբանակի բոլոր ծախքները եւ կը թէլաղքէին անյապաղ դործի ձեռնարկել։ Անհրաժեշտ ծախքներու համար ալ կը վճարեն վեց միլիոն ոռուրդի եւ կը խոստանան աստիճանարար վճարումներ եւ կենսամթերքներ հայթայթել։

Արեւմտահայ զօրաբաժնի հրամանատար կը կարգուի Անդրանիկ եւ Տօքթ. Զաւրեանի միջնորդութեամբ կը սսանայ սուսական զօրաց վարի աստիճան։ Բոլորն ալ մեծ հաւատքով ու եռանդով կը փարին դործի եւ կը խօսին, նոյն իսկ, 60.000նոց զօրաբանակի մը մասին։

Շատ չանցած, Կովկասի Հայոց Ազգ. Խորհուրդի եւ արեւմտահայ Ապահովութեան Խորհուրդի միջեւ կը կայանայ փոխադարձ համաձայնութիւն մը եւ կ'սորչուի Զօր. Անդրանիկի կազմէլք զօրաբաժն։

Այս կարգադրութեամբ հայկական զինուորական բոլոր ուժերը կը ժիանային եւ զերազոյն հրամանատարութիւնը կը յանձնուէր Զօր. Նազարբէցեանին։

Կը վճռուի, նաեւ, համեմատաբար երկուրդական խնդիր մը, — բանակի ներքին հրամանասարական կազմը։

Կը կազմուի երեք զօրաբաժն։ Առաջին զօրաբաժնի հրամանատար կը կարգուի Զօր. Արէշեան, Երկրսրբէն՝ Զօր. Սիլիկեան, իսկ երրորդին՝ Զօր. Անդրանիկ, իսկ հեծելալորի կիսաբաժնի պետ՝ զնդ. Դորգանան։ Ասկէ զատ շատ մը վայրերու մէջ կը կազմուին տեղական զօրաբաներ, իրենց յարակից բոլոր համար մէջ ամենալավ կը դարձներով։

Սիլիպրէն ամէնքն ալ լաւատեսութեամբ համակուած էին։ Կը կարծէին որ սուսական ծասայութեան մէջ գտնուող հայ զինուորները, անսալոյն հայրենի սրբազն ձայնին, առանց գժուաբութեան, սոսկ Փիզքական տեղափոխութիւն մը պիտի կատարէին մէկ բանակէն միւս եւ սատարէին ազգային բանակի շուտափոյթ կազմութեան։ Նոյնը եւ Կովկասի արեւմտահայ զանդուածը, որ հայրենիքի պաշտպանութեան եւ վրէժինդ բութեան բուռն զգացումներէն գրգուած ոլէտք է անմիջապէս մանէր զօրամասերուն մէջ։

Սակայն, աւաշ՝ չիրականացան այդ վարդապոյն ծրագիրները։ Հայոց ազգային բանակը, նոյն իսկ ամենէն տաղնապալի օրերուն, հազիւ 15-17 հազար զինուոր ունեցաւ. . . .

Յեղափոխութեան եւ թրքական զինադադարի խարուսիկ օրօրներուն մէջ, հայ զինուորութիւնը փոշիացեր էր։ Հանգիստի ու խաղաղութեան պահանջը ստեղծած էին հոգեկան բեկում մը, վարանուու երերուն կեցուածք մը, որ շատ կը գժուաբացնէր բանակի կազմակերպական աշխատանքները։

Հայկական թիկունքը կը թաւալէր երկընորանքի թանձր մթնութունի մը մէջ։

Այսպիսով գէպէքերը և կան յանդեցան Սարդարապատի, Դարաքիւսայի եւ Բաշ-Արարանի հերոսամարտերուն։

ԱՆՑԵԱԼԻ ԹԱՅԼԱՐԱԿԱՆԻ

— Դուք — կ'ըսէք ինձ չէզոք հայրենակից մը — կը ջանաք ըլլալ-իրատես, ու կը ցանկաք դէպքերը վերլուծել իրենց ժամանակներուն ու պայմաններու մէջ: Բայց, երբ վազուան մասին կը խօսիք, յանկարծ տարօրէն հաւատաք մը կը վարակի ձեզ: Երազատեսութիւն չէ^o, արդեօք, օրօրուիլ անկարելի հեռանկարներով: Ու կարծել թէ վաղը կըկին կ'իրականանայ այն, ինչ որ յանկարծ պարզուեցաւ մեր առջեւ 1918ին: Կամ անիրատասութիւն չէ^o խանդավառութիւն այդ երազով, երբ, իրականին մէջ, ոչինչ ունինք յուսագրիչ:

Առանձի՞ն է այս չէզոք հայրենակիցը իր տեսակէտին մէջ:

Երբեք:

Կան, — որքա՞ն շատ, — որ կը ցանկան, անտարակոյս, վաղը աւելի լաւ տեսնել: Տեսնել հայրենիք մը, որ ըլլայ իրա՞պէս անկախ: Նոյնիսկ՝ միացեալ: Բայց, թերահաւատ են: Իրենց քաղաքական նեղ կամ լայն հայեցողութիւնը մթաղնած է: Յուսախար են անցեալին: Ու ընկճուած՝ ներկայէն: Կը ցաւին: Կը մտահոգուին: Մեղի Տև համաձայն են, որ Խ. Հայաստանը այն չէ, ինչ որ կ'ուղէինք ու կ'ուղենք: Նոյնիսկ կը ծափահարեն՝ երբ Եսապոյնի ծփանքէն կամ ապագայի մասին կը խօսինք: Բայց, երբ սպելութեան պահը կ'անցնի, երբ յուղումի առաջատանիքը կ'իջնեն, եւ երբ սեղանի մը շուրջ ձեզի հետ առանձին կը մնան, տարակոյաը կը սկսի յածիլ իրենց նայուածքներուն մէջ:

— Այս բայրը լաւ, — կ'ըսէն անսնք քիչ մը երկշռութեան մէջ՝ կարծիք անկանք մեջ անկանք է ինչ որ կը ցանկանք մեջ, — Անկախ Հայաստան, Եսապոյն...

— Ինչո՞ւ:

— Որովհետեւ, ոչ մէկ ամուր խարիսխ ունինք: Տեսէ՞ք, Խ. Հայաստանը, զոր կորիզ կը նկատենք, կը կառավարուի իշխանութեան մը կողմէ, որ դէմ է — ոչ միայն Մոսկուայէն ղեկավարուած իր քաղաքականութեամբ, այլ եւ իր զաղագիւարաբանութեամբ, — հայրենիքի սկզբունքին: Շրջապատճան ենք բացառապէս թշնամի ուժերէ: Տկար ենք: Անդէն: Ու հով մը՝ հիւսիսէն ըլլայ թէ հարաւէն՝ կարող

է բնաջնջել ինչ որ մնացած է արխմաներկ անցեալէն։ Արդ, այս պայմաններուն մէջ, լօնչպէս կարելի է յուսաւ թէ մենք կընանք անկախ հայրենիք մը ունենալ...

Ճշմարտութիւններ չկա՞ն այս յուսեան արտայայտութեանց մէջ։

Կա՞ն, ի հա՞րեէ։

Այսպէս, — մենք համաձայն ենք, թէ հայ ժողովուրդը տկար է։ Տշպար է՝ ոչ թէ որովհետեւ անդէն է, այլ մանաւանդ այն պատճառաւ, որ իրեն քոյլ չի արուիր իր կարելի ուժը կեդրոնացնել իր հողամասին վրայ։

Աւելին, — այն պետական վարչածեր զոր կ'ուզենք իրականացնել մեր հողին վրայ, իր դէմ ունի, առաջին հերթին, նոյն այդ հողին այժմու վարչածենը, — խորհրդային իշխանութիւնը։ Ճիշտ է ե՛ւ այս։

Եւ, վերջապէս, ճիշտ է նաև այն որ մենք չըջապատուած ենք մեզի հանդէպ ասնուազն ոչ-բարեացակամ մեծ ու փոքր ուժերէ, Եւ, հետեւաբար, անկարող ենք, մեր այս տկարութեամբ, չէղոքացնել զանոնք։

Եւ ասկայն, այս երեք աննպաստ ճշմարտութիւններուն գէմ կան նաև ուրիշ ճշմարտութիւններ, զորս անհրաժեշտ է նկատի ունենալ։

Ստունցմէ ասացինը չօշափելի չէ։

Այսպէս, մենք մեր հայեցողութիւնը միշտ կը հիմնենք ներկայ իրողութիւններուն վրայ, երբ ապագայի մասին կը խորհինք կամ կը խօսինք։

Ուրիշ խօսքով, մեզ յուսագրող ասացին ճշմարտութիւնը այն է, որ պատմութիւնը քարացումներ չի նաևն նար եւ կեանքը՝ աւելի շատ՝ անակնկալերու շղթայաւորում մըն է։ Մարդկային պատմութեան մէջ «անկարելութիւնները» աւելի հաւանական են, քան կարելի նկատուածները։

Երկրորդ, մեր մօտաւոր անցեալը մեզի կ'ըսէ թէ հիմնական չեն — ըլլալով հանդերձ ճշմարտութիւններ — այն պատճառաւարանութիւնները, որոնք մեզ յուսեւուսութեան կը մղեն։

Որովհետեւ՝

Ա. — 1915ին ալ, երբ բնդհանուր պատերազմը ծագեցաւ, հայկական հողամասերու վրայ իշխող օտար վարչաձեւերը (սուլթանականն ու ցարականը) ոչ միայն գէմ, այլ եւ քշնամի էին՝ նոյն այդ հողերուն վրայ հայկական պետութիւն մը հիմնելու ծրագրին։

Բ. — 1915ին ալ մենք այնքան տկար էինք՝ որքան այսօր։ Կամ՝ անպատճառաւ։

Գ. — 1915ին ալ մենք չըջապատուած էինք մեզի հանդէպ ասնուազն ոչ-բարեացակամ միեւնոյն ուժերէն։ Ուժեր, որոնցմէ մին կիսեց մեզ, իսկ միւսը ասիթ ընծայեց որ այդ բնաջնջումը իր լրումին հասնի...

Ու 1915ին ալ նոյնքան թերահաւաստ էինք։

— Հայաստա՞ն...

Ցնո՞րք մը կը նկատուէր ան։

— Դուք կը նմանիք այն պատահիներուն, որոնք, — կը մեղադրէին մեզ՝ շատեր — կը վազվզեն, պարտէզին մէջ, թիթեռնիկին և տեւէն զայն բռնելու ցանկութեամբ, բայց երբեք չեն յաջողիր, ու կը կոխկրտեն այն ածուները, որոս իրենց հայրերն են խնամած՝ յոդ-նատանը ու մէծ ճիգերով . . .

Ու ամենէն լաւառես Հայն իսկ անիրականանալի պատրանք մը կը նկատէր: «Երիւնաներկ երազ մը» . . .: Իսկ պատերազմի ընթացքին, ամէն մէկս կը խորհէինք թէ հրաշք մը կ'ըլլայ, եթէ կարենանք պրունիս ողջ պահէլ այդ անակնկալ արհաւրիբքն մէջ . . .

Բայց, զատահեցաւ անկարելին ու անհաւատալին:

Թէեւ տկար, հարածական, արիւնաթաթախ, ու կիսուած՝ թիւով, այսուհանդերձ այդ մէծ զուպարին մէջէն յանկարծ հայրենիք մը ձնաւ . . .

Այսպէս որ, մինչեւ 1914 ամենաթերահաւատ Հայն իսկ 1918ին տեսու թէ «փենթութիւն» չէր ինչ որ տասնամեւակներ շարունակ երաց զեր ու հետապնդեր էինք:

Տարիներ անցան: Դէպքերը, չառ արագօրէն, գասաւորուեցան մեզի համար աննպաստ կերպով: Մանուկ Հայաստանը զոհն եղաւ քաղաքական գաւի մը: Ու ահա, ներկան, իր բոլոր աննպաստ կողմէրով, եկեր՝ այնպէս մը ննշեր է մեր մտածողութեան վրայ, որ Հայ մարդը անօր է անդրագանանու այն անժխտելի ճշմարտութեան թէ կեանքը յարաւել փափոխութիւն է, և թէ՝ անակնկալերը ան-խուսափել են ու թերեւ մօտ:

Բայց մանաւանդ՝ մեր երէկը մէծագոյն դրաւականն է, որ մէնք մէր վաղուան նայինք ոչ քէ ներկայի՝ այլ վաղուան հաւանականութիւններու պրիսմակէն:

Ու, հետեւապէս, ըլլանք հաւատաւոր:

Դաղքեցա՞ւ այդ հաւատէք: Կամ՝ չքացուցի՞նք զայն՝ ամպունելով մեր մածումը, — չքացուցած կ'ըլլանք պապայի բոլոր կարեն լիութիւնները:

Վասնզի, չմոնահնք ե՛ւ ուրիշ ճշմարտութիւն մը, — մեր Դատի յանողութեան բոլոր արդելքներէն կամ թշնամիներէն մէծագոյնը բուշիւն իսկ մեր թերահաւատութիւնը կրնայ ըլլալ . . .

Այդ հաւատքը մեր բովանդակ պատմութեան խարիսխը եղաւ:

Շարունակնք անխախտ պահէլ զայն:

Երբեք չենք հասնիր հոն, զոր կը ցանկանք — կ'ըսէ Ժիրարտէն, — բայց եւ այնպէս միշտ աւելի կը բարձրանանք չանայով՝ քան եթէ րնաւ չճգնէինք: Այդ նպատակը, որ միշտ տեղի կու տայ մեր առջեւ, մեզ կը քաջալերէ ու կ'ոգեւորէ: Քիչ կը կառուցանենք, որովհետեւ չառ կը ցանկանք: Ու կը հասնինք լաւին, որովհետեւ լաւազյնին ըմբունումը ունինք:

Իրապէ՞ս, եթէ քաջը է մէնիլ հայրենիքին համար, նուազ քաջը չէ ապրէլ անոր համար: Նուիրել անոր կեանքդ: Նուիրե՛լ անոր ուժդ ու ամենալաւազոյն մասը սրտիդ . . .

Ի՞Չ ՇԱՀԵՑԱՆԻՔ ՄԱՅԻՍ 28ԵՆ

Հայութիւնը ապրեցաւ հոգեկորոյս վիճակ մը կիլիկեան անկախութեան վերնալէն ետք: Կոտորակուած՝ Հայրենիքի մէջ, եւ ցիրու ցան՝ աշխարհի չորս ծայրերը, անոր հոգին տենչաց աղասութեան, անկախութեան:

Հեռաւոր Հնդկաստանէն մինչեւ Վենետիկ, Լեհաստանէն Բարձր Հայք, Սիւնեաց աշխարհէն մինչեւ Զէյթուն, հայ պետութիւն, սեփական, անկախ հայրենիք ունենալու զաղավար մը անմար ջահի պէս ապրեցուց սերունդները:

Խրայէլ Օրի, Յակոր Զուղայեցի, Մինաս վարդապետ, Ամիր-խանեան կմին, Մխիթար Սրբայ, Դաւիթ բէդ, Ղարաբաղի մէլիք-ներ, Ներսէս Աշտարակեցի, Ալիշան ու բազմաթիւ ականառոր մարդիկ դարեր շարունակ ջանացին վաս պահէլ Հայութեան մշակութային, ապագական, հաւաքական ոգին: Անոնք քարոզեցին աղասութեան, անկախութեան զաղավարութը: Սերունդներ համակուցան այդ զաղավարներով, իւրաքանչիւրը իր բաժին մասնակցութիւնը բերաւ նըւիրական այդ դործին:

Անոնք՝ անկախ պետութիւնը, Հայրենիքը նկատեցին միակ երաշխիքը ժողովրդի մը յաւիտենական զոյտութեան, ստեղծագործութեան ու հոգեկան զանձերու աղատ գրսեւորման:

Դարերու Հոլովոյթը հոգեփոխեց ամրող Հայութիւնը: 16, 17րդ դարու ստրուկ Հայութիւնը հոգեփոխուեցաւ, Հաւատը՝ գէպի սեփական նոր պէտութիւն ստեղծելը՝ դարձաւ նշանաբան Հայութեան լաւագոյն մասին համար: 19րդ դարու կէսերուն աղասութեան զաղավարը Համակեց դրեթէ ամրող Հայութիւնը:

1862ին Զէյթունի ապստամբութիւնը, Ստ. Փափառեաններու ճամակը Աղգային ժողովներուն մէջ նախանշաններ էին այդ ողիին:

Ութսունական թուականներուն այդ զաղավարները աւելի յստականալով մարմնացան յեղափոխական միութիւններու, կազմակերպութիւններու կուսակցութիւններու ստեղծման մէջ: Անկէ ետք յեղափոխական կուսակցութիւնները Հայութիւնը մարզեցին կոուի, պայքարի, ընդգիմութեան: Հայրենի լինները ու ծորերը, դարերու զաղարէն ետք, ականատես եղան իրենց զաւակներուն հերոսական մաքա-

ոռւմներուն : Արինը հոսեցաւ գետերու պէս : Վարդաններու եւ Մուշեղ Մամիկոնեաններու հոգին վերակենդանացաւ Հայ Փեղայիներուն մէջ : Անոնք, մահը արհամարհելով, կերտեցին Հայութեան նոր Պատմութիւնը : Սասնոյ ապատամբութիւնը, վանի կոփները, Խանասօրը, Բանկ Օտոմանիը, 1905 թիւը, կամաւորական շարժումը եկան յանդեցան 1918ի Մայիս 28ին : Դարեւու երազը սերունդէ սերունդ փոխանցուելով, այդ օրը գարձաւ իրականութիւն : Մարդարապատի, Բաշ-Արարանի, Ղարաքիլիսէի, Բաղուի հերոսական կոփները իրականացուցին Խարայէլ Օրիի, Դաւիթ բէզի քաղաքական տենչերը, Հայաստանը դարձաւ ազատ, անկախ պետութիւն : Կրակի, սովի, հիւանդութեանց ճարակէն անցած Հայոց Աշխարհը դարձաւ հարազատ րոյնը աստանդական հայութեան :

Մայիս 28ով սկսաւ Հայութեան նոր պատմութիւնը : Աշխարհի չափը ծայրերէն Հայաստան սկսան կալ հայրենազգվուած զանգուածները :

Մայիս 28ը արմատացուց մեր մէջ ազատ պետութիւն ունենալու տենչը : Վարժեցուց մեզի մեռնիլ Հայաստանի ապագային համար : Վասեց մեր մէջ Հայոց անցեալի պանծացումի կրակը : Ան սէր սաեղծեց գէպի մայրենի լեզուն, օտարացած Հայութիւնը բերաւ կապեց Հայաստանի նոր պատմութեան : Վարժեցուց մեզ ինքնալսահութեան, կորովի, պայքարի : Հարկազրեց մեզ սիրել հաւաքական եւ անհատական ազատութիւնը : Կապեց մեզ մեր պատմութեան, աշխարհազրութեան, ստիպեց մոնանալ մեր եսը յանոն ընդհանուրի : Պարտադրեց դոհութիւն Հայրենիքին Համար . վլայ վետրուար 18ը, մայիսին ան ապատամբութիւնը, հայտաճկական կոփները : Կրցաւ հաւատներչնչել թէ կրնանք կոռուի նաև Ռուսի գէմ ու մենք կոռուցանք նաև Ռուսի գէմ 1920ին Դիլիջանի, Սիհնեաց Աշխարհի մէջ :

Մայիս 28ը սերունդներու մէջ արմատացուց ազտոտ Հայաստան ունենալու զաղափարը, բոլցեւիկ Հայէն սկսած մինչեւ ոսմկավարները, զաշնակցականներէն մինչեւ սոցիալիստ-յիշափոխական եւ սոցիալ գերմոկրատ փարեցան այդ զաղափարին :

Վկայ հաղարսաւը զաշնակցականներու մահը, աքսորը, տառապանքը Խորհրդի երկիրներու մէջ : Վկայ արտասահմանի Հայութեան մէծամասնութեան անտեղիտալի ցանկութիւնը՝ ունենալու անկախ պետութիւն :

Մայիս 28ը վերջնական կերպով ջնջեց սահմանները Հայութեան դոյլ հատուածներուն միջեւ : Արհեստականօրէն բաժնուած Հայութեան մէջ առաջ էր եկած նաև ախտաւոր հոգեբանութիւն : Մէկ հատուածը կը ծաղրէր, կարհամարհէր միւսը, մէկը «Հոս-Հոս» էր, միւսը՝ «Հէնց ու մէնց» : Տակաւին ցարդ որոշ տեղեր կապրի այդ հոգերը բանութիւնը, սակայն, Մայիս 28ի ողին վերջ ի վերջոյ կը վերացնէ բանութիւնը . սակայն, Մայիս 28ի ողին վերջ ի վերջոյ կը վերացնէ բանութիւնը, ականա իրենցին բնազդը, Հայութիւնը կ'ըլլայ մէկ, առանց այդ ստոր, ախտածին բնազդը, Հայութիւնը հանսակալ մտայնութեան :

Մայիս 28ը նոր թափ տուաւ մեր իրականութեան, մշտկոյթին, կանասաւես եղան իրենց գաւակներուն հերոսական մաքա-

Ան ստեղծեց Հայկական բանակը: Զինուորութիւնը դարձաւ պարտապետը բոլորի համար:

Ան հիմ դրաբ հողերու արդար բաժանման, ջրանցքներու վիճակ թեան, ջանաց ստեղծել տաննելի վիճակ Հայաստանի ողջ աշխատաւորութեան համար:

Մայիս 28ը հաւասար նկատեց Հայաստանի մէջ ապրող բոլոր ժողովուրդները, սորվեցուց նաև անխնայ ըլլալ անոնց հանդէպ ուրո՞ւք կը ցանկային քանդել հիմերը նորաստեղծ պետութեան: Ան հաւասար չափով պատժեց Հայը, թուրքը, Քիւրոբը:

Մայիս 28ը եղրայրութիւն, համերաշխութիւն քարոզեց հարեւան պետութեանց հանդէպ եւ եթէ եղան անցանկալի երեսյթներ մեղքը Հայաստանինը չէր: Ան, վարժեցուց մեզի սիրել միր սեփականը, յարգել նաև օտարինը:

Փոքը էր Հայաստանը, Մայիս 28ը վարժեցուց ցանկալ աւելի մէծ Հայաստան, Միացեալ Հայաստան: Մայիս 28ը թելազրեց մեզի ըլլալ խոհեմ բայց յամա միր պահանջներուն մէջ: Ան սովորեց սիւել Հայրենիքը նաև հետաւոր դադութներուն մէջ: Անոր հաւատարիմ միհալու համար հոկայ բագմութիւններ պատրաստակամ դարձան դոհելու իրենց հարստութիւնը, բարեկեցիկ կեանքը, նաև իրենց անձը:

Իրաւազրկուած է այսօր Հայաստանը, անոր մէկ մասը ենթակայ է թուրքին, միւսը՝ Ռուսին: Հայութեան մէկ մասը կը տնքայ մեծամասնականերու ծանր կրունկին տակ, միւսը ցրուած է աշխարհի չորս ծայրերը, սակայն Մայիս 28ը արմատացած ըլլալով միր ժողովուրդի մէջ չէ յուսահատեցներ Հայութիւնը ոչ երկրի եւ ոչ այ արտառահմանի մէջ, վիկայ այն տօնակատարութիւնները որ կ'ըլլան արտառահման եւ հոն երկրի մէջ, ոմքած հոդիներու մէջ:

Ան ներշնչած է յախուննական հաւատք հայ ժողովուրդին որ ան պէտք է ապրի ազատ եւ անկախ: Ախատաւոր երեւոյթներ ժամանակաւոր գաղաքարներ հն միայն պատմութեան անվարան թաւալումին մէջ: Ժամանակակիցները կ'անցնին եւ 1918 թուի Մայիս 28ի թողած աւանդները վերստին կեանք կ'առնեն, կը դառնան իրականութիւն եւ ալեկոծ զանգուածները երջանիկ հանդիսու կը դանեն Անկախ եւ Միացեալ Հայաստանի մէջ:

Մայիս 28ը վարժեցուց մեզի տոկունութեան, պայքարի, ան կը վարժեցնէ նաև համբերութեան:

ԱՐԱՄԻ ԿԵԱՆՔԵՆ

Քառն տարի առաջ, մեր կրկին մէջ տեղի ունեցան ճակատադրական եւ ծանր գէպքեր : Զերժութեան ու լոյսի շողը որ այս պահուս կը թափանցէ հոգիէս ներս, կու զայ այդ օրերէն, եւ այն բոլոր լուսաւոր գէմքերէն, համեստ եւ հասարակ ծաղումով, որոնք համակ ճիղով ու եռանգով բարձրացան կասարելութեան, զանալով իրական խորհուրդը Հայութեան այդ օրերու հոգեկան ձգուումներուն :

Մէկը ասոնցմէ, եւ ամենէն առաջինը, Հայաստանի անկախութեան համար մղուած պայքարի կապակցութեամբ, Արամն է — իրական հիմնադիրը Հայաստանի Հանրապետութեան :

Համեստ իր ծաղումով — պարզ արհեստաւորի զաւակ —, համեստ նաև իր կրթութեամբ (Երեւանի թեմականաւարտ), «առանց բարձրագոյն ուսաման», ինչպէս կը կրնէր ինք գանութեամբ — կարդալով իր չուրջը գարձագոյն բարձրուն գէմքին վրայ այդ միեւնոյն արտայայտութիւնը — միշտ նուիրուած րայց եւ միշտ հալածուած ու խաչուած այս մարդը, 1918ի իշխանակիլ օրերէն ճիշդ մէկ տարի առաջ, չէր կրնար խորհիլ այն պատմական գերի մասին, որ վիճակուեցաւ իրեն: Բնդհակառակը, իր կուսակցական եւ հանրային կեանքի ընթացքին, ոչ մէկ ըրջան այնքան ծանր, տապնապալի եւ սրտմաշուրջ է եղած, որքան այդ եղաւ 1916-1917 թիւերուն :

Իր անմիջական զործակիցներուն, Վասելեանի եւ Իշխանի եղերական վախճաննը, Հայկական միւս նահանգներու անսառյոց եւ սպառնական ճակատապիրը, — եւ մահաւանդ պատերազմի երկարաձգման հետեւանքով «անխուսափելի աղէտը» 1915ին — Վասպուրականի ինքնապաշտպանութեան սկիզբներուն, «առաջին անդամ մղեցին զիս գէպի մահը» գառնութեամբ յիշեր է ան մէկ քանի անդամ :

Տաղնապալի այս վիճակին մէջ սակայն աղբերու համար պայքարելու կամքը — որ յայտնաբերուեցաւ Վասպուրականի մէջ — սրբեց Արամի հոգիէն մահուան զազափարը: Ան դամալ ինքոինքը: Մէջուն նետուեցաւ իրեւ առաջնորդ, իրեւ զեկալիք, արժեքառորելու իր կազմակերպչական բնատուր ընդունակութիւնը, մանաւանդ տարումերժ ու հակառակորդ ուժերու համախմբումն ու համագումարմը մի-

եւնոյն նպատակին չուրջ:

Վասպուրականը վրկուեցաւ:

Իր սիրած ժողովուրդի փրկութիւնը, հայ կամաւորական գունդերու յառաջխաղացումը ուուսական բանակին հետ դէպի հայկական միւս շրջանները, ժամանակաւոր սոդեզանիի դեր կատարեցին Արամի հոդին խորը թաղուած վէրքին համար:

1915ի Վասպուրականի յուլիսին աղէտաւոր և դաւադրական բնդհանուր նահանջները եւ — աստիճանաբար զործնական կեանքի մէջ արտայայտուող ուուսական հակածայկական նոր, բայց միշտ հին եւ աւանդական — քաղաքականութիւնը, կրկին անդամ ցնցեցին Արամը — այս անդամ աւելի վտանգաւոր եւ ծանր պայմաններու մէջ:

Նահանջի հետեւանքով ստեղծուած հիւանդադին հոգեբաննութիւնը գաղթող հայութեան մէկ որոշ խաւին մէջ, Արամը կը նկատէր պատասխանատու բաղմաթիւ չարիքներու: Տրամարանութիւնն ու պազարին զնահատութիւնը ստորագնահատուած ամբոխավարութեան, պարարտ հող էր դտած անչնչելի մթնոլորտ ստեղծելու անոր չուրջ, որ իր կեանքի լաւագոյն շրջանը զոհած էր նոյն ասեն ժողովուրդին համար: Եւ նոյնիսկ այդ տիտուր օրերուն, երբ Արամի անձն էր ըղբաղումը բոլոր չատախաններուն, դիտակից եւ անդիտակից զանդըւածին, երբ իր հոկ իննամքովն ու զոհողութեամբ հանրային գիրքի հաշոած շատ բարեկաններն իսկ ամբոխը կը կերակրէին սեւցնելու դայն, այդ նոյն օրերուն իր վիշտն ու գաւը իր հոգիին խորր թաղած՝ Արամ ամէն ճիգ գործ կը գնէր մեղմելու օրուան թշուառութիւնը, օգնելու իւրաքանչիւրքին որքան կրնար: — Կոտորածէն ազատուած, պէտք չէ ձեւել այս ժողովուրդը կորչի հիւանդութեան եւ անօթութեան համաձարակէն — կ'ըսէր ու կը կրկնէր ան, թեւադրելով իր անմիջական շրջապատին «ականջ չկախել զեազա-դիւդանների վլյուկիններու»:

1916ի վերջի կէսերուն, զաղթականութեան թշուառութիւնը մէղմուեր, տապնապը կորսնցուցեր էր իր սպառնաւից վիճակը: Ստեղծուած էր համեմատաբար բնականոն կացութիւն մը, չնորհիւ օգնութեան նուերուած կազմակերպութիւններուն:

Մինչ այդ, Արամի առողջական վիճակը կը ծանրանար, որուն կը սպառնային իր հոգեկան այնքան ցնցող բարդութիւններն ալ: Վիճակը կը սաստկանաբ, մանաւանդ Սասունի եւ Մուշի շրջանէն ազատուած ընկերներ կոմմսի եւ Ռուբէնի կովկաս հասնելէն յետոյ: Վերջիններու տեղեկութիւնները սարսափելի էին ոչ միայն իրենց զըտնուած շրջաններու մասին, այլ եւ կ'ուրուադէին այն ահաւոր աղէտը, որ տեղի էր ունեցեր 1915ի ընթացքին, բովանդակ թրքահայկական շրջաններու մէջ:

Ցուսաբեկուած եւ ջարդուած, ներքին ու արտաքին, մէկը միւսէն ցնցող տապնապներէն, անհրաժեշտ էր ժամանակաւոր մեկուսացում մը, կատարեալ հանդիսաւ մը: Առիթը կը ներկայանար, թէեւ քիչ մը տարբեր պայմաններու մէջ:

1916ի աշնան Ռուբէնի հետ Արամը կը հրաւիրուէր Պետրոկը առաջ

ոռուսական կեղրոնական կառավարութեան կողմէ: Նոյն ըրջանին Մուսկուայի Հայկական Կոմիտէի նախաձեռնութեամբ, Պետրոկրատի մէջ կը գումարուէր Հայկական Համագումար մը, նուիրուած բառեղծուած կացութեան: Այս կրկնակի նպատակներով Արամ մեկնեցաւ Ռուսականասան: Իր աշխատանքները վերջացնելով անցաւ Խրիմի հանքային ջուրերու ըրջանը՝ դարմանուելու համար: Իրականութիւնը սակայն ուրիշ էր: Այդ առիթով ան պիտի որոշէր իր կամաւոր «աքսորավայրը» ուր վճռած էր վերջնապէս հաստատուիլ, քաշուելով կուսակցական և հանքային աշխատանքներէն:

Խրիմէն իրմէս ստացած հրահանգներով, ևս լոփկ ու մնջիկ լըծուած էի սեղափոխումի նախապարաբառական աշխատանքներուն: Անձնապէս այնքան համոզուած էի իր ծրագրի իրականացման — ծանօթ ըլլալով իր վճռականութեանը — որ ես ալ անհամբեր էի դառնէր: Վերջին անդամ սակայն իր մէկ երկողով կը յայտնէր թէ՝ կը վերադառնայ Կոմիտաս ձմեռուան մէկ քանի ամիսներուն «վերջնապէս կարգադրերու իր գործերը»:

Առաջին առթիւ ո՞չ մէկ պատճառ ունէի կասկածելու իր այս ուրջան մրաւ: Իրապէս այ կարգադրելիք յատ գործեր ունէր, կուսականին թէ անհատական: Ասկայն աւելի մերօք համոզուեցայ, որ իր մերագուածի գիտական պատճառը, Առեւմտահայերու Համագումար ևադմահենուածու իր ծովագիրն էր: Ամենահոռով նուիրուեցաւ այս աշխատանքին: Վերջապէս Համաձանութեան եկաւ Զօր. Անորանիկի և Ա. Դարբինեանի հետ, իրեւ նախաձեռնող մարմին: Մինչ այդ, առողէն իսկ պայթած էր ուռւսահան 1917ի փետրուարեան յեղափոխութիւնը: Քաղաքական նոր անհակնիաներով յրջան մըն էր որ կը սկսէր, դորժի մղերով բոյորը, մանաւանդ քաղաքական կուսակցութիւնները:

Միամիտ պէտք էր րլայ մտածելու Արամի կամաւոր «աքսորաման», ուրիշ խօսքով մեկուսացման ծրագրի մասին:

Արեւմտահայ Համագումարի հետ, որոշուեցաւ գումարել Երեւանի մէջ Հ. Յ. Երկրի Ռայոնական ժողովը, մասնակցութեամբ Կոմիտաս ապաստանած թրքանայիկական յթաններու ողջ մնացած բոյոր կուսակցական մարմիններու անդամներուն ու գործիչներուն:

Լաւագնեսութեան և նոր յոյսի ըրջան մը կը բացուէր բոլորին համար: Հայութիւնը առանց բացառութեան կը հաւատար թէ աւելի առաւելութիւններ ձեռք պիտի կրնայ բերել նոր Ռուսիային թրքանայիկական դատի տեսակէտէն: Այս լաւագնեսութեան զերծ չէր նաև Արամը, թէեւ երբեք խանդավառ:

Մինչ այս, օրերը կ'անցնէին: Արեւմտահայերու համագումարի և մեր ուայօնական ժողովի պատղամաւրոնները կը հասնէին Երեւան: Համագումարի նախօրեակին հրաւիրուած էր դաշնակցական պատգամաւարներու խորհրդակցական ժողովը:

Այս ժողովը կրկնակի ճակատագրական դեր կատարեց Արամի կեանքին մէջ:

Համագումարի կաղմակերպութեան, զիւանի և յանձնախումբերու թեկնածուներու խնդիրն էր դրուած քննութեան: Անտեսուած

էր Արամը, կարծես թէ դոյլովիւն ունեցած չըլլար։ Եթէ դործնաւ-կան տեսակշտով աւելի արդիւնաւոր էր, որ ան չկաչկանդուէր Հա-մագումարի մէջ, այս կամ այն պաշտօնով, ոչ մէկ անպատճենովիւն կար սակայն որ — Անդրանիկին պէս — անիկա եւս նշանակուէր Համագումարի պատուոյ նախագահ։ Զէ՞ որ եթէ կար մէկ կը իրապէս արժանի պատուոյ նախագահութեան, այդ ալ Արամն էր, իրական կազմակերպէչը ուրդ Համագումարին։

Անձնական կիրքն ու առելութիւնը — որ աւազ դ տիրապեսած էին մեր կարգ մը ընկերներուն — անտեսեր էին բարոյական այս տարրա-կան պահանջը։

Ժողովը վերջացաւ. մէկ քանի բարեկամներով — որոնց մէջ իր ապագայ կինը, որուն ծանօթացի էր երկու օր ասած միայն, ընկեր բժ. Նարպանտեանի (մեռած 1918ին) միջոցով — երեւանի Տօքթորս-կայա փողոցի մէկ շատ համեստ բնակաբանին մէջ զանազան խօսակ-ցութիւններով ժամեւը կը սահէին։ Արամը գառնացած էր, եւ ոչ մէկ ճիգ կ'ընէր այդ բանը ծածկելու՝ հակառակ իր սովորութեան-ու կը մատնէր իր հոգեկան սովորինակ տաղնաօր։ Հին կրակը բորբո-քած էր, երեւան հանենոյի բորբոքին անթացքին այնքան շատ իրկնը-ւած տաղնապի շրջանները։ Առաջին անգամ բլազով կը դատէի այս մարդուն, — ինձի համար միշտ անսպարտելի մնացած մարդուն — մէջ իսր բեկում մը։ Իր տառապանքներուն եւ վշտին մէջ երբեք ու-րիշին օգնութեան չդիմող Արամը, այսօր այլեւս ակնյալանիօրէն կը փնտուէր օգնական մը, մարդկացին հոգի մը, որուն կոթնէր այլեւս իր խաչելութեան ճամբուն վրայ։

Համագումարի եւ սայօնական ժողովի բնիշացքին նոր դէպքեր եւ պատճառներ եկան ուժ տայլու Արամի հոգեկան այս անտեսնկալ փո-փոխութիւն։

Աւելին րուայով ան մինակ իր զար դինք ալիւս։ Մինակ Արեւ-մբտահայութեան մէջ, օտար։ մինակ Արեւելահայութեան մէջ, օ-տար եւ խորթ։

Արեւմտահայը զիս ոռւսահայ կը նկատէ երբ իր Համագու-մարին մէջ է. ոռւսահայը զիս վասպուրականցի եւ արեւմտահայ իր նկատէ, որովհետեւ ոռւսական յիգափոխութեան այս օրերուն, իմ մէջ գրաւուած վայրերու հետաքրքրութիւնը աւելի մեծ կը զանէ։ Է՞յ լաւ, այս նշանակում է որ այլեւս ես աւելորդ եմ եւ անպէտք։

Այլեւս անհնար էր առարել իրեն այս ուղղութեամբ։

Համագումարին եւ սայօնական ժողովի աւարտումէն վիրջ, կապ-մակերպուած ընկերական հաւաքոյթին, որուն կը նախագահէր Բառ-տոմ, Արամ մերժեց մասնակցի։ Հակառակ Ռուսումի պեղումին՝ յայտնել իրեն Արամի այդ երեկոյեան ժամագրավայրը, մնացի լուս եւ անդրդուելի, հոգեկան ծանր տաղնապի ենթարկելով նաեւ ինք-զինք։

Այսքանով վակենք այս էջը, մէկ կողմ ձգելով այնքան մանրա-ժամանութիւններ, այլապէս կարեւոր Արամը ներկայացնելու տեսա-կէտէն։ Ըսենք այսքան որ այդ նոյն գիշեր Արամը նշանուեցաւ բժը-

կուհի կ. Զ.ի հետ, մէկ քանի շաբաթուան ծանօթութենէ վերջ։ Այս փաստը կատարուեցաւ կատարելապէս գաղտնի, ընդամէնը երկու հոգին ներկայութեամբ, որոնցմէ մէկը նոյն ինքն բժ. նաև պանտեանն էր։ Միաժամանակ յաջորդ առաւուսն իսկ ան մեկնեցաւ Երեւանէն, ուղղակի Խրիմի հանքային շրջանները, մէկ քանի ամսով։ Որոշուեցաւ միաժամանակ իրականացնել կարճ ժամանակով, մէկ կողմ ձգուած կամաւոր մէկուսացման ծրագիրը, անշուշտ պատշաճուած ստեղծուած նոր պայմաններուն։

Մէկ երկու ամիսէն նորէն փոփոխութիւններ Արամի անձնական ծրագրիններն մէջ։ Այս վերադարձեր էր արդէն Թիֆլիս, ճիշդ այն շրջաններ երբ ժամանակաւոր կասալարութիւնը, Կէրէնսկի նախադահութեամբ, թթքահայ զրաւուած շրջաններու կասալարութիւնը անջատելով կովկասեան իշխանութիւնն, կ'ենթարկէր առանձին վարչութեան մը, ենթակայ ուղղակի ուսասական կեդրոնական իշխանութիւն։ Այս վարչութեան մէջ, որուն կեդրոնն էր Թիֆլիսը, կարեւոր գեր մը տրուած էր բժ. Զաւրեանին։ Առիթը նախաստաւոր էր զրաւուած շրջաններու կազմակերպութեան աշխատանքները աւելի մէծ թափով յառաջ տանելու։ Պէտք էր այս գործին լծել բոլոր տրամադրելի ուժերը։ Այս պայմաններու մէջ, Արամի ներկայութիւնը չէր կրնար աննկատ մնալ։ Հակառակ իր ընդդիմութեան որ եւ է պատասխանատու աշխատանք եւ պաշտօն ստանձնելու, ի վերջոյ ան համակերպեցաւ բժ. Զաւրեանի խնդրանքին, «փոքրիկ աշխատանք մը կատրելու մէկ քանի օրով»։

Ծրագրուած էր Բասէնի եւ Ալաշկերտի շրջանը փոխադրել իշխանութիւններու տրամադրութեան տակ գտնուած եօթ հարիւրի չափ դոմէշներ, կեդրոնացած կշմանձնի կայարանը։ Այս զոմէշներուն առաքման գործն էր, որ կը ստանձնէր Արամ, այս առջեւ ինծի զրած նամակի մը մէջ ստորագրելով «գոմէշների կոմիսար»։

Առաջին պաշտօնը 1915էն ետք՝ զոր կը ստանձնէր Արամ։

«Իւրաքանչիւր զոմէշի ձագ երիկիր մացնել աւելի մէծ զործ է, քան ամենօրեայ այն միթինէնէրը որուն տրամադրած ենք մէր եռանդի մէկ կարեւոր մասը»։

Գոմէշներու այս գործը այնոււամհնայիւ ճակատագրական նշանակութիւն ունեցաւ Արամի համար։ Իր այս աշխատանքը աւարտած, կովկասի մէջ տեղի կ'ունենային նոր եւ վճռական դէպքեր։ Մանօթէ այս շրջանը, — 1917ի աշունը — բոլորին։

«Գոմէշների կոմիսարը» Թիֆլիսի մէջ չէր կրնար անտարբեր մը-նալ, անիկա անպատճոն ամէն տեղ էր եւ ամէն չարժման մէջ։

1917ի վերջերը «գոմէշների կոմիսարը» Հայոց Ազգային Խորհուրդի յասուկ կոմիտէի կողմէն լիազօր նշանակուեր էր Երեւանի մէջ։

Երեւանի, ուրիշ խօսքով Հայաստանի վերադոյն իշխանութիւնը, այս ձեւով կը յանձնուէր Արամին։ Ձեռնարկելով իր այս նոր ու պատասխանատու պաշտօնին 1917ի վերջերը, ստացին առթիւ կաղմէց

Երեւանի Յատուկ Կոմիտէն, որ վաստօրէն հիմնական կորիզը հանգիստացաւ Հայաստանի անկախ կառավարութեան։ Այս մարմինն էր, միշտ Արամի զլիսաւորութեամբ, որ վարեց 1918ի բողոք ճակատապահական կոփուները, եւ առհասարակ Երկրի պաշտպանութեան այնքան ժանր աշխատանքները։

Բայց կենաց եւ մահու վճռական այդ օրերուն — Ապրիլ-Մայիս — Հայաստանի զինուորական զեկավար ուժերը անհրաժեշտ դաշտեղ եւ միակ զեկավարի մը վստահիլ բավանդակի իշխանութիւնը։

Ո՞վ էր այդ մարդը, այդ գժովային օրերուն, ընդունակ տանելու այդ նոր պատասխանատութենիր։

Զինուորականութիւնը միաձայնութեամբ առանց այլեւայլի իր բնարութիւնը կատարեց։ Հսկայական թափօր մը կազմած պատուամաւորութիւն մը ներկայացաւ Արամին՝ Հաղորդելով ընդհանուր վճիռը։ Արամ յայտարարուեցաւ Հայաստանի դիկտատորը։

Պատմութիւնը արդարացուց իր վրայ գրուած յուսերը։ Ան կատարեց մեր պատմութեան այդ ըքանին, ժագովրդական իմաստուն առանձնորդի ծանր պաշտօնը, հիմք գնեւով Ազատ եւ Անկախ Հայաստանի։ Հակառակ իր այս զիրքին, անիկա երբեք չմոռցաւ ան հիմնական դաւանանքը, որ տուած էր իրեն Հ. Յ. Դաշնակցութիւնը։

Ան մնաց միշտ համեստ, միշտ ժողովրդավար, նոյնիսկ Երբ ինքն էր բացարձակ տէլն ու իշխանաւորը։

Կիւները վերջացան. Արամ վերջացած նկատեց իր զերը։ Ան այլեւանդամ մըն էր նորակազմ Հայաստանի կառավարութեան, որպէս ներքին ողբերգութեան նախարար։

Ինչպէս չլիչել միշտ այս հոյակապ անունը, որ «գոմէշների կոմիսար»ութիւնից հասաւ Հայաստանի Հանրապետութեան հիմնադրի բարձր գիրքին...»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹԻՒՆԸ

ԵՒ

Հ . Յ . ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆԸ

ԺԹ . դպրուն Հայոց մերածնունդը անմիջապէս հրապարակէ Հնելաց անկախութիւնի ինդիքը : Հայերը իրենք զիրենք կը նկատէին ։ Պալառականապէս ոռու կամ թուրք : Եթէ մինչեւ վերածնունդը Հայութիւնը կրօնական համայնքի ձևու առած էր , ապա անկէ յետոյ կը ձգտէր առնել մշակութային միաւորի ձև : 60-70ական թուականներուն մեր հրապարակապիրները կը մտածէին զերապանցապէս մշակութային ինքնալարութեան մասին : «Մշակութապէս հայ , քաղաքականապէս ոռու» , Ստ . Նազարեանցի այս բանաձեւը բաւական բնդհանրացած էր : Հողամասի ինդիքին ալ երկուրդական ինդիք մընէր էր : Ուր որ կային Հայեր , անոնք պիտի չանային ձեռք ձգել մշակութային ինքնալարութիւն :

Սակայն Նալբանդեանց աբգէն երդեց Հայրենիքի անկախութիւնն ու ազատութիւնը եւ որոշակի կերպով մատնանշեց նաեւ այդ Հայրենիքի հողամասը — Թրքահայտաստանը : Նոյնը կը մտածէին Պոլսոյ մէջ , նայուածքները գարձնելով գէպի գաւառ : Ռաֆֆին «Անթի»ի երագին մէջ յատակորէն գրաւ Հայաստանի անկախութեան հարցը , ցոյց տալով միաժամանակ անկախութեան հասնելու միակ միջոցը՝ յեղափոխական պայքար :

Հնչակեանները փորձեցին Հայաստանի անկախութիւնը զարձնել գործնական քաղաքականութեան ինդիք , սակայն յաջողութիւն չունեցան :


Հ . Յ . Դաշնակցութիւնը , հանդէս եկաւ 1890ին , իրականացնելու համար «Անթի երազը» :

Դաշնակցութեան պայքարը իր էութեամբ պայքար էր յանուն Հայաստանի ազատութեան , հայ ժողովուրպէի ազատագրման : Քաղաքական պայմաններու գասաւորումով Դաշնակցութիւնը թէ՛ իր ծըրագրի եւ թէ իր գործունէութեան մէջ չեշաը գրաւ ազատութեան գաղափարին վրայ , պատկերացնելով աղաս Հայաստանը Թուրքիոյ եւ Ռուսիոյ սահմաններուն մէջ , իբրեւ անոնց զաշնակցային մասնիկը : Այսպէս կը թելագրէր կացութիւնը :

Անկախութիւնը արդիւնքն էր աւելի վերջը պատահած գէպքերուն։ Ազատ Հայաստանի զաղափարը մարմնացաւ ո՛չ թէ այս կամ այն դաշնակցային ձեւերուն մէջ, այլ պետական անկախութեան։ «Մայիս 28»ը հիմնովին շրջեց եղած կացութիւնը։ Հայ անկախ պետութիւնը իրականութիւն էր արդէն, սակայն ան հանդէս եկաւ ոչ թէ Թրքահայաստանի հոգերուն վրայ, այլ Արարատեան գաստին մէջ։ Եւ իրբեւ այդպիսին խորիսը հանդիսացաւ ազադայ ամբողջական եայրենիքի։ «Մայիս 28»էն ծնունդ առած անկախ Հայաստանը կը ձգտէր ամբողջայնելու հայ հայրենիքը, նշանարան սանենալով Անկախ եւ Միացեալ Հայաստան։ Յետազայ քաղաքական գէպքերու եւ անհպատ պայմաններու շնորհիւ, Հայաստանի մէջ հնատառուեցաւ Խորհրդային բանապետական գարզածեւ։ Հայութեան մէջ ստեղծը ւեցաւ երկու զիծ՝ մէկը Մայիս 28ի զիծը, որուն զիլաւոր ներկայացուցիչը հանդիսացաւ եւ կը հանդիսանայ Հ. Յ. Դաշնակցութիւնը, միւսը խորհրդային զիծը, որուն ներկայացուցիչը կը հանդիսանար համայնակար կուսակցութիւնը։ Հ. Յ. Դաշնակցութիւնը մնաց կառչած անկախութեան զաղափարին, զանելով որ միայն պետական անկախութիւնը կրնայ բաւարարել հայ ժողովուրդի արզար պահանջն՝ ևայ մշակոյրի եւ քաղաքակրուրին ապատ զարգացումը ամբողջական հայրենիքի մէջ։ Հ. Յ. Դաշնակցութեան ամրող քաղաքական դաւանանքը եւ աշխարհայեացքը օրկանապէս կապուած են Հայաստանի անկախութեան զաղափարին հետ։ Դաշնակցութիւնը չի անոներ ուրիշ ելք հայկական զատի լուծման եւ հայ ժողովուրդի զարգացման համար։

Հայ համայնավարները փորձեցին Մայիս 28ը փոխարինել Նոյեմբեր 29ով, իսկ հայկական հարցը համարել լուծուած։ Սակայն հայ ժողովուրդը չէրտաքարեցաւ այն ուղիներէն դրսու զծած էր Մայիս 28ը։ Ան յամաօրէն մնաց կառչած իր անկախութեան եւ իր ուրոյն մշակոյթին այնպիսի ուժգնութեամբ, որ նոյնիսու Խ. Հայաստանի վարիչները ստիպուած էին յարմարի զէթ շափով մը ժողովուրդի պահանջներուն։ Նոյեմբեր 29ի փորձը հայ համայնավարներու համար վերջացաւ բոլորին ծանօթ ողբերգութեամբ։ Այսօր հայ համայնավարութիւն նախկին իմաստով զոյտութիւն չունի։ Կայ աշխարհակալ Ռուսաստան, զր պայքարի ելտծ է փոքր հայ ժողովուրդին զէմ, որ զարմանալի յամանութեամբ եւ տոկունութեամբ կը զիմադրէ փայրագ իշխանութեան արշաւին։ Երկրի ժողովուրդի հողին մէջ Մայիս 28ը յաղթած է Նոյեմբեր 29ին։ Հայութեան պայքարի առանցքը այսօր ար կազմէ Մայիս 28ը՝ վերահաստատումը անկախութեան եւ ամբողջացումը հայրենիքի։

Քսան ասրուան պատմութիւնը արդարացուց մէր ժողովուրդին արթուն պահակ Հ. Յ. Դաշնակցութեան զործն ու խօսքը։



ԲՈՎԱՆԴԻՇՎԻԼԻ ՀԱՅ

1.	Հ.Ց.Դ.ԱՐ.ԵՒՐ.Կ.ԿՈՄ.	Յայտարարութիւն	3
2.	Ա.ԱՀԱՐՈՒՆԵԱՆ	Մասիս	5
3.	ՀԱՅՈՅ ԱԶԳ.ԽՈՐՀՈՒԹԻՒ		
	և ՄԻԱՅ.և ԱՆԿՈՅ ՀԱՅԱ.Ի ՅԱՅՏԱՐՈՒԹԻՒՆԸ		9
4.	ԱԼ.ԽԱՍԻԽԵԱՆ	Հայս.ի Համբավեառութեան հոչակումը	10
5.	ՄԻԱՅԱՆԹՈՅ	Քերքուած	12
6.	Շ.ՄԻՍՍԱՔԵԱՆ	Պասմութիւնը կ'ըսէ...	13
7.	Դ.ՎԱՐՈՒԺԱՆ	Առկայծ ճրագ	16
8.	Ս.ՎՐԱՅԵԱՆ	Սարդարապատի հրաշքը	17
9.	Ա.ԳԻՒԼԻԱՆԴԱՆԵԱՆ	Բազուն Հայս.ի անկախութեան եւ նորա պահպանման տեսակետից	21
10.	ՄԻԱՅԱՆԹՈՅ	Քերքուած	28
11.	ՀՐԱՆՏ ՍԱՄՈՒԵԼ	Մայիս 28 եւ Հայկական Դատը	29
12.	Մ.ՎԱՐՍՆԴԵԱՆ	Հերոսները	35
13.	Ա.ԱԲԵՂԵԱՆ	Ազատ Հայաստան	36
14.	Ռ.ԶԱՐԴԱՐԵԱՆ	Տէ՛ր, լսէ՛ մեզի	39
15.	Ա.ԶԱՄԱԼԵԱՆ	Հայաստանի Անկախութ. Խնդիրը	40
16.	Շ.ՆԱՐԴՈՒՆԻ	Դէսի Մայիս 28ը մեր գրականու- թեան ակօսներով	46
17.	Խ.ԱԲՈՎԵԱՆ	Ախ, վարան, վարան	50
18.	Վ.ՀԱՄԲԱՐՁՈՒՄԵԱՆ	Անկախութեան նախօրեակին	51
19.	Վ.ԽՇԱՆԵԱՆ	Անցեալի քելադրանքը	55
20.	Ա.ՈՒՐԱՐՏԵԱՆ	Խնչ շահեցանի՛ Մայիս 28էն	58
21.	Ս.ՏԵՐ ԹՈՎՄԱՍՍԵԱՆ	Արամի կեանքէն	61
22.	Ս.ԱՐԱՄԵԱՆ	Հայ.ի Անկախութիւնը եւ Հ.Դ.	67



Printed in France.

Տպագր. «Արաք» - Թօփալեան եղբ. - Փարիզ

IMP. ARAX - 46, RUE RICHER - PARIS



Կ 5.



Այս հասորին զի՞ն է
5 ՖՐԱՆՔ
1 ՇԽՎԻՆ
25 ՄԵՆԹ